



Հարգելի՛ ընթերցող.

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, չհետապնդելով որևէ եկամուտ, իր կայքերում ներկայացնելով հայագիտական հրատարակություններ, նպատակ ունի հանրությանն ավելի հասանելի դարձնել այդ ուսումնասիրությունները:

Մենք շնորհակալություն ենք հայտնում հայագիտական աշխատասիրությունների հեղինակներին, հրատարակիչներին:

Մեր կոնտակտները՝

Պաշտոնական կայք՝ <http://www.armin.am>

Էլ. փոստ՝ info@armin.am

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԲԵՐԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՅԱԿՈԲ ԶՈԼԱՔԵԱՆ

ԱԽԱՍՏԱՆ

ՀԱՅԵՐԵՆԻ ԵՒ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ՀԱՄԱԴՐԵԱԼ ԶԵՌՆԱՐԿ
միջնակարգ եւ երկրորդական կարգերու համար

Ա.

ՀԱԼԵՊ
2009

Ա. ԴԱՍ

ՀԱՅԵՐԷՆ ԱՌԱՋԻՆ ԼՐԱԳԻՐՍ

Հեղինակը

ՄԿՐՏԻՉ ՄԱՐԿՈՍԵԱՆ ծնածէ 1938ին, պատմական Հայաստանի Տիգրանակերտ քաղաքը, որ կը գտնուի Տիգրիս գետի ափին: Փոխադրուելով Պոլիս (Կոստանդնուպոլիս, Կ. Պոլիս, Խսթանպոլ)՝ կը յաճախէ հայկական վարժարաններ, ապա կ'աւարտէ տեղույն համալսարանի փիլիսոփայութեան ծիւղը: Կը գրէ հայերէն եւ թրբերէն: Հայերէն պատմուածքներու իր ժողովածուներն են «Մեր Այդ Կողմերը» եւ «Տիգրիսի Ափերէն»:

Վերնագիրի թելադրանք

Մկրտիչ Մարկոսեանի այս պատ-



մուածքը մեզի կը բերէ մանկութեան յուշ մը Տիգրանակերտէն, ուր Մեծ Եղեռնէն ետք սակաւաթի հայ ընտանիքներ մնացած էին: Ան կը պատմէ, թէ Եկեղեցւոյ մէջ ճանչցած հայոց գիրերը ինչպէս կը սրբանան, ու տպագրուած թուղթի կտոր մը մասունք կը դառնայ իրեն համար:

Տարիներ առաջ, երբ հազիւ ութը կամ ինը տարեկան տղայ էի, երբ մեր Տիգրանակերտի փողոցներուն մէջ իմ ընկերներուս հետ թռչուն կ'որսայի կամ իշամեղուներուն բոյնը կ'աւրշտկէի, ինչպէ՞ս եղաւ, ինչպէ՞ս պատահեցաւ՝ չեմ գիտեր, հայերէն տպագրուած թուղթի կտոր մը գետնէն գտայ:

Տէր Արսէնէն հայերէն մասնաւոր դաս կ'առնէի, այսինքն՝ «այր»ը, «բեն»ը, «գիմ»ը եւ նոյնիսկ «չա»ն ալ կը ճանչնայի: Աւելին՝ գիտէի, թէ երբ «չա» գրես՝ «չամիչ» ալ կրնաս գրել, իսկ երբ «չա»ով «ջուր» գրես՝ ըսել է, թէ մեղք կը գործես....:

Այո՛, այդ տարիներուն Տիգրանակերտի ժամուն մէջ Աւետարաններ ալ տեսած էի: Գիտէի, թէ Աստուծոյ խօսքը հայերէն լեզուով իջած էր երկինքէն, եկած եւ ուղղակի մտած էր մեր Տէր



Տիգրանակերպի (Տիարապերիք) Ս. Կիրակոս եկեղեցին՝ ներկայիս

Արսէնին Աւետարանին մէջը եւ եղած էր Սո՛ւրբ Աստուած, Սո՛ւրբ Պատարագ, Սո՛ւրբ «Հայր մեր որ յերկինս ես...»:

Աւետարանը ճանչցած էի, որովհետեւ այդ տարիներուն ամէն Կիրակի հայրս ձեռքէս կը բռնէր ու զիս կը տանէր մեր Սուրբ Կիրակոսի ժամը, եւ ես մօրս կարած ճերմակ շապիկը հագուելով եկեղեցւոյ մէջ դպրութիւն կ'ընէի: Անոր համար՝ փողոցին մէջ, գետինը ինկած, հայերէն տպագրուած թուղթի մաշած կտորը երբ տեսայ՝ հասկցայ, թէ ատիկա մեր գիտցած Աւետարանի սո՛ւրբ էջերէն մէկը չէր եւ չէր կրնար ըլլալ, որովհետեւ այդ թուղթի կտորը ո՛չ բուրվառ տեսած էր եւ ոչ ալ խունկ կը հոտէր...:

- Ասիկա հայերէն լրագիր է, - որոշեցի:

Երբ խորհեցայ, թէ մեր Տէր Արսէնին խոշոր Աւետարանին, սեւ Աւետարանին, կարմիր կողքով Աւետարանին գիրերն ալ հայերէն էին, ուրեմն՝ կը նշանակէր, թէ հայերէն գրուած ամէն թուղթի կտոր սո՛ւրբ է եւ սո՛ւրբ էր...:

**ԷՇ, Աստուծոյ սիրոյն, կամ ինչպէս պիտի ըսէինք մենք՝
Աստուածդղ սիրես, հիմա դուն իմ տեղս ըլլաս՝ ի՞նչ կ'ընես:**

**Մենք մեր սո՛ւրբ բաները, մենք մեր մասունքը փողոցը՝ գետինը,
ցեխերուն մէջ կը ձգե՞նք...**

- Զէ՛, չեղնի, չըլլար...

**Առի թուղթի կտորը, ըրի այնպէս՝ ինչպէս ամէն Կիրակի կ'ը-
նէի Տէր Արսէնին Աւետարաններուն։ Համբուրեցի, անգամ մը եւս
համբուրեցի։ Երբ երրորդ անգամ համբուրելս վերջացաւ՝ տարի ճակ-
տիս ու կրկին համբուրեցի...։ Յետոյ թուղթի այդ կտորը աղուոր մը
ոլորեցի, պղտիկցուցի, գնդակի մը վերածեցի եւ մեր տան դրացի
Հերսոտ Վանէսենց մաշած, ծակծկած պատին խոռոչներէն մէկուն
մէջ երկիւղածութեամբ եւ մեծ հաւատքով տեղաւորեցի, առջեւն ալ
փոքր քար մը դրի, որպէսզի սատանայ աչքերէն հեռու մնայ...։**

Երեսս խաչակնքեցի։ «Հայր մեր»ս ըսի։

**Գոհ էի, ուրախ էի եւ գիտէի, թէ Աստուած Պապան զիս վերէն
կը դիտէր ու ինծի «Ապրի՛ս» կ'ըսէր...։ Այդ թուղթի կտորը ինծի
համար սովորական, պարզ թուղթ մը չէր, այլ սուրբ էր այն բրդօն
մը հացին պէս, որուն երբ հանդիպինք փողոցը, գետինը ինկած,
կ'առնենք կը համբուրենք եւ պատի մը խորշը կը դնենք մեր գլխէն
վեր...։**

**Հիմա, երբ տարիներ ետք այս դէպքը կը յիշեմ՝ անշուշտ բա-
ցարձակապէս չեմ գիտեր, թէ այդ թուղթի կտորը ինչպէ՞ս եւ ուրկէ՞
եկեր եւ ինկեր էր Տիգրանակերտի փողոցներուն մէջ։**

**Մեր մանկութեան օրերուն, երբ կը խաղայինք փողոցներուն
մէջ, ամէն տեսակ բան կրնայինք գտնել հոն։ Այո՛, բայց հայերէն
տպագրուած թուղթի կտոր մը մեր փողոցներուն մէջ գտնել կը
նշանակէր բաց աչքով երազ տեսնել։ Զէ՛, ասիկա մեծ հրաշք էր...։**

**Այո՛, ես այդ հրաշքով, այդ երանելի մանկական օրերուն,
առաջին անգամ ծանօթացայ մեր լրագիրներէն մէկուն հետ։**

**Այդ տարիներուն ինծի համար հայերէն գրուած, տպագրուած
թուղթի կտորները սո՛ւրբ էին, որովհետեւ Աւետարաններն ալ այբ-**

բեն-գիմով հրաշք կը գործէին...:


Եւ այբ-բեն-գիմ ըսել՝ սուրբ ըսել էր:

Այո՛, ժամանակ անցաւ, անցաւ նաեւ մանկութիւնս, անցաւ ու գնաց նաեւ Հերսոտ Վանէսենց մաշած, ծակծկած ողորմելի պատը, տարաւ իր հետը իմ փոքր թուղթի սուրբ յիշատակը եւ պատմութեան վերածեց:

Հիմա, սա պահուս, երբ այս տողերը կը գրեմ, կարծես կը զգամ, թէ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը կ'արթննայ իր յաւիտենական քունէն, կ'ելլէ կու դայ, կը համբուրէ ճակատս ու կ'ըսէ.

- Ա՛ռ այս սուրբ համբոյը, բաշխէ՛ մեր բոլոր այբ-բեն-գիմը սիրողներուն եւ անոր սիրահարներուն: Տա՛ր բաժին մըն ալ մանաւանդ այդ խմբագիրին եւ այդ գրաշարներուն, որոնց միջոցաւ առաջին անգամ ծանօթացար հայ թերթի մը հետ, երբ դուն լակոտ մըն էիր եւ կը խաղայիր մանկական խաղերդ Տիգրանակերտի փողոցներու ցեխերուն մէջ:

ՄԿՐՏԻՉ ՄԱՐԿՈՍԵԱՆ



Հայերէն առաջին թերթը՝ «ԱԶԴԱՐԱՐ», որ լոյս գեսած է Հնդկաստանի Մաքրաս քաղաքին մէջ, 1794-1796 թուականներուն,
Յարութիւն քահանայ Ծմատնեանի խմբագրութեամբ:

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Իշամեղու - պիծակ, վայրի մեղու
Աւշտկել - թեթեւօրէն աւրել, խառնակել
Ժամ - եկեղեցի
Լրագիր - օրաթերթ
Մասունք - պաշտելի ու սուրբ անձէ մը կամ բանէ մը մնացած յիշատակ
Ոլորել - փաթթել, գալարել, ծալլել
Խոռոչ - խորչ, ծերպ, փոս
Զեղնի (Տիգրանակերտի բարբառ) - չ'ըլլար
Երկիւղածութիւն - աստուածապաշտութիւն, խորունկ յարգանք
Բրդօն - հացի կամ միսի բրդուած պատառ
Երանելի - երջանիկ, բարեպաշտ
Ողորմելի - խղճալի, արգահատելի
Բաշխել - ցրուել, պարզեւել, սփոռել

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Հեղինակը ինչպէ՞ս ճանչցած է հայերէնի գիրերը:
- 2.- Հեղինակը ի՞նչ գիտէր Աւետարանին մասին, ինչպէ՞ս կը բացատրէ հայերէն գիրերուն սրբութիւնը եւ ինչո՞ւ տպագրուած այդ թուղթի կտորը «մասունք» կը կոչէ:
- 3.- Մարդիկ ինչպէ՞ս կը վարուին սրբութեան հետ, օրինակ՝ հացին: Պատմեցէ՛ք այլ օրինակներ եւս:
- 4.- Մանուկ հեղինակը ի՞նչ ըրաւ այդ տպագրուած թուղթի կտորը, ինչո՞ւ:
- 5.- Տիգրանակերտի մէջ տպագրուած թուղթի կտոր մը գտնելը հեղինակը հիմա ի՞նչ կը կոչէ: Հայկական դպրոց, ակումբ, գրադարան չտեսած տղու մը մէջ այսպիսի հայրենասիրական ապրումներ ունենալն ալ միթէ հրաշք մը չէ: Ծնողք եւ եկեղեցի դեր ունի՞ն այս դաստիարակութեան մէջ:
- 6.- Ինչպէ՞ս հասկնալ հետեւեալ խօսքերը. «Աստուծոյ խօսքը հայերէն լեզուով իջած էր երկինքէն, եկած եւ ուղղակի մտած էր մեր Տէր Արսէնին Աւետարանին մէջը», «Աւետարաններն ալ այբ-բեն-գիմով հրաշք կը գործէին», «Այդ թուղթի կտորը ո՛չ բուրվառ տեսած էր եւ ոչ ալ խունկ կը հոտէր»:

7.- Հեղինակը Ս. Մեսրոպ Մաշտոցի օրհնութեան նախ որո՞նք արժանի կը տեսնէ: Ինչո՞ւ մանաւանդ անծանօթ խմբագիրն ու գրաշարները: Գրաւոր կերպով վերաշարադրեցէ՛ք պատասխանը:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1 Շատ մօտիկ իմաստ ունեցող բառերը կը կոչուին հոմանիշ բառեր: Բառարանի օգնութեամբ ճշղեցէ՛ք վարի հոմանիշ բառերուն իմաստի նուրբ տարբերութիւնները եւ գործածեցէ՛ք առանձին նախադասութիւններու մէջ:

Ոլորել - փաթթել - գալարել
Բաշխել - պարզեւել - նուիրել

2 Փակագիծի մէջ դրուած բառերով ճշղեցէ՛ք հետեւեալ արտայայտութիւններուն իմաստները:

Յաւիտենական քուն

.....

Կ'արթնայ յաւիտենական քունէն

.....

Բաց աչքով երազ

.....

Սատանայ աչք

.....

(թշնամի - մահ - անհաւատալի իրականութիւն - յարութիւն կ'առնէ)

3 Դասարան բերել օրաթերթ մը ու ծանօթանալ ձեւին, թուականին, թիւին: Պրատումի ընթացքին ի գործ դնել խմբագիր, յօղուածագիր, թղթակից, գրաշար, լրատու գործակալութիւն, բաժանորդ, ցրուիչ բառերը:



ՀՆՁԻՒՆ ԵՒ ՏԱՌ

Լեզուի ամենափոքր միաւորը հնչիւն կը կոչուի, իսկ անոր գրաւոր նշանը՝ գիր կամ տառ: Հնչիւնը կամ հնչիւններու խումբը իմաստ մը ունենալու պարագային՝ բառ կը դառնայ, այլապէս անիմաստ է:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Քանի՞ հնչիւններէ կազմուած են հետեւեալ բառերը.- ծառ, արջ, է, գորտ, մարմին, ծարաւ, դասարան, հիւանդանոց:

2 Վերադասաւորեցէ՛ք հնչիւնները եւ բառեր ունեցէ՛ք:

արք	իզծ
դօ	ուռդ
ծինար	սենաղ
ըերկա	ըղպոց

3 Առաջին հնչիւնը փոխելով նոր բառ ունեցէ՛ք:

մարդ	փերթ
ճիւղ	գայլ
դուն	մատ
վար	դոյլ

4 Հնչիւն մը աւելցնելով նոր բառ ունեցէ՛ք:

սար	սուր
գիր	խոր
աղ	ու
որ	է

ՀԱՅԵՐԻՆԻ ԱՅԲՈՒԲԵՆԸ

ա Ա	բ Բ	գ Գ	դ Դ	ե Ե	զ Զ	է Է	ը Ը	թ Թ
այբ	բեն	գիմ	դա	եչ	զա	է	ըթ	թօ
ժ Ժ	ի Ի	լ Լ	խ Խ	ծ Ծ	կ Կ	հ Հ	ձ Ձ	ղ Ղ
մ Մ	ինի	լիւն	խէ	ծա	կեն	հօ	ձա	ղաթ
ճ Ճ	մ Մ	յ Յ	ն Ն	շ Շ	ո Ո	չ Չ	պ Պ	ջ Ջ
ճէ	մեն	յի	նու	շա	վօ	չա	պէ	ջէ
ռ Ռ	ս Ս	վ Վ	տ Տ	ը Ծ	ց Ց	ւ Ւ	փ Փ	ք Ք
ռա	սէ	վեւ	տիւն	ըէ	ցօ	վիւն	փիւր	քէ
օ Օ	ֆ Ֆ							
օ	ֆէ							

Տառերու մնայուն դասաւորութիւնը կը կոչուի այբուբեն:

Այբուբենի իւրաքանչիւր տառ ունի Հնչիւն եւ անուն:

Հայերէնի տառերը կը գրուին փոքրատառ ու մեծատառ (գլխագիր):

Հայերէնի այբուբենը ունի 38 տառ:

● Գրեցէ՛ք Այբուբենը՝ փոքրատառ եւ մեծատառ:



ԲԱՌ ԵՒ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Բառը իմաստ կ'արտայայտէ, իսկ նախաղասութիւնը՝ միտք:

Աշակերտ, գիրք եւ կարդալ բառերը առանձին իմաստներ ունին, բայց իրենց այս ձեւին մէջ միտք մը չեն փոխանցեր մեզի, մինչեւ որ որոշ օրէնքներով նախաղասութեան չվերածուին:

Աշակերտը գիրք կը կարդայ:

Ասիկա նախաղասութիւն մըն է, որովհետեւ միտք մը կ'արտայայտէ:

Նոյն բառերով կրնանք բազմաթիւ նախաղասութիւններ կազմել, բազմաթիւ միտքեր արտայայտել: Այսպէս՝

Աշակերտը գիրք չի կարդար:

Աշակերտները գիրք կը կարդան:

Աշակե՛րտ, գիրք կարդա՛:

Աշակերտին գիրք կարդացի:

Գրաւոր նախաղասութիւնը կը սկսինք գլխագիրով ու կը վերջացնանք վերջակէտով:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Խառն բառերը տեղին գործածելով նախաղասութիւն կազմեցէ՛ք: Զմոռնալ գլխագիրն ու վերջակէտը:

Կառուցած Մեծն մայրաքաղաքը Տիգրան է Տիգրանակերտ

ստեղծեց Մեսրոպ 405 Մաշտոց թուականին Ս. Այբուբենը

Պարոցը մէջ մեսրոպատառ գործեց առաջին Վաղարշապատի

առաջին է հայերէնի Աստուածաշունչն թարգմանուած գիրքը

Կը կոչուի թերթը հայերէն «Ազդարար» առաջին

**2 Իւրաքանչիւր շարքի բառերով նախաղասութիւն մը կազմեցէ՛ք:
Զմոռնալ գլխազիրն ու վերջակէտը:**

տղայ - հեռատեսիլ - դիտել

վարդ - բուրել

ինքնաշարժ - կամուրջ - անցնիլ

ծիծեռնակ - երամ - աշուն - գաղթել

հայրիկ - օրաթերթ - լուր - հետեւիլ

**3 Գտէ՛ք նախաղասութիւնները եւ գործածեցէ՛ք գլխազիրն ու
վերջակէտը:**

Հայերէն տպագրուած թուղթի կտոր մը գետնէն գտայ աստուծոյ խօսքը հայերէն լեզուով իջած էր երկինքէն հայերէն գրուած ամէն թուղթի կտոր սո՞ւրբ էր թուղթը պատին խոռոչներէն մէկուն մէջ տեղաւորեցի մենք մեր մասունքը ցեխերուն մէջ կը ձգե՞նք

**4 Վերի հատուածը պատրաստեցէ՛ք ուղղագրութեան համար՝
ինքնաթելաղրութեամբ դնելով վերջակէտը:**



Բ. ԴԱՍ

ՄԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԵՒ ԱՆԳԼԻԱՑԻ ՏԻԳԸ

Հեղինակը

ՈՂՊԵՐ ՀԱՍՏԵՇԵԱՆ ծնած է Կ. Պոլիս, 1926ին: Կրթութիւնը կը ստանայ տեղւոյն Սիսիթարեան վարժարանէն: Ամբողջապէս նուիրուած է հայ մամուլին ու գրականութեան: Կը վարէ Կ. Պոլսոյ «Սարմարա» օրաթերթի խմբագրութիւնը: Բեղուն արձակագիր է: Ունի թատերախաղեր, վէպեր, պատմուածքներ եւ ակնարկներ: Անոր ակնարկները կը խմբուին «Յուշատետր» ընդհանուր խորագիրով բազմաթիւ հատորներու մէջ:

Վերնագիրի թելադրանք

Ո. Յատուէճեանի այս գրութիւնը ճամբորդական ակնարկ մըն է, ուր կը պատմ



Երեւանի Մատենադարան իր այցելութեան եւ երիտասարդ օտար հայագէտի մը հետ իր հանդիպումին մասին: Մեսրոպ Մաշտոցի արձանին առջեւ եւ Տիգին հետ ունեցած իր գրոյցն ետք իր խորհրդածութիւնները կապ ունին սփիւռքի մեր կեանքին հետ, ուր շատ տղաք զրկուած են հայկական կրթութեան ու չեն գիտեր իրենց ազգային լեզուն:

Մեսրոպ Մաշտոց նստած է ահա' այբուբենի իր ցուցատախտակին առջեւ: Բոլոր դարերու մեծագոյն վարժապետը դէպի վեր բարձրացուցած է իր ձախը եւ կը դասաւանդէ: Երիտասարդ մը ծնրադրած է անոր առջեւ: Ուսանող մըն է: Ինչպիսի՛ երախտագիտութիւն կայ այդ ուսանողին սա կեցուածքին մէջ: Այս բոլորին վրայ արծիւ մը կը հսկէ՝ մագիլներուն մէջ սուր մը, վահան մը բռնած:

Չեմ գիտեր, թէ ինչո՛ւ չեմ կրնար յառաջանալ: Մտածումներս յանկարծ տեղ կը փոխեն, կը փախչին դէպի ետ, դէպի հեռաւոր հորիզոններ: Պատկերը կը պղտորի մտքիս մէջ: Ուսանողը կը չքանայ Մաշտոցի արձանին առջեւէն: Վարժապետը կը մնայ առանձին: Այն ատեն կը փոխուի արտայայտութիւնը իրոխտ ու առնական դէմքին,

Եւ դէպի վար կը հակի իր արծիւային քիթը: Տառապանք մը կ'ուրուագծուի այդ քարացած դէմքին վրայ, եւ վար կ'իյնան թեւերը: Հուժկուգլուխը կը դառնայ դէպի աջ, դէպի ձախ, իր ուսանողը կը փնտոէ, եւ ինծի այնպէս կը թուի, որ չի գտներ: Արցունքի կաթիլ մը կը սահի իր տխուր աչքերէն եւ քիչ մը աւելի կը մօտենայ իր սիրելի այբուբենին:

- Քալե՛նք,- կ'ըսէ առաջնորդս եւ ես կ'արթննամ մղձաւանջէս: Ուսանողը իր տեղն է միշտ, հոս է, լոյս եւ գիտութիւն կը խնդրէ ուսուցիչէն, չէ լքած իր գիրերուն ցուցատախտակը: Եւ արցունքի ո՛չ մէկ կաթիլ կայ Մաշտոցի խորունկ նայուածքներուն մէջ:

- Այո՛, քալենք,- կը պատասխանեմ առաջնորդիս:

Հիմա Մատենադարանի շէնքին մէջն ենք:

Երբ կը վերջանայ սանդուխը՝ երկու հոգի մեր ճամբան կը կտրեն: Դարձեալ Փառէն Մինասեանն է՝ գիրքերու տրցակ մը թեւին տակ: Այսօր քովը ընկեր մը ունի, զոր կը ներկայացնէ:

Շուրջ քսան տարեկան, կարմիր այտերով, ժպտուն դէմքով անգլիացի մը՝ Տիգ:


Տիգ ոգեւորութեամը կը սեղմէ մեր ձեռքերը եւ քաղցր հայերէնով մը կը պատասխանէ. «Ուրախ եմ»: Զարմանքով կը նայիմ Փառէնին, եւ ան կը բացատրէ. այս անգլիացի երիտասարդը հայկական գիտութիւններու սիրահար մըն է, Անգլիոյ մէջ հայերէն սորված է եւ հիմա քանի մը ամսուան համար եկած է երեւան: Կը մնայ համալսարանը եւ կը կատարելագործէ իր ուսումնասիրութիւնները: Կը խօսի անթերի արեւելահայերէն մը, անգլիական հաճելի հնչիւմով:

Հիմա իմ զարմանքս փոխուած է հիացումի: Ի՞նչ անակնկալ:

Քանի մը խօսք կը փոխանակենք Տիգին հետ: Անբացատրելի հաճոյք մը կը պարգեւէ ինծի իր արեւելահայերէնը: Կը նայիմ իր աղուոր աչքերուն եւ կը խորհիմ: Ո՛չ, այս երիտասարդը հայ մը չէ: Տիգրան մը չէ, որ օտար ափերուն մէջ շատերու նման լքած ըլլայ իր հայրենի անունը եւ դարձած ըլլայ Տիգ: Հարազատ Տիգ մըն է,



Մատենադարանի շենքը, ուր կը պահովին շուրջ 25 հազար ձեռագիր
մատենաններ: Ճարդարապետ՝ Մարք Գրիգորեան



Ս. Մեսրոպ Մաշտոցի
արձանը
Մատենադարանին
առջև: Քանդակագործ՝
Ղուկաս Չուրաբեան

անգլիացի մը, որ եկած է Երեւան եւ հայերու հետ կը խօսի հայերէն:

- Բարի գալուստ քեզի, Տի՛գ: Ես աշխարհի շատ մը կողմերը հանդիպեր եմ տասնեակներով անգլիացիներու, որոնց հետ խօսեր եմ իրենց լեզուով եւ որոնք գաղափար անգամ չեն ունեցեր հայոց լեզուի մասին, լուր անգամ չեն ունեցեր, թէ այդպիսի լեզու մը կայ այս աշխարհին վրայ: Իսկ հիմա հոս քեզի հետ մեր լեզուով է, որ կը խօսինք մենք: Ապրի՛ս: Ես քեզի աշխարհի լաւագոյն բաները կը մաղթեմ: Ուժ եւ իմաստութիւն կը մաղթեմ: Կը մաղթեմ տակաւին որ... Այո՛, սրտիս խորը ուրիշ մաղթանք մըն ալ կայ, քիչ մը տխուր այս անգամ: Երբ օր մը պիտի հեռանաս այս երկրէն, չըլլայ որ այդ հեռաւոր ափերուն յուսալքուիս եւ տրտմիս հանդիպելով երիտասարդ Յակոբներու եւ Գէորգներու, որոնց հետ նախ պիտի փորձես հայերէնով խօսիլ եւ յետոյ պիտի ստիպուիս անգլերէնի փոխել անոր համար, որ հայերէն չեն գիտեր անոնք: Չըլլայ որ յուսալքուիս, վշտանաս, ընդհակառակը, ինչ գիտնամ, եթէ ձեռքէդ կու գայ, բարեւ մը տանիս անոնց իրենց մեծասքանչէն, անոնց պուտ մը սէր փոխանցես քու խանդակառ հոգիէդ:

ՈՂՊԷՐ ՀԱՍՏԷՁԵԱՆ



Գրիչ - Ճեռագիր ընդօրինակող

Այս մատեանը կը կոչուի

Տօնական կամ Մշոյ

Ճառընդիր:

Ընդօրինակուած է 1202

թուականին: Ունի 601

մագաղաթէ թերթ,

իւրաքանչիւրթ՝ մէկ

երինջի մորթ: Կը կշոէ 28

թլէ: Գրիչ՝ Վարդան

Կարնեցի, ծաղկող՝

Սպեփանոս: Կը պահուի

Մատեանաղարանին մէջ:

Շաղկող - մանրանկարիչ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Զքանալ - անհետանալ, անէանալ, ցնդիլ

Խրոխտ - հպարտ, սէգ

Առնական - կորովի, քաջ մարդու վայել, առոյգ, կտրիճ

Տառապանք - հոգիի չարչարանք, տանջանք, վիշտ

Հակիլ - ծոկլ, կրիլ

Ուրուագծուիլ - նկատուելու չափ ձեւ ստանալ

Հուժկու - շատ ուժեղ, յաղթակազմ

Մղաւանջ - մտային տագնապ՝ ստեղծուած գիշերային երազներէ կամ
վախազդու պահերէ, յաճախանք

Լքել - երեսի վրայ թողուլ, ձեռք քաշել

Ոգեւորութիւն - խանդավառութիւն, խրախոյս

Յուսալքուիլ - յուսահատիլ, վհատիլ

Վշտանալ - նեղանալ, սրդողիլ, վիշտ զգալ

Մեծասքանչ - մեծ սքանչացումի արժանի, հրաշալի, հոս՝ հայոց լեզու

Պուտ մը - ումազ մը, կաթիլ մը

Խանդավառ - եռանդուն

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Ի՞նչ գիտէք Մատենադարանի մասին: Հոն պահպանուած շուրջ 25 հազար ձեռագիր մատեանները հիմնական աղբիւրներ են ուսումնասիրելու համար հին հայերէնը կամ գրաբարը, հայոց պատմութիւնը, հայ մանրանկարչութիւնը, միջնադարեան հայ բժշկութիւնն ու այլ գիտութիւններ: Անոնք հայագէտներուն, այսինքն՝ հայկական գիտութիւնները ուսումնասիրողներուն համար անգնահատելի գանձեր են:

2.- Եթէ Մեսրոպեան Այբուբենը խորհրդանիչն է հայ մշակոյթին ու գրականութեան, ապա ի՞նչ կը խորհրդանշէ մագիլներուն մէջ սուր ու վահան բռնած արծիւր: Ան ի՞նչ բանի կը հսկէ:

3.- Հեղինակի մտածումները յանկարծ տեղ կը փոխեն դէպի «Հեռաւոր ափեր», հայրենիքէն հեռու, ուր ցրուած հայու զաւակներ միշտ չէ որ հայեցի դաստիարակութիւն կը ստանան: Այս մտմտուքին մէջ հեղինակին առջեւ Մեսրոպ Մաշտոցի արձանը կերպարանքը կը փոխէ: Հեղինակը ի՞նչ բառերով կ'արտայայտէ ուսանողը կորսնցուցած Ուսուցիչին տառապանքը:

- 4.- Ո՞վ է Տիգ եւ ի՞նչ կ'ընէ Մատենադարանին մէջ:
- 5.- Հեղինակը ինչո՞ւ նախ կը զարմանայ, յետոյ կը հիանայ:
- 6.- Հեղինակը Տիգին ուղղուած ուղերձին վերջին բաժնին մէջ անոր ի՞նչ կը թելադրէ հայերէն չգիտցող Յակոբներու եւ Գէորգներու հանդիպելու պարագային: Գրաւոր ներկայացուցէ՛ք:
- 7.- Գրաւոր շարադրէ՛, թէ դուն ի՞նչ պիտի ուզէիր ընել, եթէ հանդիպէիր անոնցմէ մէկուն:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1 Ի՞նչ կը կոչենք մօտիկ իմաստներ ունեցող բառերը: Բառարանի օգնութեամբ ճշղեցէ՛ք իւրաքանչիւր շարքի բառերուն իմաստային տարբերութիւնները եւ գործածեցէ՛ք բերանացի խօսքի մէջ:

Վշտանալ - տառապիլ - ցաւիլ

սէր - գորով - խանդաղատանք

2 Առաջին սիւնակի բառը կամ կապակցութիւնը կցեցէ՛ք դիմացի բառերէն ամէնէն յարմարին եւ ընդօրինակեցէ՛ք:

ա.	ձողը	●	● կքիլ
	բեռի տակ	●	● ծոփիլ
	գլուխը	●	● հակիլ
	մեծին առջեւ	●	● խոնարհիլ
բ.	կազը	●	● անհետանալ
	արատը	●	● ցնդիլ
	երազը	●	● անէանալ
	ջուրը	●	● չոգիանալ
գ.	սէգ	●	● կեցուածք
	հպարտ	●	● գլուխ
	խրոխտ	●	● հոգի
	բարձր	●	● գագաթ

ԶԱՅՆԱԽՈՐ ԵՒ ԲԱՂԱՁԱՅՆ ՀՆՁԻՒՆՆԵՐ

Հայերէնի հնչիւնները երկու տեսակ են՝ ձայնաւոր եւ բաղաձայն։
 Ձայնաւորը կրնայ առանձին արտասանուիլ՝ ա է, ը, իսկ բաղաձայնը
 կ'արտասանուի ձայնաւորի մը օգնութեամբ միայն՝ պը, փը, շը։
 Ձայնաւոր հնչիւնները եօթը հատ են՝
 ա, է (ե), ը, ի, օ (ո), ու, իւ։
 Ու եւ իւ կը կոչուին ձոյլ ձայնաւորներ, որովհետեւ կը գրուին երկու-
 քական տառերով։
 Այբուբենի ա, ե, է, ը, ի, օ գիրերը կ'արտայայտեն ձայնաւոր
 հնչիւններ, իսկ մնացեալ 31ը՝ բաղաձայն հնչիւններ։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Շրջագծեցէ՛ք ու հնչեցէ՛ք ձայնաւոր հնչիւնները.- վարդ, ծեր,
 տէր, գիր, օձ, նոր, նուշ, սիւն, բոլոր, ամէն, ընկեր, գիշեր, անվիւն, կեղեւ։

2 Շրջագծեցէ՛ք բաղաձայն գիրերը եւ տուէ՛ք անոնց անունները.-
 բաղ, փաթիլ, ճանձ, ջինջ, փեղկ, ձիրք, ցոյց, գիրք, յիմար, հարուստ, տերեւ։

3 Ձայնաւորը փոխելով նոր բառ ունեցէ՛ք։

ծառ	սեր	էջ	
մէկ	սան	տօն	
պետ	ձու	բերդ	

4 Նախ գրեցէ՛ք, ապա բառարանէն ճշղեցէ՛ք՝ ե՞՞թէ է։

տ.....ը	կ.....ս	բ.....րդ	թ.....ըթ	դ.....դ
թիթ.....դ	թ.....ւ	տ.....ը.....ւ	լ.....դի	ս.....դան

5 Նախ գրեցէ՛ք, ապա բառարանէն ճշղեցէ՛ք՝ ո՞՞թէ օ։

տ.....ն	բ.....լ.....ը	աղ.....թքը.....ը.....ց	ար.....ը	ակ.....ս
մ.....տ	ք.....վ	կ.....դ.....վ	ց.....դ	ձ.....դ	շ.....դ

ՊԱՐԶ ԵՒ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Նախաղասութիւնները կազմութեամբ կ'ըլլան պարզ եւ բարդ:

Պարզ նախաղասութիւնը անկախ միտք մը կ'արտայայտէ:

Առիւծը կը մոնչէ: - Գայլը կ'ոռնայ:

Տղան հովանոցը բացաւ: - Տեղատարափ անձրեւ սկսաւ:

Զմեռը եկաւ: - Լեռներուն վրայ ձիւն տեղաց:

Զգո՞յշ գրէ: - Տետրակղ չաղտոտի:

Բարդ նախաղասութիւնը կազմուած կ'ըլլայ մէկէ աւելի պարզ

նախաղասութիւններէ ու բարդ միտք մը կ'արտայայտէ:

Առիւծը կը մոնչէ, իսկ գայլը կ'ոռնայ:

Տղան հովանոցը բացաւ, որովհետեւ տեղատարափ անձրեւ սկսաւ:

Զմեռը եկաւ, եւ լեռներուն վրայ ձիւն տեղաց:

Զգո՞յշ գրէ, որպէսզի տետրակղ չաղտոտի:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

**1 Պարզ նախաղասութիւնները ստորակէտով եւ յարմար բառով
մը իրարու կապելով բարդ նախաղասութիւններ կազմեցէ՛ք:**

Արարատը սուրբ լեռ է: > Հոն Նոյեան Տապանը կը հանգչի:

Հայաստան լեռնաշխարհ մըն է: > Բարեխառն կիմայ ունի:

Մեսրոպ Մաշտոց գիրերը ստեղծեց: > Ս. Գիրքը հայերէնի թարգմանուի:

Գրիչը ձեռագիր կ'ընդօրինակէր: > Ծաղկողը կը նկարազարդէր:



2 Ամբողջացուցէ՛ք բարդ նախաղասութիւնը:

Գետը յորդեցաւ, որովհետեւ

Ծիծեռնակը բոյն կը շինէ, որպէսզի

Ամպերը կ'որոտան, բայց

Ոչսարը կը մայէ, իսկ

Հայրիկը ըսաւ, թէ

3 Որոշեցէ՛ք նախաղասութիւններուն կազմութեան տեսակը:

Աղուեսը իր պոչը վկայ կը բերէ:

Ուշ եկաւ Սասուն, շուտ եղաւ հասուն:

Այսօրուան գործը վաղուան մի՛ ձգեր:

Գնա մեռի՛ր՝ եկուր սիրեմ:

Մէկ ծաղիկով գարուն չի գար:

Մարդ կայ՝ մարդ է, մարդ կայ՝ զարդ է:

4 Որոշեցէ՛ք նախաղասութիւնը եւ ընդօրինակեցէ՛ք՝ աւելցնելով վերջակէտը եւ մեծատափի վերածելով փոքրատառը:

Կէսօրի մօտ էր Միջօն տեսաւ, որ արեւի պատառ մը պատուհանին ճեղքէն ուղղակի ձեռքին վրայ ինկաւ ա՛խ, որքան գեղեցիկ էր ան Միջոյի աշքին արեւը հետզհետէ շնչաւոր էակ մը կը դառնար դուրսը արեւի ծով կար, ուր Միջօն կրնար արեւի լոգանք ընել

.....

.....

.....

.....

.....

5 Թիւ 3 եւ 4 վարժութիւնները պատրաստեցէ՛ք ուղղագրութեան համար:



Գ. ԴԱՍ

ՀԱՅ ԼԵԶՈՒԻՆ

Դեղինակը

ԶԱՊԻԼ ԱՍԱՏՈՒՐ (1863-1943, Կ. Պոլիս), ծանօթ է նաեւ ՍիՊԻԼ ծածկամունով։ Յիմնական կրթութիւնը ստացած է Սկիւտարի ճեմարանէն, Կ. Պոլիս։ Յիմնադիրներէն մէկն է «Ազգանունը Յայուիեաց Ծնկերութեան», որ հայկական գաւառներու մէջ աղջկանց վարժարաններ կը բանար եւ որբերու խնամք կը տանէր։ Ամուսնոյն՝ Յրանդ Ասատուրի հետ կազմած է հայերէնի ընթերցանութեան եւ քերականութեան դասագիրքեր։ Եղած է հայերէնի ուսուցչուիի։ Գրած է քերթուած, պատմուածք ու վիպակ։

Վերնագրի թելադրանք

Զ. Ասատուրի այս քերթուածը նուիրուած է հայ լեզուին, որ մեր մայրենի լեզուն է։ Մենք անով կ'արտայայտենք մեր զգա-



ցումները, անով մեր միտքը կը փորձէ հասկը-նալ տիեզերքի գաղտնիքները։ Բանաստեղծուին կ'օրինէ հայ մայրերը, որոնք իրենց շումչով ու աղօթքով մեզի սնունդ տալով՝ ապրեցուցին նաեւ մեր լեզուն։ Ան, որպէս ուսուցչուի, իր ամբողջ եռանդը կը խոստանայ զոհելու հայ լեզուի «սուրբ տաճարին», այսինքն՝ հայ դպրոցին, կը խոստանայ սիրել զայն եւ միշտ անով ներշնչուիլ։

Դո՛ւն, առաջին վանկ շրթունքիս, առաջին ձայն իմ հոգւոյս,
Նախկին հնչիւն իմ մանկական լեզուիս հեզ,
Որով լացի ու երգեցի միշտ յուզումներս, իղձս ու յոյս,
Իմ մայրենի քաղցրիկ բարբառ, ողջոյն քեզ։

Քու բառերէդ, արեւէն վառ ու բիւրեղէն ալ վճիտ,
Իմ հոգւոյս մէջ բոց մը կաթեց մշտակէզ,
Հուր ծարաւը անհունութեան, բարւոյն, մեծին ճշմարիտ,
Ո՛վ մանկութեանս ազնիւ լեզուն, կ'օրհնե՞մ քեզ։

Օրհնեալ ըլլան մեր մայրերը, որոնք զքեզ սնուցին
Իրենց շունչովն ու աղօթքով սրտակէզ,
Խարխուլ, փլած կտուրին տակ, կարօտ՝ պատառ մը հացին,
Գուրգուրանքով պահպանեցին միշտ զքեզ:

Թող որ ե'ս ալ, յետին զաւակն հայրենիքիս իմ թշուառ,
Սուրբ տաճարիդ ոտքը բերեմ ողջակէզ՝
Միշտ տառապած, երբեք շիջած սրտէս կայծ մը խանդավառ,
Հոգլով պաշտեմ ու քնարովս օրհնեմ քեզ:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Զ. Ասատուրի լեզուին յատուկ են արդի հայերէնի համար արդէն
հինցած ձեւեր: Օրինակ. հոգլոյս՝ հոգիիս, բարւոյն՝ բարիին, զքեզ՝ քեզ,
երբեք շիջած՝ երբեք չշիջած, կաթեց՝ կաթեցաւ, հոգլով՝ հոգիով:

Նախկին - նախորդ, երբեմնի. հոս՝ առաջին
Հեզ - հանդարտ, քաղցր, հլու, խոնարհ
Իղձ - փափաք, բաղձանք
Բարբառ - խօսակցական լեզու
Ողջոյն - բարեւ
Վառ - կրակոտ, բորբ, ցայտուն
Բիւրեղ - թանկագին ջինջ ապակի
Վճիտ - ջինջ, յստակ, զուլալ
Մշտակէզ - միշտ այրող
Հուր - կրակ, հոս՝ տաք, եռանդուն
Անհունութիւն - անվերջութիւն, անսահմանութիւն
Ազնիւ - ընտիր, պատուական, պարկեշտ, կիրթ
Սնուցանել - սնունդ տալ
Սրտակէզ - սիրտ այրող, յուզիչ
Կտուր - տանիք, տան ծածկ
Յետին - վերջին, հոս՝ աննշան
Ողջակէզ - զոհ, մատաղ
Շիջիլ - մարիլ, հանգիլ (կրակը)
Քնար - լարային նուագարան մը. հոս՝ բանաստեղծի ներշնչում

ՈՒՂԻՂ ԵՒ ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ԻՄԱՍՏՆԵՐ

Բառին բուն իմաստը ուղիղ իմաստ կը կոչուի: Այսպէս, «բոց» բառին ուղիղ իմաստն է «Հուր, կրակ»: Բոցը կ'այրէ, լոյս եւ տաքութիւն կու տայ: Բանաստեղծը արդեօք ի՞նչ իմաստով կը գործածէ «բոց» բառը «իմ հոգւոյս մէջ բոց մը կաթեց սրտակէզ» տողին մէջ:

Յստակ է, որ այստեղ արդէն «բոց» բառը ուղիղ իմաստով չէր կրնար գործածուիլ, այլ՝ փոխաբերական: Բանաստեղծը «բոց» բառով ըսել կ'ուզէ «սուր հետաքրքրութիւն, բուռն սէր՝ բանի մը նկատմամբ»:

Նոյնպէս, յաջորդ տողին մէջ «ծարաւ» բառը բառացի իմաստով չէ գործածուած, որովհետեւ ան բառացի կը նշանակէ «տոչոր, ջուրի կարօտ», իսկ հոս բանաստեղծը ըսել կ'ուզէ՝ «փափաք»: Ան փափաք ունի զիտնալու, թէ ի՞նչ կայ անհունութեան մէջ, ո՞րն է բարին, որո՞նք են ճշմարիտ մեծութիւնները: Ուրեմն՝ ծարաւ բառին փոխաբերական իմաստն է «բան մը գիտնալու եւ ճանչնալու փափաքը»:

Բառին ուղիղ իմաստը բառարանին մէջ կը գտնենք, բայց անոր փոխաբերական իմաստը տողին ընդմէջէն պէտք է հասկնանք:

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Երբ «բոց» բառին փոխաբերական իմաստն է «սուր հետաքրքրութիւն», փոխաբերական ի՞նչ իմաստ կրնայ ունենալ «կաթեց» բառը. «Իմ հոգւոյս մէջ բոց մը կաթեց»:

2.- Երբ «ծարաւ» բառին փոխաբերական իմաստն է «փափաք», փոխաբերական ի՞նչ իմաստ ունի «հուր» բառը. «Հուր ծարաւը»:

3.- Բառերը իրենց իմաստով ինչպէ՞ս «արեւէն վառ եւ բիւրեղէն ալ վճիտ» կրնան ըլլալ: «Վառ» եւ «վճիտ» բառերը փոխաբերական ի՞նչ իմաստներ ունին:

4.- «Սուրբ տաճարը» փոխաբերաբար հայ դպրոցն է, հոն ուր մեսրոպեան գիրերով կը կարդանք ու կը գրենք. փոխաբերական ի՞նչ իմաստ ունի «կայծը» («սրտէս կայծ մը խանդավառ»), զոր բանաստեղծ ուսուցչուհին իրեւ ողջակէզ կը բերէ հայ դպրոցին:

5.- Զեղի ծանօթ է ուրիշ բանաստեղծուհիի մը՝ Սիլվա Կապուտիկեանի, մայրենի լեզուին նուիրուած «Խօսք Իմ Որդւոյն» բանաստեղծութիւնը: Վերյիշեցէ՛ք:

ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ԵՐԳԵՐ ԵՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԳՆԵՐ

Ժողովուրդին կողմէ բերանացի կերպով ստեղծուած ու բերնէ բերան փոխանցուած երգերը, պատմութիւններն ու ասոյթները կը կոչենք բանահիւսութիւն:

Հայ ժողովուրդը ունի հարուստ բանահիւսութիւն:

Ժողովրդական երգերուն մաս կը կազմեն օրօրոցային երգերն ու խաղերգները: Մայրը կը հիւսէր այս երգերը մանուկը քնացնելու, դիեցը-նելու, լոգցնելու, խաղցնելու ատեն: Խաղերգներով մանուկը կը ճանչնար ընութեան եւ շրջապատի գաղտնիքները: Խաղերգներէն ոմանք արդէն մանուկները կը կատարէին:

Ստորեւ քանի մը խաղերգներ:

ԱՐԵ՛Լ, ԱՐԵ՛Լ

Մայրը կ'երգէր՝ մանուկը անկողինէն հանելու ատեն:

Արե՛լ, արե՛լ, եկուր դուրս,
Քեզի բերինք աչքի լոյս.
Քու քոյրիկդ՝ լուսնկան,
Բերաւ չամիչ մէկ աման:

- Ամպը եկաւ, մութ ըրաւ,
Չամիչն աչքերէս կորաւ:

- Բա՛ց երեսդ, արեգա՛կ,
Բուռ մը չամիչ քեղի տանք:

Օխ, արեւը խաբեցինք,
Օխ, արեւը խաբեցինք,
Օխ, արեւը խաբեցինք,
Ամպին տակէն հանեցինք,
Ամպին տակէն հանեցինք:

Զիոնկ, ձիոնկ

Մանուկները, իբրև ձիաւոր զինուոր, կ'երգէին փայտէ ձի խաղալու ատեն:

Զիոնկ, ձիոնկ, թոցո՞ւր զիս,
Հալպայ դռնէն անցո՞ւր զիս,
Արծաթէ դզալով կերցո՞ւր,
Ուկէ թասով ջուր խմցո՞ւր:

Զիոնկ, ձիոնկ, թոցո՞ւր զիս,
Շամի դռնէն անցո՞ւր զիս,
Ապրշումէ գօտին մէջքիս,
Թուրը ձեռքիս անցո՞ւր զիս:

Զիոնկ, ձիոնկ, թոցո՞ւր զիս,
Մսրայ դռնէն անցո՞ւր զիս:
Հասնիմ միչեւ Հինդ ու Հապաշ,
Ամէն դռնէ անցո՞ւր զիս:

Զիոնկ, ձիոնկ, թոցո՞ւր զիս,
Ետ իմ գիւղը թոցո՞ւր զիս,
Մայրիկս օրօր ըսէ,
Փետրէ բարձին քնացո՞ւր զիս:



Սուրբի մանրանկար,
մանրանկարիչ
Զաքարիա Աղթամարցի
(15րդ դար)

Ծընկըլը մընկըլը

Մայրը կ'երգէր հեքիաթ մը պատմելէ ետք մանուկը խաղցնելու ատեն:

Ծընկըլը մընկըլը ծիւ ծիւ,
Ծընկըլը մընկըլը ծիւ ծիւ,
Փշիկ տուի, լոշիկ առի,
Լոշիկ տուի, գառնիկ առի,
Գառնիկ տուի, հարսնիկ առի,
Հարսնիկ տուի, սազիկ առի,
Սազիկ առի ու թառեցայ.
Ծընկըլը մընկըլը ծիւ ծիւ,
Ծընկըլը մընկըլը ծիւ ծիւ:

Հալպայ - Հալէպի
Շամի - Դամասկոսի
Մսրայ - Եգիպտոսի
Հինդ ու Հապաշ - կը յիշուին իբրև
շատ հեռու աշխարհներ
Ապրշում - մետաքս
Լոշիկ - լաւաշ հաց

● Կատարեցէ՛ք ձեր յիշած մանկական խաղերգները:

ԶԱՅՆԱԽՈՐ ՀՆՁԻՒՆՆԵՐ

Ե գիրը բառին սկիզբը կ'արտասանուի «եէ», ինչպէս՝ երազ, երկու, եղանակ, իսկ բառին մէջ՝ «է» պարզ ձայնաւոր, ինչպէս՝ ծեր, տերեւ, եկեղեցի եւ այլն:

Ո գիրը բառին սկիզբը կ'արտասանուի «վօ», ինչպէս՝ որս, որդի, ոզնի եւ այլն: «Վօ» կ'արտասանուի նաև Գէորգ անունին եւ քառս (իրարանցում) բառին մէջ:

Վո կը գրուի միայն մէկ բառի սկիզբը՝ վոհմակ:

Ո գիրը «օ» պարզ ձայնաւոր կ'արտասանուի բառին մէջ, ինչպէս՝ գող, բոլոր, հերոս, եւ վ բաղաձայնէն առաջ՝ ով, Ովսաննա, ովկիանոս:

Բառին վերջը միշտ օ կը գրենք՝ Սարօ, Մարօ, Կարօ, բացի այս բառէն:

Ու կապակցութիւնը ուրիշ ձայնաւորէ մը առաջ կ'արտասանուի բաղաձայն՝ «վ», ինչպէս՝ Աստուած, ստուեր, նուէր, աղուոր եւ այլն, բացի Մանուէլ ու Սամուէլ անուններէն, բայց ձայնաւոր է բաղաձայնէ առաջ եւ բառին վերջը, ինչպէս՝ շուն, ծուռ, ածու, բու եւ այլն:

Ը ձայնաւորը չի գրուիր հոն, ուր բնական կերպով կ'արտասանուի, ինչպէս՝ գրել, մտնել, մանր, գամփո, զգալ, սկաիլ, սքանչելի, բայց կը գրենք հոն, ուր եթէ չըլլար՝ բառը ճիշդ պիտի չարտասանուէր, ինչպէս՝ ըսել, ընկեր, ընկոյզ, առառուընէ, եօթը, տասը, ինը, ութը եւ այլն:

Լ սուող, բայց չգրուող ը ձայնաւորը կը կոչուի «սուղ ը»:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Կարդացէ՛ք եւ որոշեցէ՛ք, թէ ու կապակցութիւնը ո՞ւր ձայնաւոր է, ո՞ւր՝ բաղաձայն.- Նուարդ, նուշ, ուս, ստուեր, կատու, պատուէր, կոռուիլ, աշուն, զինուոր, այսօրուընէ, արժանապատուութիւն:

2 Կարդացէ՛ք եւ որոշեցէ՛ք, թէ ե գիրը ո՞ւր պարզ ձայնաւոր է, ո՞ւր՝ «եէ».- Երկու, եղնիկ, երես, երեսուն, եկեղեցի:

3 Կարդացէ՛ք եւ որոշեցէ՛ք, թէ ո գիրը ո՞ւր պարզ ձայնաւոր է, ո՞ւր՝ «վօ».- որովհետեւ, որոմ, ոզի, հոզի, որոշել, ով, Գէորգ, քառս:



4 Կարդացէ՛ք եւ որոշեցէ՛ք, թէ բառ ըլլալու համար՝ ուր ի՞նչ կը պակսի: Գրեցէ՛ք բառը:

նկոյզ	մակելի
ղձալ	ին
նկեր	նել
սել	առտունէ
կէսօրունէ	երէկունէ

5 Կարդացէ՛ք եւ որոշեցէ՛ք սուղ ը-ին տեղը: Գրեցէ՛ք սուղ ը-ով:

գգոյչ	սկսիլ
սպասել	շտապել
պտտիլ	բարձր
կղմինտը	կարծր
մկրտել	զբոսանք

6 Որոշեցէ՛ք, ամբողջացուցէ՛ք:

ա.- Ո՞ է, թէ օ: Ի՞նչո՞ւ:

....վ,վկիանոս,վսաննա,վսիա, Դր...., Հ....վ, այ...., Սագ....:

բ.- Ո՞ է, թէ վո: Ի՞նչո՞ւ:

....զնի,ըդ,ըքան, Գէ....րգ, քա....ս,հմակ,ըովհետեւ:

գ.- Ո՞ է, թէ վ: Ի՞նչո՞ւ:

....արդան,ղորկ,եր,ղջ,էրք,ըբ,նաս,իշապ:

դ.- Վ՞ է, թէ ու: Ի՞նչո՞ւ:

Աստ....ած, ստ....եր, ն....էր, առտ....ընէ, կո....իլ, թ....ում, ազն....օրէն:

ե.- Վ՞ է, թէ ւ: Ի՞նչո՞ւ:

Հա...., Հա....նիլ, սե...., Սե....ան, թի...., Հի....անդ:

ՊԱՐԶ ՀԱՄԱԼՈՏ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Նախաղասութեան գլխաւոր անդամներն են Ենթական եւ ստորոտիչը:

Միայն Ենթակայէ եւ ստորոգիչէ կազմուած նախաղասութիւնը կը կոչուի պարզ համառօտ նախաղասութիւն:

Ենթական կը գտնենք ստորոգիչին վրայ դնելով ո՞վ կամ որո՞նք, ի՞նչը կամ ի՞նչերը հարցումները:

Ենթակայ

Մարդիկը կը վազէ:	Ո՞վ կը վազէ	- մարդիկը
Աշակերտները կ'երգեն:	Որո՞նք կ'երգեն	- աշակերտները
Մածունը թթուած է:	Ի՞նչը թթուած է:	- մածունը:
Պատուհանները գոց են:	Ինչե՞րը գոց են:	- պատուհանները

Ստորոգիչը կը գտնենք Ենթակային վրայ դնելով ի՞նչ ընել, ի՞նչ ըլլալ, ո՞վ է, ի՞նչ է ... հարցումները, ստորոգիչին ձեւին համաձայն:

Ստորոգիչը

Մարդիկը կը վազէ:	Մարդիկը ի՞նչ կ'ընէ:	- կը վազէ
Մանուկը քնացաւ:	Մանուկը ի՞նչ ըրաւ:	- քնացաւ
Մարդը պիտի մեկնի:	Մարդը ի՞նչ պիտի ընէ:	- պիտի մեկնի
Լոյսը կը մարի:	Լոյսը ի՞նչ կ'ըլլայ:	- կը մարի
Մոմերը վառեցան:	Մոմերը ի՞նչ եղան:	- վառեցան
Բղեղը միջատ է:	Բղեղը ի՞նչ է:	- միջատ է

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Ենթական՝ մէկ, իսկ ստորոգիչը երկու գիծով ստորագծեցէ՛ք:

Զինուորը կը պատերազմի: Ծիծեռնակները գաղթեցին:

Աշակերտները կը գրեն:

Աստղերը կը պսպղան:

Լուսինը պիտի ծագի:

Մեկնողը եղբայրս էր:

2 Վերածեցէ՛ք պարզ համառօտ նախաղասութեան:

Սուրբին բացած վերքը կը բուժուի:

Ծառին պտուղը շատոնց հասունցաւ:

Հրաշալի ու անսպասելի բան մը կը պատահի:

Քամի ցանողը փոթորիկ կը հնձէ:

Պատկերը կը պղտորի մտքիս մէջ:

3 Գտէ՛ք յարմար ենթական եւ ամբողջացուցէ՛ք նախաղասութիւնը:
(Տրդատ ճարտարապետ, յովազ, արծիւ, Ս. Մեսրոպ Մաշտոց, Մատենադարան, «Ազդարար», Երուանդ Քոչար, Տօնական)

գտաւ հայոց գիրերը:

ը կը գտնուի Երեւան:

ը հայկական ամենամեծ ձեռագիրն է:

ը Անի մայրաքաղաքին գինանշանն է:

ը կը խորհրդանշէ հայոց պետականութիւնը:

կառուցեց Անիի պարիսպները:

ը առաջին հայերէն թերթն է:

4 Կապեցէ՛ք յարմար ստորոգիչին:

Տերեւը ջուրի մակերեսին
Դրօշակը ձողին վրայ
Նաւը ծովուն մէջ
Լարախաղացը լարին վրայ
Սուզանաւը ջուրին մէջ
Ծառը գետին

- կը ծածանի:
- կը տատանի:
- կ'ընկղմի:
- կը ծփայ:
- կը տապալի:
- կը սուզուի:

Դ. ԴԱՍ

ՊՈՒՊՐԻԿԸ

ՅԵՂԻՆԱԿԸ

ՀԱՍԱՍԵԴ (Համբարձում Կելէնեան, 1895-1966) ծնած է Արեւմտեան Հայաստանի Խարբերդ քաղաքի մօտիկ Փերչէնճ գիւղը: Մեծ Եղեռնէն առաջ մեկնած է Ամերիկայի Միացեալ Նահանգներ, ուր կ'ապրի մինչեւ իր մահը:

Համաստեղ իբրեւ գրող կը պատկերացնէ Մեծ Եղեռնի հետեւանքով անհետ կորուլած հայ գիւղը եւ կը կենդանացնէ ամոր աւանդութիւնները: Իր պատմուածքներու ժողովածուներն են «Գիւղը», «Անձրեւը», «Քաջ Նազար եւ Տասմաները Պատմուածքներ»: Ունի նաև չափածոյ հասոր մը՝ «Այժեսոսմար», քատերախաղ մը՝ «Հայաստանի Լեռներուն Սրնգահարը», եւ վէպ մը՝ «Սպիտակ Զիաւորը», ուր կը վիպականացնէ ազատութեան համար պայքարող մեր ֆէտայինները:



ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵՂԱՊՐՈՎ

Համաստեղ գրած է նաև ամերիկեան կեանքէն առնուած պատմուածքներ, որոնցմէ մէկն է «Պուայրիկը»: Յելենան փողոցը տղոց հետ մեծցող որբուի մըն է, որ անգամ մը միայն կ'արժանանայ պուայրիկի մը հետ ըլլալու բախտին, բայց այդ ալ կը բաւէ, որ իր մէջ արթննայ մայրական գորովը, զոր ինք երբեք չէ վայելած:

Չինական կուռքի նման գոհարազարդ, աշունի ծառերուն ու ծաղիկներուն մէջ նստած էր տունը: Պատուհանները փակ էին:
Շարժում չկար: Պարտէզին աջ կողմը կեցած էր հսկայ ու շքեղ ինքնաշարժ մը: Անոր շատ մօտ, դեղին տերեւներուն մէջ, անփութօրէն ձգուած էր Փրանսական պուազրիկ մը:

Որքա՞ն գեղեցիկ էր պուազրիկը. սպիտակ հագուած, աշունի գոյն վարսերով, կապոյտ-կապոյտ աչքերով:

Հելենան, պուազրիկով յափշտակուած, կը դիտէր անթարթ ու իր մէջ կը զգար բոլորովին տարբեր զգացումի մը շարժիլը:

Արդեօք լքա՞ծ էին, թէ տան փոքրիկը տերեւներուն մէջ մոռցած էր զայն:

- **Մա'յք, Ժողէ'ֆ, պուազրիկը, պուազրիկը, պուազրիկը,- պոռաց Հելենան,- ճիշդ այդ ծառին տակ: Ա'խ, որքան կը սիրէի ունենալ:**

- Ես կը գողնամ քեզի համար,- խօսեցաւ Ժողէֆ ու անմիջապէս
երկաթէ ճաղերէն ներս ցատկեց:

Մայք թերեւս աւելի շուտ հասնէր պուպրիկին, եթէ երկաթէ
ճաղերէն վար չկախուէր ու չպատռէր իր տաբատը:

Հելենան մինակ, միս-մինակ, ներքնայարկի կազի լամբարին
ներքեւ, գողցուած պուպրիկին հետ կը խաղար:

Հելենային համար պուպրիկը հետզհետէ կենդանի շարժումներ
կը ստանար, կը ծիծաղէր ջերմիկ ու կը դիտէր կապոյտ-կապոյտ
աչքերով։ Հեքիաթի աշխարհներէն եկած այցելու մը ըլլար կարծես,
որ եկած էր իրենց սենեակի գորշ պատերուն ջերմութիւն տալու։

Մօր մը անծանօթ զգացումն էր, որ Հելենային մէջ կը խտղտար։
Պուպրիկին թեւերէն բռնած՝ կը քալեցնէր, կը համբուրէր, կուրծքին
կը սեղմէր։ Ա՛խ, երանի անոր անունը պիտնար։ Եթէ անունով կան-
չէր, ան պիտի թարթէր իր աչքերը, թերեւս պիտի խօսէր։

Հելենան անոր նոր անուն մը տուաւ՝ Միլէ։



Աշուր Մելքոնեան, հայրենի գեղանկարիչ, «Գարուն», կտավ իւղաներկ

- Ա՛լ ձեր տունը պիտի չերթաս, հա՞յ: Քնացի՛ր, այստեղ, իմ աղուո՛ր Միլէ: Երբ հօրս ոտքերուն ձայնը առնես՝ չարթննաս: Երբ պուայ՝ չվախնաս: Ան պուպրիկներուն չի բարկանար: Օրօր, օրօր, իմ աղուո՛ր Միլէ, - կը խօսէր Հելենան, մինչ պուպրիկը կը ժպտէր: Այտերուն վրայ երկու սիրուն փոսիկներ կային: Քնացող զաւկի մը պէս հլու, անոր աչքերը կը գոցուէին, երբ կոնակի վրայ պառկեցնէր:

Հելենան մօր գուրգուրանք տեսած չէր: Հօր խնամքին յանձնուած, մեծցած էր փողոցներուն ու ներքնայարկին մէջ: Ունէր պառաւ հօրաքոյր մը, որ երեմն միայն կ'այցելէր: Սակայն այդ գիշեր մաքուր ու սպիտակ պուպրիկին այցելութիւնը նոյնիսկ տան առարկաներուն ազդած էր: Անոնց վրայ պայծառ թեթեւութիւն մը կար: Տունը շէն էր ու թափանցիկ:

Հելենան գուրգուրանքով մը Միլէի վրայ ամփոփուած՝ անոր քնանալը կը հսկէր, երբ լսեց հօր ձայնը.

- Հելենա՛, դուռը բաց, Հելենա՛:

Բանուոր թովմաս այդ գիշեր սովորականէն աւելի բարի ու սովորականէն աւելի կանուխ տուն եկած էր, Հելենային ու իր կօշիկները կարկտելու համար:

- Ա՛յ, ա՛յ, անիծուա՛ծ աղջիկ, - կը խօսէր՝ Հելենային կօշիկները չորս կողմ դարձնելով, - երեք ամիս չեղաւ առնելս՝ կրունկն ամբողջ ծակեր է:

Ու լամբարին տակ, թըք-թըք, սկսաւ գամեր զարնել կրունկներուն, երբ աչքերը անկողնին մէջ պառկած պուպրիկին հանդիպեցան:

Թովմաս աչքերը աւելի խոշոր բացաւ ու, յօնքերը վար կիտած, հեղ մը Հելենային նայեցաւ, հեղ մըն ալ պուպրիկին:

- Այդ ուրկէ՞, հը՞, գողցա՞ր, անիծուա՛ծ աղջիկ, - պոռաց տեղէն վեր ելլելով:

Հելենան պատին վրայ ինկած ստուերի մը պէս կը դողար:

- Ըսէ՛, ըսէ՛, ուրկէ՞ այս պուպրիկը, այ շա՞ն զաւակ, - կը պոռար Հելենային թեւերը ցնցելով, մինչ պուպրիկը աչքերը գոց պառկած էր ու կը ժպտէր՝ կարծես սուտ քուն ձեւացնելով:

- Ես չգողցայ, ես չգողցայ, ժողէֆն էր:

- Նորէ՞ն ժողէֆին հետ: Է՞հ, որ բոնեմ՝ կատուի պէս անոր ականջները այս պատուհաններուն պիտի գամեմ: Ըսէ՛, ըսէ՛, ուրկէ՞

Գողցաք:

Հելենան, դէմքը իր թեւերուն մէջ առած, պատմեց, որ պարտէզին քովի, պատուհանները կապոյտով ներկուած տունէն գողցուած էր:

Թովմաս շխտակ մարդ էր. մտադրեց անմիջապէս այդ մաքուր ու արժէքաւոր պուպրիկը տիրոջ վերադարձնել:

- Հելենա՛, արդարութիւն չէ ըրածդ. գողութիւնը լաւ բան չէ....
Է՛ս, որ ժողէֆը բոնեմ,- խօսեցաւ թովմաս՝ պուպրիկը ձեռքին:

Հելենա սկսաւ բարձր ձայնով լալ, մինչ պուպրիկը հսկայ բարձրութենէ մը կախուած կը ժպտէր Հելենային ու կը դիտէր կապոյտ կապոյտ աչքերով:

Շատ կարճ, գեղեցիկ երազի չափ կարճ եղաւ այցելութիւնը հեքիաթներու աշխարհներէն եկած փոքրիկ պուպրիկին: Հելենային հետ կարծես իրենց շրթները կախեցին նաեւ տան առարկաները, գորշ ու մսեցնող:

ՀԱՄԱՍԵՂ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Կուռք - չաստուծոյ արձան

Գոհարազարդ - գոհարներով՝ թանկագին քարերով զարդարուած

Նքեղ - փառաւոր, հոյակապ, մեծաշուր

Անփութօրէն - անհոգ կերպով

Վարս - երկար մազ, հեր, գէս, ծամ

Յափշտակուած - բոնի գրաւուած, հոս՝ զմայլած

Անթարթ - սեւեռուն, անքթիթ (աչքեր)

Ճաղ - երկաթէ թելերով կամ ձողերով շինուած ցանց, վանդակապատ

Գորշ - սեւ մոխրագոյն

Զերմութիւն - տաքութիւն

Խտղտալ - շարժիլ (զգացում)

Հլու - հեղ, հնազանդ

Շէն - զուարթ, բնակուած, բարզաւած

Թափանցիկ - լուսանցիկ, հոս՝ յստակ

Ամփոփուած - հաւաքուած, խտացուած

Կիտել - հաւաքել (յօնքերը)

Հեղ մը - անզամ մը

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Ամբողջ պատմուածքէն կրնա՞ք քաղել, թէ մօր բացակայութիւնը ինչպէ՞ս անդրադարձած էր Հելենային կենցաղին վրայ:
- 2.- Հելենան ի՞նչ առիթով «բոլորովին տարբեր զգացումի մը շարժիլը» զգաց իր մէջ . Ի՞նչ էր այդ զգացումը:
- 3.- Կենդանի ի՞նչ շարժումներ կը կատարէր պուպրիկը: Պատասխանը մէկտեղեցէ՞ք երկրորդ բաժինէն, գրաւոր:
- 4.- Մայրական ի՞նչ արարքներ կ'ընէր Հելենան, ինչե՞ր կ'ըսէր:
- 5.- Թովմասին շիտակ մարդ ըլլալը ո՞ւր երեւան կու զայ:
- 6.- Դասարանին մէջ խաղցէ՞ք պատմուածքին վերջին երկու բաժինները երկու տեսիլներու վերածելով՝ Հելենան պուպրիկին հետ, ապա Հելենան եւ հայրը: Ի հարկին, Հելենային եւ թովմասին նոր խօսքեր ալ կրնաք վերագրել:
- 7.- Ուղղագրութեան համար պատրաստեցէ՞ք դասին առաջին չորս պարբերութիւնները:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1 Հակառակ իմաստ ունեցող բառերը կը կոչուին Հականիշ բառեր: Երկար ճամբայ # կարճ ճամբայ

Հոս երկար եւ կարճ բառերը հականիշ բառեր են:

Իրարու կապեցէ՞ք հականիշ բառերը:

արժէքաւոր	•	աղտոտութիւն
ուղիղ	•	անարժէք
պայծառ	•	հեռանալ
մօտենալ	•	արագ
դանդաղ	•	կոր
մաքրութիւն	•	գորչ

2 Գոտէ՞ք հականիշ ունեցող բառերը եւ հակառակը գրեցէ՞ք:

Աջ կողմը կեցած էր հսկայ ու շքեղ ինքնաշարժ մը:

Պատուհանները փակ էին:

Անոնց վրայ պայծառ թեթեւութիւն մը կար:

Տունը չէն էր ու թափանցիկ:

Սովորականէն աւելի կանուխ տուն եկած էր:

Շատ կարճ ու գեղեցիկ երազի չափ կարճ եղաւ այցելութիւնը:

3 Մազ բարին հոմանիշները՝ նկարներով:



Ճանչնանք գիծերը:


ա.- Ի՞նչ գիծ է (կոր, ուղիղ, բեկեալ):



բ.- Ի՞նչ ուղիղ գիծ է (ուղղաձիգ, հորիզոնական, չեղ):



գ.- Ի՞նչ գիծեր են (ուղղահայեաց, խոտոր, զուգահեռական):



ԵՐԿՐԱՐԲԱՌՆԵՐ

Երկրարբառ կը կոչուին այն բաղադրեալ հնչիւնները, որոնք կազմուած են երկու ձայնաւորներէ կամ մէկ ձայնաւորէ եւ յ կամ ւ գիրերէն: Հայերէնի գլխաւոր երկրարբառներն են **եայ**, **իայ**, **այ**, **ոյ**, **իւ:**

Եա - կեանք, սենեակ, վառեակ, քրիստոնեայ, փայտեայ, համարեա', չրաչեայ եւ այլն:

Իա - ընդհանրապէս օտար ծագումով բառերուն մէջ, ինչպէս՝ Մարիամ, Բենիամին, Կիլիկիա, Սուրիա, Լրիայ եւ այլն:

Այ - բառերուն սկիզբը, մէջը եւ միավանկ բառերուն վերջը, ինչպէս՝ այրի, այգի, ձայն, կայնիլ, դայլայլ, հայ, ճայ, վայ եւ այլն:

Ոյ - բառերուն մէջը եւ միավանկ բառերուն վերջը, ինչպէս՝ թոյլ, քոյր, պատրոյգ, արտոյտ, նոյ, խոյ, գոյ եւ այլն:

Իւ - բառին սկիզբը եւ ութիւն ածանցին մէջ, ինչպէս՝ իւղ, քաջութիւն, առատութիւն եւ այլն:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Վարի բառերուն մէջ որոշեցէ՞ք և գիրին երկու արժեքները:

բաղաձայն	ձոյլ ձայնաւորի եւ երկրարբառի
ւ=վ	բաղադրիչ

.....
.....
.....
.....
.....
.....
.....
.....

Կաւ, առիւծ, գաւազան, քաջութիւն, ձեւ, իւղ, արիւն, հեւալ, ուղեղ, անիւ, ձիւն, արծիւ, հիւանդ, դիւրին:



2 Վարի բառերուն մէջ որոշեցէ՞ք յ գիրին երեք արժէքները:
 բաղաձայն կիսաձայն անձայն
 յ=Ն ձայնաւորի մը հետ բազմավանկ բառին վերջը

.....

.....

.....

.....

.....

.....

.....

.....

.....

.....

.....

Յասմիկ, Հայր, լոյս, յետոյ, Յակոբ, Պարոյր, սատանայ, ի վերջոյ,
 Յովհաննէս, կը խաղայ, եղբայր, Յովակիմ, յոյս, բայ, այս, բրածոյ, շուկայ,
 յամառ, խոյ, յիսուն, բրածոյ, քահանայ:

3 Որոշեցէ՞ք, թէ նոյն գիրը կամ կապակցութիւնը միեւնոյն բառին
 մէջ հնչիւնով նո՞յնն է, թէ տարբեր.- անուանում, նուիրում, յոյն,
 իւրաքանչիւր, յետոյ, որոշ, երես, աւին, յոյլ:

4 Որոշեցէ՞ք՝ եա՞ (եայ), թէ իա (իայ):

կ.....նք	միլ.....ո	լ.....րդ	մատ.....ն	Մար.....մ	եղ.....
Բեն.....մին	հեք.....թ	պատ.....ն	ատ.....ն	հը.....	լ.....րդ
Անան.....	Հրաչ.....	պաշտօն.....	կը.....	քրիստոն.....	
Ռոս.....	արծաթ.....	ոսկ.....	երկաթ.....	համար.....'	

5 Որոշեցէ՞ք՝ իւ՞, թէ ոյ:

ձ.....ն	անկ.....ն	թ.....ն	առ.....ծ	ծ.....լ	ալ.....ր
մ.....ս	բ.....ս	հ.....ոք	յ.....ժ	ո.....ն	յ.....ն



ԵՆԹԱԿԱՅԻՆ ԵՒ ՍՏՈՐՈԳԻՉԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆԸ

Ենթական եւ ստորոգիչը թիւով ու դէմքով կը համաձայնին:

Ենթական եւ ստորոգիչը կը համաձայնին թիւով, այսինքն՝ երբ Ենթական եղակի է՝ ստորոգիչն ալ եղակի կ'ըլլայ, երբ Ենթական յոգնակի է՝ ստորոգիչն ալ յոգնակի կ'ըլլայ.

Ծաղիկը թոռմեցաւ: (Եղակի)

Ծաղիկները թոռմեցան: (յօգնակի)

Երբ կան մէկէ աւելի Ենթականեր՝ ստորոգիչը յոգնակի կը դրուի:

Ծառ ու ծաղիկ թոռմեցան:

Ենթական եւ ստորոգիչը կը համաձայնին դէմքով:

Դէմքը կ'ըլլայ երեք հատ ու կ'արտայայտուի անձնական դերանուններով.

Եղակի	յոգնակի	դէմք
Ես	>	մենք
Դուն	>	դուք
ան կամ ինք	>	անոնք կամ իրենք
այսպէս՝		
Ես կը գծեմ:	>	Մենք կը գծենք:
Դուն կը գծես:	>	Դուք կը գծեք:
Ան կը գծէ:	>	Անոնք կը գծեն:

Ան (անոնք) դերանունով փոխարինուող բառերը Գ. դէմք կ'ըլլան:

Տղան կը գծէ: Տղաք կը գծեն: > Գ. դէմք

Ասիկա ծաղիկ է: Ասոնք ծաղիկներ են: > » »

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Բերանացի ճշղեցէ՞ք Ենթակային թիւն ու դէմքը եւ ամբողջացուցէ՞ք ստորոգիչը:

Ես պիտի քնան.....:

Դուք պիտի քնան.....:

Մենք պիտի քնան.....:

Դուն պիտի քնան.....:

Մանուկները պիտի քնան.....:

Ան պիտի քնան.....:

Անոնք պիտի քնան.....:

Մանուկը պիտի քնան.....:

2 Որոշեցէ՛ք ենթակաները, ապա ճիշդ դէմքով ու թիւով օժտեցէ՛ք ստորոգիչը:

Տիզրանը եւ ես բարեկամաց.....:

Սօսին եւ դուն բարեկամաց.....:

Անոնք, դուք եւ մենք պիտի խաղ.....:

Անոնք եւ դուք կը հեռան.....:

Ես եւ դուն պիտի մըց.....:

Մենք եւ դուք պիտի լող.....:

3 Յարմար գոյգերով համառօտ նախաղասութիւններ կազմեցէ՛ք:

ա.- չուն - գայլ - առիւծ - կով - ոչխար - կատու - ձի

բ.- հաջել - մոնչել - ոռնալ - մայել - մլաւել - բառաչել - վրնջել



Ե. ԴԱՍ

ԽԱԲՈՒԱԾ ԾԱՌԸ


Հեղինակը

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ (1946, Դալեւ) հայկական ուսումը ստացած է ծննդավայրին մէջ: Աւարտած է Դամասկոսի պետական համալսարանի անգլերէնի բաժինը, ապա հետեւած՝ մամկավարժական դասընթացքներու: Ուսուցիչ է եւ թատերական գործիչ:

Գրած է երգիծական գրութիւններ, ակնարկներ ու պատմուածքներ, որոնք հրատարակուած են *Պէյրութի եւ Դալեւի թերթերուն* մէջ եւ առանձին ժողովածուներով:

Վերնագիրի թելադրանք

Այս պատմուածքին նիւթը ծմեռնամուտին ծաղկած ծառ մըն է, անժամանակ



պատահած դէպք մը, որ ցաւով կը լեցնէ զքօսաշրջիկը, որովհետեւ կեանքի մէջ ալ կրնան պատահիլ ժամանակէն առաջ բաներ, որ կրնան ողբերգութեան վերածել մարդու կեանքը, ինչպէս կը պատմէ հեղինակը իր «Անաւարտ Դամանուագ» ժողովածուին առաջին պատմուածքին մէջ:

Նոյեմբերի ճիշդ կէսն էր, սակայն Քեսապի այս բարձունքներուն վրայ, անձրեւի ու ցուրտի փոխարէն, մեղմ, նոյնիսկ ջերմիկ եղանակ էր:

Աշունը ուշացած էր այս տարի:

Բնութեան սիրահար զքօսաշրջիկին աչքերը կպչած էին բնութեան տեսարաններուն, ձեւերուն ու գոյներուն:

Ու յանկարծ, ճշաց: Անակնկալէն ահաբեկած ընկերը կանգնեցուց ինքնաշարժը:

- Ի՞նչ կայ, սիրտս փրցուցիր:
- Տեսա՞ր, տեսա՞ր ծառը:
- Ի՞նչ ծառ, ո՞ր ծառը:
- Ծաղկած ծառը:
- Ի՞նչ ծաղկած ծառ. հիմա ծաղկած ծառ կ'ըլլա՞յ...: Աչքիդ ատանկ երեւցեր է:
- Ետ տար օթօն, յիսուն մեթր մը ետ տար որ տեսնես...: Գնա'

Կ'ըսեմ քեզի...:

Ճարահատ, ընկերը օթօն դէպի ետ քշեց ու կոխեց արգելակին վրայ, երբ ինք «ահա՛» պոռաց:

Նայեցան, ո՛վ զարմանք, պարտէզին մէջտեղ ծաղկած ծառ մը... ծաղկա՛ծ ծառ մը... ծաղկա՛ծ ծառ Նոյեմբերի 15ին...:

Զարմանքէն ու ուրախութենէն կը հեւար: Յատկեց ինքնաշարժէն վար, անյագօրէն բանեցուց լուսանկարչական մեքենան ու նկարեց, կրկին նկարեց, այնքան իրար անցած, այնպիսի անհամբերութեամբ, որ կարծես ծառը հիմա պիտի փախչէր:

Ու երկա՛ր դիտեց այդ հրաշքը:

- Ինչպէ՞ս կրնայ ըլլալ...: Կարելի՞ բան է...:

Պարտէզը եզերող փշաթելերէն անդին, ծառը, սպիտակներու մէջ հարսի մը վեհութեամբ կանգնած էր, կարծէք եկեղեցւոյ կամարներուն տակ ըլլար:

Երեկոյեան, քեսապցի իր բարեկամը, երբ լսեց ծաղկած ծառին մասին, «Կը պատահի,- ըսաւ,- երբեմն ծառը կը խաբուի եղանակէն. կը կարծէ, թէ գարուն է ու կը ծաղկի, բայց ատիկա լաւ չէ ծառին համար. անժամանակ ծաղկող ծառը յետոյ կրնայ չորնալ...»:

Չորնա՞լ: Միրտը ցաւեցաւ:

Երբեմն ծառը կը խաբուի եղանակէն...:

Մինչեւ առաւօտ չկրցաւ քնանալ:

Առաւօտուն շատ կանուխ ելաւ անկողինէն: Քրտինքներու մէջ էր: Արագ մը հագուեցաւ ու իջաւ վար, մտաւ պանդոկի պահեստանոցը, փնտուեց, գտաւ: Բաւական ծաւալուն թափանցիկ մոմլաթի գլանաձեւ փաթեթն էր, հիւրանոցի ճաշասեղանները ծածկելու ծառայող: Ութը-տասը մեթրի չափ քակեց, կտրեց, ծալլեց, նետուեցաւ ինքնաշարժ ու քշեց: Մէկ ճար կար: Պէտք էր ծածկել ծաղկած ծառը ցուրտին դէմ պաշտպանուելու համար: Ո՛վ դիտէ, գուցէ...

Վաղ առաւօտեան մշուշը բռներ էր ամէն կողմ, ասֆալթապատ ճամբան հազիւ կ'երեւար, բայց ինք այնպէս կը քշէր, կարծես տարօրինակ տենդէ մը բռնուած էր, ձեռքերն ու ոտքերը չէին ենթարկուեր իրեն:

Հազիւ նկատեց իշուն վրայ նստած դիւղացին, որ դիմացէն կու գար ու ղեկը աջ թեքելով յաջողեցաւ վազանցում կատարել:

Աչքերը կիսաթափանց մառախուղին մէջէն կը փնտուէին պար-


տէզը: Նշմարեց կարմիր կըդ-
մինտրով ծածկուած առանձ-
նատան կտուրն ու ծխնելոյզը:
Պարտէզը անոր կից էր:

Մեքենան կանգնեցուց
ճամբեզրին, իջաւ, թափքէն
հանեց ծալլուած մոմլաթը եւ
ուղղուեցաւ պարտէզ, բարձ-
րացուց փշաթելը եւ զգուշութ-
եամբ անցաւ ներս: Դժուար
պիտի չըլլար գտնել իր ծառը,
տասը-տասնհինգ քայլ, եւ պի-
տի հասնէր անոր:

Կեցաւ, նայեցաւ աջ ու
ձախ, գտաւ փնտուածը: Այդ-
քան ալ մօտ չէ եղեր...: Թաց
ու փիսրուն հողերուն մէջ կօ-
շիկներուն խոր հետքերը ձգե-
լով անցաւ առաջ: Մօտեցած ըլ-
լալու էր, աչքերը բարձրացուց
ու տեղն ու տեղը սառեցաւ...:

Մէկ ծառը եղած էր չորս... վեց... ութը...: Աստուած իմ, շուրջի
բոլոր ծառերը ծաղկած էին մէկ գիշերուան մէջ:

Զբոսաշրջիկը զարմացած կը նայէր ու չէր գիտեր՝ ի՞նչ ընէր:
Ուսերը ինկան վար, գլուխը կախեց, տեղն ու տեղը նստաւ թաց հողին
վրայ ու սկսաւ երեխայի պէս հեկեկալ խաբուած ծառերուն համար:



Յակոր Յակորեան, հայրենի
գեղանկարիչ, «Ծաղկած ծառը»,
բնանկար, կտաւ իտղաներկ

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Կպչիլ - կպիլ, փակիլ

Ահաբեկած - սարսափած

Ճարահատ - ճարը հատած

**Անյագօրէն - անկուշտ կերպով, անյագուրդ կերպով. Հոս՝ անընդհատ
Բանեցնել - աշխատցնել (մեքենան)**

Եղերող - եղերքէն անցնող, շրջապատող
Վեհութիւն - վսեմութիւն
Անժամանակ - ոչ ատենին
Ծաւալուն - ընդարձակ, տարածուն
Փաթեթ - կապոց, ծրար
Գուցէ - թերեւս
Վաղ առաւօտեան - առտու կանուխ
Տեսու - հիւանդութեան առթած ջերմ. Հոս՝ եռանդ
Թեքիլ - շեղիլ, ուղղութիւնը փոխել, հակիլ
Վազանցում - առջեւէն ընթացող բանի մը կողքէն արագ անցում
Կիսաթափանց - ոչ յստակ
Մառախուղ - մշուշ, մէգ, բալ
Փխրուն - դիւրաւ մանրուող, փշրուող

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Որոշեցէ՞ք այս պատմուածքին ժամանակն ու տեղը: Ծաղկած ծառը ինչո՞ւ կը զարմացնէ զրօսաշրջիկն ու ընկերը:
- 2.- Հոս զրօսաշրջիկը բնութեան նոր տարրերուն դիմաց իր հիացումը արտայայտող ի՞նչ գործողութիւններ կը կատարէ:
- 3.- Հիացումը ինչպէ՞ս մտահոգութեան ու տագնապի կը վերածուի:
Ո՞ւր: Ասիկա պատմուածքին հանգոյցը կամ բախումը կը ներկայացնէ:
- 4.- Ի՞նչ գործողութիւններ կը յաջորդեն բախումին, ինչո՞ւ, ի՞նչ է դլխաւոր դերակատարը գործի մղող զգացումը:
- 5.- Ի՞նչ անակնկալ լուծում կ'ունենայ այս պատմուածքը, իսկ զրօսաշրջիկը ինչպէ՞ս կ'ընդունի ատիկա: Գրաւոր պատասխանեցէ՞ք:
- 6.- Անժամանակ ծաղկած ծառի տիպարը մարդկային կեանքի մէջ քեզի օրինակներ կը յուշէ՞՝, ժամանակէն առաջ բան մը ընելու կամ ըլլալու փորձ մը, ոչ անպայման ցաւալի վախճանով: Գրէ՞:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

- 1 Ճշղեցէ՞ք հետեւեալ բառերուն իմաստները եւ գործածեցէ՞ք բերանացի խօսքի մէջ:
- ա.- Արգելակ, արգելակել, վազանցում, վազանցնիլ, շարժիչ, ղեկ, թափք (սնտուկ):

Բ.-Առանձնատուն, բակ, շրջափակ, կտուր, լուսամուտ (պատուհան), երդիք, ներքնայարկ, գետնայարկ, յարկաբաժին, ծխնելոյզ, ջրդօն:

2 Ճանչնանք առարկաները եւ անոնց ձեւերը:
կամարաձեւ - զլանաձեւ - աստղաձեւ - սնկաձեւ - կոնաձեւ - բրզաձեւ



ՇՆՋԱՌՈՒԹԻՒՆ

(Ներչնչում, արտաշնչում, ածխաթթու, թթուածին, կծկում, ստոծանի,
ապականութիւն, կուրծքի վանդակ)

Կարդացէ՞ք եւ լրացուցէ՞ք փակագիծին մէջ դրուած բառերով:

Շնչառութիւնը ունի երկու գործողութիւն՝ եւ

.....:

**ՄԵՆՔ կը ներչնչենք , կ'արտաշնչենք
..... եւ այլ կազեր:**


**Թոքերը կը գտնուին
.....ին մէջ:**

**Թոքերն ու սիրտը որովայնէն բաժնող
հաստ թաղանթը կը կոչուի:**

**Շնչառութիւնը կը կատարուի թոքերու
.....ներով**

Օդի եւ ընութեանը

կեանքի համար վտանգ է:



ՎԱՆԿ ԵՒ ԲԱՌ

Այն հնչիւնը կամ հնչիւններու խումբը, որ մէկ շունչով կ'արտասանուի, կը կոչուի վանկ։ Առանց ձայնաւորի կամ երկրարրառի վանկ չի կազմուիր։ Ձայնաւորներն ու երկրարրառները վանկարար կը կոչուին։ Անոնք առանձին ալ վանկ կը կազմեն։

Այսպէս, երբ առ հնչիւնը առանձին արտասանենք՝ վանկ մը արտասանած կ'ըլլանք, իսկ երբ պ, ա, տ երեք հնչիւնները մէկ շունչով արտասանենք՝ դարձեալ վանկ մը կ'ունենանք՝ պատ։

Վանկը կամ վանկերու խումբ մը իմաստ արտայայտելու պարագային բառ կը դառնայ։

Մէկ վանկանի բառերը միավանկ կը կոչուին, ինչպէս՝ հող, ուս, ձեռք, բերք, քիթ եւ այլն, իսկ մէկէ աւելի վանկ ունեցող բառերը՝ բազմավանկ, ինչպէս՝ կաղամբ, հաղար, անանուխ, բանջարեղին եւ այլն։

Ձայնաւորով վերջացող վանկը կը կոչուի բաց վանկ, ինչպէս՝ ձի, գինի՝ գի-նի, արու՝ ա-րու, իսկ բաղաձայնով վերջացող վանկը՝ գոց վանկ, ինչպէս՝ ուս, քիթ, աչք, տետրակ՝ տետ-րակ։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Հետեւեալ միավանկ բառերը քանի՞ հնչիւններէ կազմուած են եւ վանկարար հնչիւնը ի՞նչ է.- է, ու, օր, ձի, արջ, կեանք, փեղկ, կուրծք, ձիւն, գոյն, խոյ։

2 Այնպէս շարեցէ՛ք, որ վարի վանկերը միավանկ բառեր ըլլան։

արք	իւնձ
դուհ	շուփի
ուսս	դուրբ
շու	բուրս
նուդ	սոյլ
տուղ	լայգ

3 Որոշեցէ՞ք վանկերուն բաց թէ զոց ըլլալը, ապա վանկերը այնպէս դասաւորեցէ՞ք, որ բազմավանկ բառեր ըլլան:

ղան-սե
բա-աղ-ման

բան-սա-ղա
կե-ցի-ե-ղե

դի-հե-տակ-ոս

նոց-հի-ղա-ւան

ա-ւօ-ոսա-տուն

ըե-ե-եան-կոյ


4 Որոշեցէ՞ք հետեւեալ բառերուն վանկերուն թիւը, նկատի ունենալով, որ բառը քանի ձայնաւոր ու երկբարբառ ունի՝ այդքան վանկունի.՝ աթոռ, հիւրանոց, օղակայան, արդարութիւն, նաւահանգիստ, երթեւեկութիւն, Ծիծեռնակաբերդ, մանկապարտիզանուհի:

5 Որոշեցէ՞ք հետեւեալ բազմավանկ բառերուն վանկարարները, նկատի ունենալով, որ «սուղ ը»ը վանկարար է.՝ գրել, գգալ, սկսիլ, մկրտիչ, սրսկել, ճոճոալ:

ԵՐԿՐԱԶԱՓԱԿԱՆ ԶԵՒԵՐ

Ճանչցէ՞ք այս գծանկարը, ապա անուանեցէ՞ք նշուած իւրաքանչիւր բաժինը (չըջանակ, պարագիծ [չըջագիծ], կեղրոն, շառաւիղ, տրամագիծ, լար, աղեղ):

1.
2.
3.



4.
5.
6.
7.



ԼՐԵԼԵԱՆ ԵՆԹԱԿԱՅ

Ենթակայ անձնական դերանունները կրնան զեղչուիլ, որովհետեւ դէմքի գաղափարը կ'արտայայտուի նաեւ ստորոգիչով. այսպէս՝

Հեռացայ: (Ես, Ա. դէմք)

Հեռացանք: (Մենք, Ա. դէմք)

Պիտի երթաս: (Դուն, Բ. դէմք)

Պիտի երթաք: (Դուք, Բ. դէմք)

Կը մեկնի: (Ան, Գ. դէմք)

Կը մեկնին: (Անոնք, Գ. դէմք)

Զեղչուած ենթական կը կոչուի լոելեան ենթակայ, որովհետեւ առանց գրուելու ալ կը հասկցուի, լոելեայն կը հասկցուի:

Ենթական կրնայ զեղչուիլ նաեւ, երբ նախապէս յիշուած է խօսքին մէջ: Օրինակ՝

Հելենան կը գուրգուրար պուպրիկին, կը քալեցնէր զայն, կը համբուրէր, կուրծքին կը սեղմէր:

Ո՞վ կը գուրգուրար պուպրիկին: - Հելենան

Ո՞վ կը քալեցնէր զայն: -

Ո՞վ կը համբուրէր: -

Ո՞վ կը սեղմէր կուրծքին: -

Վերի չորս ստորոգիչներէն միայն առաջինը ունի ենթակայ՝ Հելենան, իսկ միաւ երեքը չունին, բայց անոնց ենթական լոելեայն կը հասկցուի՝ Հելենան:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Լրացուցէ՛ք ենթակայ անձնական դերանուններով՝ նշելով թիւն ու դէմքը:

Ենթակայ

Թիւ

դէմք

..... կը խնդամ:

.....

.....

.....	կը խաղանք:
.....	խնդացիր:
.....	վազեցէ՛ք:
.....	պիտի երթայ:
.....	պիտի մեկնին:

2 Հնդգծեցէ՛ք ստորոգիչները, ապա որոշեցէ՛ք, թէ որո՞նց ենթական լոելեան է: Ո՞վ է ենթական:

Զբոսաշրջիկը առաւօտուն շատ կանուխ ելաւ անկողինէն: Արագ մը հագուեցաւ ու իջաւ վար, մտաւ պանդոկի պահեստանոցը, փնտոեց ու գտաւ մոմլաթի գլանաձեւ փաթեթը: Ութը-տասը մեթրի չափ քակեց, կտրեց, ծալլեց, նետուեցաւ ինքնաշարժ ու քշեց:

3 Որոշեցէ՛ք նախաղասութիւններուն տեսակը (պա՞րզ, պարզ համառօ՞տ, թէ բարդ), ապա ընդգծեցէ՛ք ենթական՝ մէկ գիծով, եւ ստորոգիչը՝ երկու գիծով:

ՊՈՒՊՐԻԿԸ

Տունը նստած էր աշունի ծառերուն ու ծաղիկներուն մէջ: Պատուհանները փակ էին: Նարժում չկար: Հսկայ ու շքեղ ինքնաշարժ մը կեցած էր պարտէզին աջ կողմը: Անոր շատ մօտ անփութօրէն ձգուած էր Փրանսական պուպրիկ մը:

Պուպրիկը հետզհետէ կենդանի շարժումներ կը ստանար: Ան կը ծիծաղէր ջերմիկ ու կը դիտէր կապոյտ-կապոյտ աչքերով: Հեքիաթի աշխարհներէն եկած այցելու մը ըլլար կարծես:

Հելենան անոր նոր անուն մը տուաւ՝ Միլէ:

4 Վերի գրութիւնը պատրաստեցէ՛ք ուղղագրութեան համար: Վերջակէտը ինքնաթելաղրութեամբ դրէ՛ք:

5 Ճշղեցէ՛ք տեղը լոելեան եւ լոելեայն բառերուն:
..... ենթական կը հասկցուի:



ԲՆՈՒԹԵԱՆ ԵՐԳԵՐ

**Հայ ժողովրդական բնութեան երգերը յօրինուած են քնքչութեամբ
ու հայրենի բնութեան հանդէպ անհուն սիրով։ Անոնք իրենց բովանդա-
կութեամբ այնքան հարուստ են, որքան՝ Հայաստանի բնութիւնը իր լեռ
ու դաշտերով, գետ ու լիճերով, բուսական եւ կենդանական աշխարհ-
ներով։**

ՈՒՐՈՒՐՆ ԱՍԱՅ

Ուրուրն ասաց տատրակ հաւքուն.

- Ինչո՞ւ կու լաս կուց-կուց արիւն,
Երթայ լցուի բարակ առուն:

Տատրակն ասաց ուրուր հաւքուն.

- Գնաց գարուն, եկաւ աշուն,
Կտրաւ ջրիկ աղբիւրներուն,
Կտրաւ խոտիկ ծաղիկներուն,
Կտրաւ ձենիկ կաքաւներուն,
Ինչքան պիտի լամ երերուն,
Արիւն կաթէ իմ աչքերուն,
Եմ ի՞նչ անեմ իմ ձագերուն:

Ուրուրն ասաց տատրակ հաւքուն.

- Հերիք դուն լաս կուց-կուց արիւն,
Կու զայ նորէն քեզ նոր գարուն,
Կ'ելլէ արեւ այս վայրերուն,
Կը հալի ձիւնն այս սարերուն,
Կը բացուի ջուրն աղբիւրներուն,
Առջեւն ինկած քու ձագերուն



Բարեւ կու տաս ծաղիկներուն:
Գնաց աշուն, եկաւ գարուն,
Լոյս բացուեցաւ այս վայրերուն,
Կաթեց ջրիկ աղբիւրներուն,
Վազեց հասաւ բարակ առուն,
Աղբրանց արուն մէջ քարերուն,
Դեղին սուսուն վեր սարերուն,
Փունջ մանուչակ մէջ ձորերուն,
Զենիկ կու գայ թոչուններուն:

Ուրուր եւ տատրակ - թոչունի տե-
սակներ
Հաւքուն - թոչունին
Կուց-կուց - երկու ափերը միասին.
Երերուն - դողդոջուն
Աղբրանց արուն եւ սուսուն - վայրի
ծաղիկներ


ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐՈՒՆ ՄՇԱԿՈՒՄԸ

**Ժողովուրդին կողմէ յօրինուած ու բերնէ բերան տարածուած ժո-
ղովրդական երգերը երաժիշտ-
ներու կողմէ ուշադրութեան
արժանացած են, զրի առնուած
ու մշակուած են, այսինքն՝ անոնց
խօսքն ու եղանակը բարեփոխ-
ուած են:**

**Հայկական ժողովրդական
երգերու բարձրաճաշակ մշա-
կումներ կատարեց հայ մեծ երա-
ժիշտ Կոմիտաս Վարդապետը
(աւազանի անունով՝ Սողոմոն
Սողոմոնեան, 1869-1935):**

**Ունկնդրենք ու երգենք Կո-
միտաս Վարդապետի մշակած
հայ ժողովրդական բնութեան
երգերէն քանի մը հատը, ինչ-
պէս՝ «Կաքաւիկը», «Լորիկը»,
«Խնկի Ծառը» եւ այլն:**

Կոմիտաս Վարդապետ,
կիալ իւղաներկ,
գեղանկարիչ՝ Փանոս Թերլեմէվեան




Զ. ԴԱՍ

ՆՌՆԵՆԻՆԵՐԸ

Յեղինակը

ՈՒԽԼԻԱՍ ՍԱՐՈՅԵԱՆ (1908-1981) ծնած է Ֆրեզմո, Ամերիկայի Միացեալ Նահանգներ, ուր ծնողները գաղթած էին Արեւմտեան Հայաստանէն: Ընթերցանութեան շնորհիլ հասած է բարձր ինքնակրթութեան: Անգլիակիր աշխարհահռչակ գրող է: Ունի բազմաթիւ երկեր, ինչպէս՝ «Իմ Անունս Արամ Ե» (պատմուածքներ), «Իմ Սիրտս Լեռներու Սեց Ե» (թատերախաղ), «Մարդկային Կատակերգութիւն» (վիպակ) եւ այլն:



Վերնագիրի թելադրանք

Այս պատմուածքին մէջ հեղինակը կը պատմէ իր Սելիք հօրեղօրօ մէկ արկածախնդրութեան մասին, երբ հօրեղբայրը Ամե-

րիկայի մէջ, բոլորովին ամուլ ու չոր հողի մը մէջ յամաօրէն կ'ուզէ հայկական պտուղներու պարտէ մը հասցնել, հաւանաբար այնպէս ինչպէս իր պատերը կ'ընէին Հայաստանի մէջ: Զախողութիւնը չ'ընկճեր անոր հպարտութիւնն ու հաւատքը:

Իմ Մելիք Հօրեղբօրմէս աւելի ապիկար երկրագործ մը հազիւթէ ապրած ըլլար: Անոր փնտռածը գեղեցկութիւնն էր. կը սիրէր ծառեր տնկել եւ միայն դիտել անոնց հասակ առնելը:

Հօրեղբայրս օր մը պարծանքով մատնացոյց ըրաւ իր գնած անապատը ու բանաստեղծական հայերէնով մը բարբառեց.

- Այստեղ, այս ահաւոր ամայութեան մէջ պարտէզ մը պիտի ծաղկի, գետնէն զուլալ աղբիւրներ պիտի գլգլան, եւ ամէն կարգի գեղեցկութիւններ բողբոջին:

Ես գիտէի, ինք եւս գիտէր, թէ իր գնածն անարժէք խոպան գետին մըն էր, անապատի լերկ ու չոր հող:

Նախ մենք տնկեցինք ամէնէն ընտիր եւ սուղնոց տեսակէն մօտ եօթը հարիւր նունենիներ: Հարիւր հատը ես ինքս տնկեցի: Վերջապէս տէր եղանք նուռի մրգաստանի մը ամէնէն տարօրինակ ամայութեան մէջ, որ մարդ երբեք տեսած ըլլար: Հօրեղբայրս ուղղակի կը խենթանար վրան: Իր միակ ցաւն այն էր, որ դրամը հատնելու վրայ

էր: Ուստի ամբողջ հողաշերտը պարտէզի վերածելու իր նախկին ծրագիրը հետապնդելու փոխարէն՝ ան որոշեց իր բովանդակ ժամանակն ու դրամը յատկացնել նունենիներուն:

- Առայժմ ա՛յաքան միայն, - ըստ ան, - մինչեւ որ սկսինք նուռերը շուկայ հանել եւ մեր դրամը ետ ստանալ:

Այսպէս շարունակուեցաւ երեք տարի:

- Շատ չանցած աշխարհի ամէնէն աղուոր պարտէզը պիտի տեսնես այս անապատին մէջ, - կը պարծենար հօրեղբայրս:

Զուրի հարցը մեր ակնկալածին պէս չբարելաւուեցաւ: Նոնենիները բնաւ բաւականաչափ ջուր չունեցան կարենալ պտղաբերելու համար:

Չորրորդ տարուան վերջն էր միայն, որ նոնենիները սկսան ծաղկիլ: Այս երեւոյթը հօրեղբօրս աչքին մեծ յաղթանակ մը թուեցաւ: Ան ուրախութենէն ուղղակի խենթենալիք եղաւ: Սակայն վերջի վերջոյ անոնցմէ մեծ բան դուրս չեկաւ: Մանիշակագոյն վերին աստիճանի գեղեցիկ ծաղիկներ, բայց այդքան միայն:

Այդ տարին հօրեղբայրս քաղեց միայն երեք փոքրիկ նուռեր: Մէկն ինք կերաւ, մէկն՝ ես, իսկ երրորդը պահեցինք գրասենեակին մէջ:

Սակայն ծառերը միխթարական պատկեր մը չէին ներկայացներ, կ'աճէին հազիւ նշմարելի ըլլալու աստիճանով մը: Ոմանք ալ բոլորովին թառամեցան եւ չորցան:

Յաջորդ տարուան բերքը բարձրացաւ մօտ երկու հարիւր նուռի: Քաղելու գործը կատարեցինք հօրեղբայրս ու ես: Մեր տիսրերեւոյթ պտուղները գետեղեցինք գեղեցիկ արկղներու մէջ, զորս հօրեղբայրս դրկեց Շիքակօ՝ պտղավաճառի մը: Հնդամէնը տասնմէկ արկղ կար մէջտեղը:

Ամիս մը անցած էր արդէն եւ դեռ որեւէ լուր չկար յիշեալ վաճառատունէն: Գիշեր մը հօրեղբայրս հեռաձայնով խօսեցաւ պտղավաճառին հետ, որ յայտնեց, թէ իրենց շուկան նուռի որեւէ պահանջ չունէր:

- Արկղը քանիի՞ ծախել կը ջանաս, - հարց տուաւ հօրեղբայրս պոռալով:

- Մէկ տոլարի, - պատասխանեց պտղավաճառը:

- Այդ բաւական չէ, արկղը հինգ տոլարէն հինգ սէնթ պակաս
 չեմ ընդունիր,- ճշաց հօրեղբայրս:
 - Արկղը մէկ տոլարի իսկ առնող չկայ,- կը պոռպուար անդիէն
 պտղավաճառը:
 - Ինչո՞ւ համար,- ճշաց հօրեղբայրս:
 - Հոս նուռին ինչ ըլլալը չեն գիտեր,- պատասխանեց պտղավա-
 ճառը:
 - Դուն այդ ի՞նչ տեսակ գործի մարդ ես,- յանդիմանեց հօրեղ-
 բայրս:
 - Զեմ կրնար ծախել,- գոռալով պատասխանեց պտղավաճառը,-
 ես ինքս հատ մը կերայ եւ համ չառի:
 - Դուն խենթացեր ես,- պոռպուաց նորէն հօրեղբայրս,- աշխարհի
 մէջ նուռի պէս ուրիշ պտուղ չկայ: Արկղը հինգ տոլար՝ կէս գինը
 չէ:
 - Ի՞նչ բանի կու գայ,- աղմկեց պտղավաճառը,- չե՛մ կրնար ծա-
 խել, չե՛մ ուզեր:
 - Հասկցայ,- ըսաւ հօրեղբայրս ձայնը ցածցնելով,- ե՛տ դրկէ գա-
 նոնք, ե՛տ դրկէ՝ ծախսը իմ վրաս:
 Այս խօսակցութիւնը տասը տոլար արժեց հօրեղբօրս համար:
 Այսպէս՝ տասնեւմէկ արկղերը ետ եկան: Նուռերու մեծ մասը
 հօրեղբայրս ու ես կերանք:

ՈՒԽԼԻԱՄ ՍԱՐՈՅԵԱՆ



Գրիգոր Խանճեան,
 հայրենի գեղանկարիչ,
 «Նարիմորք», կտա
 իւղաներկ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ապիկար - անկարող, անձարակ
Երկրագործ - հողագործ, մշակ
Պարծանք - յոխորտանք, բանով մը հպարտանալը
Բարբառել - խօսիլ
Զուլալ - ջինջ, վճիռ, յստակ
Բողբոջիլ - նոր ծիլ արձակել
Խոպան - անմշակ, ամայի
Լերկ - անմազ, ողորկ, անբոյս, մերկ
Մրգաստան - պտղատու ծառերու պարտէզ
Հատնիլ - սպառիլ, վերջանալ, ցամքիլ
Հողաշերտ - հողամաս
Բովանդակ - համակ, ամբողջ
Աճիլ - մեծնալ, աւելնալ, բուսնիլ, ուռճանալ
Նշմարելի - նկատելի
Տիսրերեւոյթ - խեղճ տեսք ունեցող
Արկղ - սնտուկ, գանձանակ, ապահով պահարան

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Հեղինակը ինչպէ՞ս կ'որակէ իր երկրագործ հօրեղբայրը, ինչո՞ւ:
- 2.- Ի՞նչ կ'ըսէր հօրեղբայրը:
- 3.- Ինչպիսի՞ հող էր հօրեղբօր մշակածը:
- 4.- Հօրեղբայրը ինչպէ՞ս ընդունեց նոնենիներուն ծաղկիլը: Ի՞նչ եղաւ արդիւնքը:
- 5.- Ինչպէ՞ս կը բացատրէք դրամը հատնելու պարագան: Ինչպիսի՞ ծախսեր կ'ենթադրէ այդպիսի պարտէզ մը շինելը:
- 6.- Հակառակ անոր՝ ի՞նչ տպաւորութեան տակ էր հօրեղբայրը, ի՞նչ ծրագիր կը հետապնդէր:
- 7.- Ձախողութիւնը կ'ընկճէ՞ հօրեղբօր հպարտութիւնն ու հաւատքը:
- 8.- Երկու հոգիով խաղի վերածեցէ՞ք հօրեղբօր եւ պտղավաճառին երկիխօսութիւնը:
- 9.- Գրաւոր պատասխանեցէ՞ք առաջին երեք հարցումներուն:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1 Միեւնոյն իմաստն ու գործածութիւնը ունեցող բառերը կը կոչուին նոյնանիշ բառեր: Նոյնանիշ բառերը կրնան ազատօրէն փոխարինել դիրար առանց իմաստի փոփոխութեան:

Ծեղատիպ բառին նոյնանիշը ընտրեցէ՞ք վարի փակագիծին մէջ դրուած շարքէն եւ փոխարինեցէ՞ք:

Հօրեղբայրս անձարակ հողագործ մըն էր:

Հողամասը անձակ գետին մըն էր:

Ամբողջ ժամանակն ու դրամը յատկացուց նոնենիներուն:

Պտուղները գետեղեցինք գեղեցիկ արկղներու մէջ:

Գետնէն զուլալ աղբիւրներ պիտի գլուխն:

(ապիկար, երկրագործ, խոպան, բովանդակ, տեղաւորեցինք, ջինջ)

2 Նոյնանիշ բառերու շարքէն դուրս դրէ՞ք ոչ նոյնանիշը:
կպչիլ - փակիլ - դպչիլ
փակ - գոց - գաղտնի
ծաւալուն - լայն - ընդարձակ - տարածուն
կտուր - տանիք - յարկ
հեղ մը - անզամ մը - երբեմն
ստուեր - շուք - հովանի - հովանոց
պուտ մը - ումագ մը - քիչ մը - կաթիլ մը - շիթ մը
լրագիր - օրաթերթ - գիրք
խոռոչ - խորչ - ծերպ - փոս - ձոր

3 Համատեղ որոշեցէ՛ք,թէ ո՞վ ի՞նչ վախճան կ'ունենայ. Կապեցէ՛ք:

- | | | |
|---------------------|---|----------------|
| Ուժը | ● | ● կը ցամքի: |
| Գետը | ● | ● կը վերջանայ: |
| Ճամբան | ● | ● կը սպառի: |
| Քննութիւնը | ● | ● կ'աւարտի: |
| Անասունը | ● | ● կ'անջատուի: |
| Բոյսը | ● | ● կը չորսայ: |
| Լոյսը | ● | ● կը մարի: |
| Ծունչը | ● | ● կը հատնի: |
| Ելեկտրականութիւնը.. | ● | ● կը սատկի: |

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

1 Կարդացէ՛ք եւ լրացուցէ՛ք փակազիծին մէջ դրուած բառերով:

ա) {խոպան, մոլախոտ, թափօն, պարարտանիւթ, ոռոգում}

.....գետինները մշակելի կը դառնան.

- երբ մաքրուիներէ, քարերէ եւներէ:
- երբ հողին տրուին անհրաժեշտերը:
- երբի անհրաժեշտ ջուրը ապահովուի:

բ) {անջրդի, ջրարբի, ամբարտակ, արթէղեան հոր, երաշտ}

Միայն անձրեւին վստահուած արտերը կը կոչուին

Կանոնաւոր կերպով ոռոգուող արտերը կը կոչուին

Արհեստական լիճերը կը կոչուին

Ստորգետնեայ ջուրերուն կը հասնինք

Անձրեւի կամ ջուրի պակասը

2 Ի՞նչ կը գտնենք, պատմեցէ՛ք.

- բանջարանոցին մէջ. • այգիին մէջ. • պարտէզին մէջ.
- արտին մէջ. • տնկարանին մէջ. • ծաղկանոցին մէջ:

ՎԱՆԿԱՏՈՒՄ ԵՒ ՏՈՂԱԴԱՐՁ

Վանկատում կը կոչուի բառը վանկ առ վանկ բաժնելը:

Վանկատումը կը կատարուի հետեւեալ օրէնքներով.

**ա.- Միշտ մէկ բաղաձայն յաջորդ վանկին կ'երթայ.- արեւ՝ ա-րեւ,
ուրիշ՝ ու-րիշ, երկու՝ եր-կու, տեսրակ՝ տես-րակ, Վարդպէս՝ Վարդ-
գէս, Յարդգող՝ Յարդ-գող եւ այլն:**

**բ.- Սուղ ը-ը կը գրուի.- գրել՝ գը-րել, հսկայ՝ հըս-կայ, զգոյշ՝ ըգ-
գոյշ, սկսիլ՝ ըս-կը-սիլ եւ այլն:**

**գ.- Սուղ ը-էն ետք «ու» բաղաձայնը ւ-ի կը վերածուի.- նուէր՝ նը-
ւէր, նուարդ՝ նը-ւարդ, զուարթ՝ զը-ւարթ եւ այլն:**

**դ.- Եա եւ եօ երկրարբառները կ'երթան յաջորդ վանկին.- մատեան՝
մատ-եան, արդեօք՝ արդ-եօք եւ այլն, բայց իա, իո, էա, էո երկ-
բարբառները սովորաբար կը բաժնենք իրարմէ.- Մարիամ՝ Մա-րի-ամ,
Անտիոք՝ Ան-տի-ոք, իտէալ՝ ի-տէ-ալ, լեզէոն՝ լե-գէ-ոն եւ այլն:**

Միավանկ բառերը չեն վանկատուիր:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

**1 Վանկատեցէ՛ք մէկ բաղաձայնը միշտ յաջորդ վանկին տանելով
եւ բերանացի նշեցէ՛ք բաց ու գոց վանկերը:**

քեռի կայան
աղբիւր առտու
պատուէր Աստուած
եղանակ Արարատ
վատութիւն Վարժութիւն
բարդ Վէրք
.....

աղդեօք իտէալ
Բենիամին Եղիա

.....

.....

.....

.....

.....

.....

.....

.....

.....

.....

.....

.....

պատեան	երեկոյեան
Անդրէաս	պանթէոն
ամպիոն	արծաթեայ

3 Վանկատեցէ՛ք եւ բերանացի նշեցէ՛ք բաց ու գոց վանկերը:

մշուչ	մկրտել
մրուր	կտրտել
սպասել	ճոճուալ
սրահ	զուարթ
նուազիլ	նուիրել

Տողաղարձը տողի վերջաւորութենէն բառին մնացեալ մասը վարի տողը տեղափոխելն է: Տողաղարձը կը կատարուի վանկատումի օրէնքով: Տողաղարձի գծիկը կը կոչուի ենթամնայ:

*ա.- Զենք տողաղարձեր վերջին սուղ վանկը.- գիրքերս՝ գիր-քերս:
բ.- Զենք տողաղարձեր մէկուկէս վանկանի բառերը.- բարձր, մանր:
գ.- Վարի տող իջած սուղ ը-ը չենք գրեր.- սկսիլ՝ ըս-կսիլ:*

4 Տողաղարձեցէ՛ք առաջին, երկրորդ եւ երրորդ վանկերը:

պսպղալ	պըս-պղալ	պսպը-ղալ
սկսիլ		
նուիրել		
ստուեր		
կղմինտը		
վրնջել		
մկրտութիւն		
հետաքրքիր		
մեղր		

ՊԱՐՁ ԵՒ ԲԱՐԴ ՍՏՈՐՈԳԻՉՆԵՐ

Ստորոգիչը պարզ է, երբ միայն մէկ բայէ կազմուած է: Օրինակ՝

Մարզիկը կը վազէ:	(վազել)	ել
Ուսուցիչը կը դրէ:	(դրել)	
Մայրը որդին կը քնացնէ:	(քնացնել)	
Ծառը ծաղկած է:	(ծաղկել)	
Խաղալիքը կոտրեր է:	(կոտրել)	իլ
Կամուրջը պիտի քանդուի:	(քանդուիլ)	
Մանուկը կը խաղայ:	(խաղալ)	
Անձրեւ տեղացած է:	(տեղալ)	ալ

Ստորոգիչը բարդ է, երբ կազմուած է որեւէ մէկ բառով, որ ստորոգելի կը կոչուի, եւ էական բայով:

Աշակերտուհին աշխատասէր է:

**Աշխատասէր է - բարդ ստորոգիչ
աշխատասէր - ստորոգելի
է - էական բայ**

Էական բային խոնարհումը

ներկայ ժամանակ անցեալ անկատար ժամանակ

Ես եմ:	Մենք ենք:	եմ	ենք	Ես էի:	Մենք էինք:	եի	եինք
Դուն ես:	Դուք էք:	ես	էք	Դուն էիր:	Դուք էիք:	եիր	եիք
Ան է:	Անոնք են:	է	են	Ան էր:	Անոնք էին:	եր	եին

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Գտէ՛ք ստորոգիչը եւ հաստատեցէ՛ք, որ պարզ է:

Ցատկորդը մըցանիշ հաստատեց: Հաստատել

Մարզիչը բարկացած է:

Մարզիկը կը պատրաստուի:

Կոփամատիկները պիտի մենամարտին:



Անփորձ ըմբիշը կը տատամսի:
.....

Լողորդները կը մրցէին:
.....

Լեռնագնացները Արարատ բարձրացան:
.....

Մարզասէրները ծափահարեցին:
.....

Մարզասրահը լեցուած էր:
.....

Մարզահանդէսը պիտի սկսէր:
.....

Հրա՛չ, մի՛ աճապարեր:
.....

Դուք ասկէ հեռացէ՛ք:
.....

2 Գտէ՛ք բարդ ստորոգիչը եւ ցո՛յց տուէք ստորոգելին եւ էական բայը՝ թիւով եւ դէմքով։ Հետեւեցէ՛ք օրինակին։
ստորոգելի էական բայ

Փողոցը մաքուր էր: մաքուր էր - եղակի, Գ. դէմք

Աշակերտները լուս էին:
.....

Մենք ազգականներ ենք:
.....

Գարունը մօտ է:
.....

Դուք յաղթական էք:
.....

Դուն հայ մըն ես:
.....

Ես գործէս գոհ եմ:
.....

3 Որոշեցէ՛ք ստորոգիչին տեսակը՝ պա՞րզ, թէ բարդ։

Զբոսաշրջիկը զարմանքէն կը հեւար:

Ծառը կը խարուի եղանակէն:

Կարծես ծառը պիտի փախչէր:

Ծառը հարսի մը վեհութեամք կանգնած էր:

Թովմաս շիտակ մարդ էր:

Մշուշը բռներ էր ամէն կողմ:

Գողութիւնը լաւ բան չէ:



ՍԱՍՆԱՅ ԾՈԵՐ ԿԱՄ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱԼԻԹ

Դիւցազնավեպը (դիւցազներգութիւն, էպոս) զուտ ժողովրդական պատմութիւն մըն է, ուր կը գտնենք ժողովուրդի մը ազատութեան եւ անկախութեան համար մղուող պայքարին արձազանգները, այդ ժողովուրդին նկարագիրն ու ձգտումները, որոնք կը մարմնաւորուին հերոսական տիպարներու՝ դիւցազուններու միջոցով։ Հայ ժողովուրդի հիւսած դիւցազնավեպը կը կոչուի «Սասնայ Ծոեր»։ Ան բաղկացած է չորս բաժիններէ. ա) Սանասար եւ Պաղտասար, բ) Առիւծ Մշեր, գ) Թլոր Դաւիթ կամ Սասունցի Դաւիթ եւ դ) Փոքր Մշեր։

Դիւցազնավեպը երգելով ու պատմելով կը կատարէին գուսաններն ու ասացողները, այսինքն՝ վարպետ պատմողները։

Հայոց դիւցազնավեպին առաջին գրառումը կատարած է Գարեգին Եպս. Սրուանձտեանց, 1873ին։ Գրողներ մշակած են Հայոց դիւցազնավեպին տարբեր բաժինները, այսինքն վերապատմած են զայն՝ անոր տալով նոր ձեւ եւ բովանդակութիւն։



Յակոբ Կոջոյեան, հայրենի գեղանկարիչ, «Սասունցի Դաւիթի Վերջին Շարուածը», թուղթ շրաներկ, գիրքի նկարապարդում

Է. ԴԱՍ

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱԻԻԹ

Հեղինակը

Յովհանս Յոհաննես (1869-1923)

Կոչուածէ Ամենայն Հայոց Բանաստեղծ: Ամեն տարիքի ընթերցողներուն համար ան սիրելի հեղինակ մըն է: Ծնած է Հայաստանի Լոռի գաւառի Դաեղ գիւղը, բայց գրական կեանքը անցուցած է Թիֆլիսի մէջ, ուր ալ կը գտնուի իր գերեզմանը:

Յովի. Թումանեան գրած է բանաստեղծութիւններ, պատմուածքներ ու վիպերգմեր, ինչպէս «Ամոյշը» եւ «Թմկաբերդի Առումը»: Վիպերգը (պոէմ) ոտանաւորի ծեւով պատմողական ու բանաստեղծական ընդարձակ ստեղծագործութիւն մըն է:

Ան մշակած է նաեւ ժողովրդական բանահիւսութեան պատկանող հեքիաթներ, աւանդութիւններ ու բանաստեղծութիւններ եւ «Սասունցի Դաւիթ» դիւցազնավէպը:



Վերջին բելադրանք

Յովի. Թումանեանի «Սասունցի Դաւիթ»ը իր ծեւով վիպերգ մըն է: Այս հատուածին մէջ կը նկարագրուի Դաւիթի եւ Մսրամելիքի մենամարտին վերջին բաժինը, Դաւիթի վերջին ու միակ հարուածը:

Թումանեան արեւելահայ գրող է: Իր արեւելահայերէնը համեմուած է ժողովրդական խօսուածքի տարրերով:

Վերջին զարկի ժամը հասաւ,

Ելաւ Դաւիթ երրորդ անգամ.

- Էս մի զարկն ու Աստուած,- ասաւ,

Էլ մարդ չգայ, պէտք է որ տամ:

Այս մէկ ըստ,

Ա՛լ

Ասաւ, ելաւ ու փոթորկեց,

Թուաւ, ցոլաց Դաւիթի հուր ձին,

Զին փոթորկեց, փայլատակեց,

Ու ցած իջաւ թուր-կեծակին:

Ըստ, փոթորկեցաւ,

.... Դաւիթի

.... փոթորկեցաւ, փայլատակեցաւ,

Ու վար իջաւ թուր Կայծակին:

Անցաւ քառսուն գոմչի կաշին,

.... քառասուն գոմչի



Երուանդ Քոչար, հայրենի
գեղանկարիչ եւ
քանդակագործ, «Սասունցի
Դավիթ», պրոնույն արձան,
Երեւան

Անցաւ քառառուն քարերը ցած,
Միջից կտրեց ժանտ հրէշին,
Եօթը գազ էլ խորը գնաց:

- Կենդանի եմ, մին էլ արի,-
Գոռաց Մելիք Հորի տակից:
Դաւիթ լսեց, շատ զարմացաւ
Իրեն զարկից, Թուր-Կեծակից:

- Մելիք,- ասաւ,- թա՛փ տուր մի քեզ:
Ու թափ տուաւ Մելիքն իրեն,
Մէջից եղաւ ճիշդ երկու կէս,
Մէկն ընկաւ դէսն ու միւսը՝ դէն:

Էս որ տեսաւ Մսրայ բանակ,
Զուր կտրուեց ահ ու վախից:
Դաւիթ կանչեց.- Մի՛ վախենաք,
Ականջ արէք հալա դեռ ինձ:

Մէջքէն կոտրեց ժանտ հրէշը,

.... անգամ մը եւս եկուր,
.... Հորին տակէն:

Իր զարկէն, Թուր Կայծակէն:

.... ինքդինքդ թօթուէ՛:
Ու թօթուեց Մելիքն ինքդինք,
Մէջքէն
Մէկն ինկաւ հոս, ու միւսը՝ հոն:

Այս ...
Զուր կտրեցաւ ահ ու վախէն,
.... մի՛ վախնաք,
Ականջ դրէք նախ ինձի:

- Դուք ըստնչպար մարդիկ,- ասաւ,-
Զուրկ ու խաւար, քաղցած ու մերկ,
Հազար ու մի կրակ ու ցաւ,
Հազար ու մի հոգսեր ունէք:

Ինչ էք առել նետ ու աղեղ,
Եկել թափել օտար դաշտեր.
Զէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր:

Զանձրացե՞լ էք խաղաղ ու հաշտ
Հողագործի օր ու կեանքից,
Թէ՞ զզուել էք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից:

Դարձե՞ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մսրայ.
Բայց թէ մին էլ զէնք ու զոռով
Վեր էք կացել դուք մեր վրայ,

Հորում լինեն քառառն գազ խոր
Թէ ջաղացի քարի տակին,-
Կ'ելնեն ձեր դէմ, ինչպէս էսօր,
Սասմայ Դաւիթ, Թուր-Կեծակին:

Էն ժամանակ, Աստուած գիտի,
Ո՞վ մեզանից կ'ըլնի փոշման.
Մե՞նք, որ կ'ելնենք արդար մարտի,
Թէ՞ դուք, որ մեզ արիք դուշման:

.... բանուոր ըստ,

Հազար ու մէկ
Հազար ու մէկ հոգեր ունիք:

Ինչ առեր էք
Եկեր թափեր...
Զէ՞ որ մենք ալ ունինք...
Մենք ալ ունինք

Զանձրացե՞ր էք
.... կեանքէն,
.... զզուեր էք
.... վարուցանքէն:

.... անդամ մըն ալ զէնք ու զօրքով
Դուք յարձակիք մեր վրայ,

Քառասուն գազ խոր հորը ըլլան,
Թէ ջաղացքի քարին տակը,
Կ'ելեն ինչպէս այսօր

Այն գիտէ
Մեզմէ ո՞վ կը զղջայ.
.... կ'ելենք...
.... որ մեզ թշնամացուցիք:

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ցոլալ - շողալ, պսպղալ, փայլիլ
Հուր ձի - հրեղէն ձի
Ժանտ - դաժան, անգութ, վայրագ, չարասիրտ, վատ
Հրէշ - այլանդակ կազմուածքով արարած, ճիւաղ
Գաղ - երկարութեան հին չափ մը
Հոր - փոս, գուր
Զուր կտրիլ - լեղին փրթիլ, սարսափիլ
Ահ - սարսափ
Զուրկ ու խաւար - հոս՝ աղքատ ու անգէտ
Կրակ ու ցաւ - փոխաբերաբար՝ դժբախտութիւն
Հաշտ - համաձայն, սիրով
Հանդ - անդ, արտ, դաշտ
Հունձ ու փունջ - հնձելու եւ փնջելու արտի աշխատանք
Վարուցանք - հերկելու եւ ցանելու աշխատանք
Մարտ - պայքար, պատերազմ

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Կարդալ Սասունցի Դաւիթի եւ Մսրամելիքի մենամարտին առաջին բաժինը: Ի՞նչ եղան Դաւիթի առաջին երկու իրաւունքները:
- 2.- «Էս մի զարկն է ու Աստուած» տողը ինչպէ՞ս կը բացատրէք:
- 3.- Երկրորդ տունին մէջ հարուածը ի՞նչ շարժումներով կը նկարագրուի:
- 4.- Երրորդ եւ չորրորդ տուներուն մէջ Դաւիթի հարուածին ուժգնութիւնը ի՞նչ հանգրուաններով կը նկարագրուի: Չափազանցութիւնը գաղափարը սուր կերպով արտայայտելու միջոց է:
- 5.- Մսրամելիքի զինուորներուն ուղղուած իր խօսքին մէջ Դաւիթ մարդկային ի՞նչ առաքինութիւններ երեւան կը բերէ: Դաւիթ պատերազմի՞ թէ խաղաղութեան կողմնակից է:
- 6.- Դաւիթ ի՞նչ խօսքերով ճամբու կը դնէ Մսրամելիքի զինուորները:
- 7.- Որո՞ւն կոխւն է անարդար, որո՞ւն կոխւը՝ արդար. ինչո՞ւ: Դաւիթի խաղաղասիրութիւնը տկարութեա՞ն նշան է, թէ՝ ուժեղ մարդու համոզում: Գրաւոր պատասխանեցէ՞ք:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1 Դուք ինչպէ՞ս պիտի ըսէիք թումանեանական այս տողերը:

Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամբի վրից, գործի տեղից,
Էլ հէր ու մէր, քիր ու աղբէր,
Ընկեր տղերք, զոքանչ, աներ,
Քաւոր, սանհէր, քեռի, փեսայ,
Ի՞նչ իմանաս՝ էլ ո՞վ է սա,
Գալիս են ու անվերջ գալիս: («Մի Կաթիլ Մեղրը»)

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Ծառում մի փչակ,
Փչակում մի բոյն,
Բնում երեք ձագ,
Վրէն էլ Կուկուն: («Կուկուն»)

2 Միշտ միատեղ գործածուղ այս զոյգերը մօտաւորապէս ի՞նչ իմաստ կրնան ունենալ: Կապեցէ՛ք:

տուն ու տեղ	●	● կեանք
լաց ու կոծ	●	● շատ
կրակ ու բոց	●	● ողբ
խեղճ ու կրակ	●	● սարսափ
օր ու արեւ	●	● ընտանիք
հազար ու մէկ	●	● եռանդուն
ահ ու վախ	●	● անկար

3 Գտէ՛ք ընկեր բառը վերի արտայայտութիւններուն պէս զոյգեր ունենալու համար: Կապեցէ՛ք ու զրեցէ՛ք:

վար ու	●	● հանդ
նետ ու	●	● բան
ծառ ու	●	● ծաղիկ
դաշտ ու	●	● ցան
բառ ու	●	● աղեղ

ՊԱՐԶ ԵՒ ԱՐՄԱՏ ԲԱՌ

Բառերը ըստ կազմութեան կ'ըլլան պարզ եւ բաղադրեալ:
Օրինակ՝
Խաչքար եւ խաչել բառերը բաղադրեալ են՝ խաչ-քար, խաչ-ել:
Բաղադրեալ բառերը կազմուած են տարբեր բառերու եւ ածանց-ներու միացումով:

Քար եւ խաչ բառերը պարզ բառեր են:
Պարզ բառերը կրնան առանձին գործածուիլ եւ անտրոհելի են:
Բաղադրեալ բառեր կազմող պարզ բառերը կը կոչուին արմատ:
Խաչքար բառին մէջ խաչ եւ քար մասերը արմատներ են:
Կան արմատ բառեր, որոնք պարզ բառեր չեն, այսինքն՝ առանձին չեն գործածուիր, ինչպէս հիացում, հիացիկ, հիանալ, հիասքանչ բառերուն մէջ հի արմատը:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 *Որոշեցէ՞ք հետեւեալ բաղադրեալ բառերուն ընդհանուր արմատը, ապա ըսէք, թէ միայն արմա՞տ է, թէ՝ նաեւ պարզ բառ մը:*

- | | |
|--|-------|
| ձեռագործ, անձեռոց, ընձեռել, ձեռք | |
| պատկերել, պատկերահան, պատկերազարդ | |
| հողաշեն, հողեղին, հողատէր | |
| դրամատուն, դրամասէր, դրամագլուխ | |
| սքանչելի, սքանչանալ, մեծասքանչ | |
| հեռաղիտակ, հեռաւոր, հեռատեսիլ | |
| փայտաշեն, փայտեայ, փայտփորիկ | |
| աչազուրկ, սեւաչեայ, աչք | |
| խմբերգ, պարերգ, մեներգ, քայլերգ | |
| ծիծաղելի, քմծիծաղ, ծիծաղիլ, ծիծաղաշարժ | |



2 Բաղադրեալ բառեր կազմեցէ՛ք հետեւեալ պարզ բառերէն:

- նաւ
օդ
մօտ
մայր
հայր
ծով
աշակերտ

3 Առաջին շարքի բառերուն համար գտէ՛ք յարմար բաղադրիչը բաղադրեալ բառ մը ունենալու համար: Նախ կապեցէ՛ք:

- | | | | |
|--------|---|--------|-------|
| արդուկ | • | • աւոր | |
| յաճախ | • | • արար | |
| դատ | • | • պան | |
| գիւտ | • | • արան | |
| խանութ | • | • իչ | |
| լեզու | • | • որդ | |

4 Վերի երկրորդ շարքի բաղադրիչներով քանի մը բաղադրեալ բառեր գրեցէ՛ք:

.....
.....
.....
.....
.....
.....



ՊԱՐԶ ԸՆԴԱՐՁԱԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Վարագը կը կարդայ:

Ասիկա պարզ համառօտ նախաղասութիւն մըն է: «Վարագը» են-թակայ է, իսկ «կը կարդայ»՝ ստորոգիչ:

**Ենթական եւ ստորոգիչը կրնան ունենալ իրենց լրացումները:
Նախ առնենք ենթական.**

Ենթակայի լրացում

Ո՞ր Վարագը	փոքրիկ Վարագը	- փոքրիկ
-------------------	----------------------	-----------------

Որո՞նց Վարագը	քեռիենց փոքրիկ Վարագը	- քեռիենց
----------------------	------------------------------	------------------

Ապա առնենք ստորոգիչը.		
------------------------------	--	--

ստորոգիչի լրացում

Ի՞նչ կը կարդայ - դասը կը կարդայ:	- դասը
---	---------------

Ինչպէ՞ս կը կարդայ - դասը սահուն կը կարդայ:	- սահուն
---	-----------------

Ուրեմն մենք ունեցանք այսպիսի նախաղասութիւն մը.		
---	--	--

Քեռիենց փոքրիկ Վարագը դասը սահուն կը կարդայ:		
---	--	--

Լրացումներ ունեցող պարզ նախաղասութիւնը պարզ ընդարձակ նախաղասութիւն մըն է:		
--	--	--

Ենթական եւ ստորոգիչը նախաղասութեան գլխաւոր անդամներն են, իսկ անոնց լրացումները՝ երկրորդական անդամները:		
---	--	--

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Որոշեցէ՞ք գլխաւոր անդամները, ապա՝ իրաքանչիրին լրացումները:

Տաշուած քարը գետին չի մնար:

Լեզուն ոսկոր չունի:

Բերանը սիսեռ չի թրջիր:

Ծառը պտուղէն կը ճանչցուի:

Չուկը գլուխէն կը հոտի:

Թմբուկին ձայնը հեռուէն անուշ կու գայ:

2 Հարցումներուն պատասխանելով լրացումներով օժտեցէ՞ք ենթական եւ ստորոգիչը եւ կազմեցէ՞ք պարզ ընդարձակ նախաղա-

սութիւններ:

ա.- Վարդը կը բուրէ:
որտեղի՞ վարդը
..... վարդը

ե՞րբ կը բուրէ
..... ինչպէ՞ս կը բուրէ
..... կը բուրէ

բ.- Տղաք կը խաղան:
քանի՞ տղաք
..... տղաք
ո՞ւր կը խաղան
..... ի՞նչ կը խաղան
..... կը խաղան


3 Վերի օրինակներուն հետեւելով պարզ ընդարձակ նախաղասութիւններու վերածեցէ՛ք հետեւեալ համառօտ նախաղասութիւնները:

Նապաստակը կը կրծէ: Օդը կ'ապականի:
Ծառը պիտի ծաղկի: Ծիծեռնակները գաղթեցին:


.....
.....
.....
.....
.....
.....
.....
.....
.....
.....




2.- Առաջին պատկերին համաձայն երկրորդական անդամները բաժնեցէ՛ք ենթակային եւ ստորոգիչին միջեւ:



Պարտէզի կարմիր վարդը առտուն անուշ կը բուրէ:



Զմրան սաստիկ քամին ծառը զետին տապալեց:



Երկու սիրուն եղնիկներ առուակէն ջուր կը խմեն:



Հ. ԴԱՍ

ՄԵՐ ԿԱՂԱՆԴ ՊԱՊԱՆ

Հեղինակը

ՖԻԼԻՓ ԶԱՔԱՐԵԱՆ (1916-1976) մանկութիւնը կ'անցընէ ճիպէյլի «Թոչնոց Բոյն»ին, ապա Շալէպի, Պէյրութի եւ Երուսաղէմի որբանոցներուն մէջ: Կայք կը հաստատէ Պէյրութ, ուր Մեծ Եղեռնէն վերապրող մեծ թիւով հայեր հաստատուած էին իրենց կառուցած հիւղաւաններուն (քէմփ) մէջ:

Ֆիլիփ Զաքարեան հայ որբերուն եւ հիւղաւաններուն կեանքը ներկայացուցած է իր պատմուածքներուն մէջ, որոնք ամփոփուած են «Որբը Տուն Շինեց» եւ «Վերջին Որբերու Յսկումը» հատորներուն մէջ: Անգիտտ տխուր կեանքը ներկայացնել հաճելի հիւմորով մը:



Վերնագիրի թելադրանը

Այս պատմուածքին մէջ հեղինակը կը պատմէ այդպիսի հիւղաւանի մը մէջ տղոց այցելող Կաղանդ Պապայի մասին, որ քիչ մը ուրախութիւն եւ աւելի գեղեցիկ կեանքի մը երազը կը բաշխէ ամոնց:

Ոչ ոք գիտէր, թէ ուրկէ՝ կու գար եւ ո՞ւր կ'երթար մեր Կաղանդ Պապան:

Կաղանդ Պապան առաջին անգամ նշմարող պատանիներու բախտաւոր խումբը երկար սուլոցով մը բարի լուրը կ'իմացնէր միւս խումբերուն: Տղաքը կ'աճապարէին մոմերը վառել, եւ քէմփի բոլոր կողմերէն արշաւ մը կը սկսէր սուլոցի ուղղութեամբ: Քանի մը վայրկեան ետք լոյսերու անտառին մէջ կ'երեւէր Կաղանդ Պապային յաղթ հասակը՝ հակայական կողով մը կոնակին:

Դպրոցին դուռը բաց կ'ըլլար այդ օր: Տղաքը, մոմերը բարձր բռնած, շրջանակածեւ կը շարուէին սրահին մէջ:

Կաղանդ Պապան նուէրներով ծանրաբեռն կողովը կը դնէր մէջտեղ, խոշոր ծրար մը կը հանէր կողովին, ցոյց կու տար բոլորին, ափերը իրարու կը շփէր, քանի մը ծափ կու տար եւ կ'ըսէր.

- Ո՞վ որ ամէնէն բնական խնդուքը ունենայ՝ այս ծրարը անորնէ: Դուք էք դատաւորները պատրա՞ստ. հիմա, դուն խնդա՞՝ - կ'ըսէր

ամէնէն մօտը կայնող տղուն:

Եւ կը պատահէր, որ կարգաւ խնդացողներու շարքին նորափթիթ մանչուկ մը այնքա՞ն սրտաբուխ եւ վարակիչ խնդուք մը կը սկսէր, որ նոյնիսկ Կաղանդ Պապան իր բամբ ձայնը կը միացնէր անոր, եւ ահա, բոլոր բերաններէն խելայեղ խնդուք մը կը բարձրանար երկինք:


Տղոց աչքերը կը ջրոտէին, կողերը կը ցաւէին, շատեր երկուքի ծալլուած կը փորձէին դադրեցնել խնդուքը, սակայն, անտես ուժ մը կը մղէր զիրենք աւելի ու աւելի բարձրածայն խնդալու:

- Բոլորդ ալ ախոյեաններ էք,- կ'ըսէր Կաղանդ Պապան ու ծափահարութիւններու տարափին տակ կը բանար խոշոր ծրարը, որուն մէջէն գունաւոր թուղթերու մէջ փաթթուած մեծկակ չոքոլաներ կը հանէր ու կը բաժնէր տղոց: Հատ մըն ալ ինք կ'առնէր եւ մանուկի մը եռանդով կը սկսէր ուտել:

- Ով որ լաւ խնդայ՝ ի՞նչ կ'ըլլայ,- կը հարցնէր Կաղանդ Պապան:

- Զօրաւո՞ր,- կը բացազանչէին տղաքը մէկ բերան:

- Իսկ ան որ ախուվախով, լացուկոծով կ'անցնէ ժամանակը:



Հալէպի հայոց Համիզիէի հիւղաւանը 1920ական թուականներուն

- Տիսմա՞՞ր:

Տղաքը մէկ-մէկ կը մօտենային Կաղանդ Պապային, մեղմ խոռնարհութիւն մը կ'ընէին, կը ստանային իրենց նուէրներուն ծրարները եւ շողացող աչքերով կը վերադառնային իրենց տեղերը:

Յետոյ երգերու կծիկը կը քակուէր: Այնքա՞ն պարզ, այնքա՞ն հմայիչ էին Կաղանդ Պապային երգերը: Տղաքը, նախ մեղմ, ապա բարձրաձայն կը հետեւէին անոր ու կ'ոստոստէին երգելու ատեն: Տղոց համաչափ եւ կենսուրախ ձայնը կը տարածուէր քէմֆին վրայ՝ ցնծութեամբ պարուրելով անոնց մայրերուն հոգիները: Իւրաքանչիւր երգէ ետք Կաղանդ Պապան հարցում մը կ'ուղղէր տղոց.

- Ի՞նչ պիտի ընէք ձեր այս ցնցոտիները:

- Պիտի այրենք,- կը պոռային տղաքը:

- Ի՞նչո՞ւ:

- Նոր եւ գեղեցիկ զգեստներ պիտի կարուինք:

- Ի՞նչ պիտի ընէք ձեր այս խրճիթները:

- Պիտի փլցնենք,- կը բացագանչէին միաբերան:

- Ի՞նչո՞ւ:

- Քարէ չէնքեր պիտի բարձրացնենք:

- Հիմա, զիս պիտի առաջնորդէք ձեր այն ընկերներուն, որոնք հիւանդութեան պատճառով չկրցան հոս ներկայ ըլլալ,- կ'ըսէր Կաղանդ Պապան:

Խումբը կը շարժէր: Կաղանդ Պապան կարգաւ կը շրջէր տուները: Կը մօտենար հիւանդներուն, իւրաքանչիւրին քաղցր խօսք մը ունէր տալիք: Նուէրները կը դնէր անկողիններուն վրայ, քանի մը թելադրանքներ կու տար ծնողներուն եւ հիւանդին դէմքին վրայ ծլարձակուող ժպիտը տեսնելէ ետք՝ դուրս կ'ելլէր:

Տղաքը կը հետեւէին Կաղանդ Պապային մինչեւ քէմֆին եզերքը: Հոն կանգ կ'առնէր ան, թեւը կը բարձրացնէր, «մինչեւ յաջորդ Կաղանդ» կ'ըսէր, դանդաղ քայլերով կը յառաջանար եւ կ'աներեւութանար խաւարին մէջ:

- Ո՞վ է այս անծանօթը, ուրկէ՞ կը ճարէ այսքա՞ն նուէրներ,- կը զարմանային մեր ծնողները:

- Ի՞նչ անծանօթ, - կը բողոքէինք սրտմտած,- մեր Կաղանդ Պապան է:

ՑԻԼԻՓ ԶԱՔԱՐԵԱՆ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Արշաւ - յարձակում

Յաղթ - ուժեղ, յաղթող, վիթխարի

Ծանրաբեռն - չափէ դուրս բեռնաւորուած

Նորափիթիթ - նոր բացուիլ սկսած, նորաբողբոջ, նոր հասակ նետած

Սրտաբուխ - սրտէն բխող, յօժարակամ

Վարակիչ - փոխանցիկ, տարափոխիկ

Բամբ - թաւ (ձայն կամ լար)

Խելայեղ - կատաղի

Տարափ - ուժգին իջնող (անձրեւ, ծափ)

Կծիկ - փաթթուած թելի գնդակ. հոս փոխարերաբար՝ շարք

Հմայիչ - հրապուրիչ, գրաւիչ, առինքնող

Համաչափ - նոյն չափը պահող, նոյն կշռոյթով

Կենսուրախ - ուրախ կեանքով, զուարթ, առոյգ, շէն

Ցնծութիւն - բերկրանք, հրճուանք, խայտանք

Պարուրել - պատել, համակել, շրջապատել

Ցնցոտի - պատառոտուն հագուստ, գրզլեակ

Ծլարձակուող - ծիլ տուող, ընձիւղող

Սրտմտած - նեղացած, սրտնեղած

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Պատանիները ինչպէ՞ս կը դիմաւորէին կաղանդ Պապան:

2.- Խնդուքի մրցումի աւարտին ի՞նչ երկխօսութիւն տեղի կ'ունենար կաղանդ Պապային եւ պատանիներուն միջեւ:

3.- Երգերու շարքէն ետք ի՞նչ երկխօսութիւն տեղի կ'ունենար կաղանդ Պապային եւ պատանիներուն միջեւ:

4.- Կաղանդ Պապային ինքնութեամբ որո՞նք կը հետաքրքրուէին, ի՞նչ կը հարցնէին անոնք, եւ ի՞նչ կը պատասխանէին պատանիները:

Օր մը պիտի բացայայտուի կաղանդ Պապային ինքնութիւնը: Կարդացէ՛ք հեղինակի «Ես կը ձանչնամ կաղանդ Պապան» պատմուածքը:

5.- Կաղանդ Պապայի տեսքով ներկայացող մարդը ի՞նչ զգացումի ու նպատակի տէր մէկը կընար ըլլալ: Գրաւոր պատասխանեցէ՛ք:

6.- Նիսթեր հաւաքեցէ՛ք ու կազմեցէ՛ք պատի թերթ մը ձեր զաղութի մէջ հայ զաղթականութեան պատմութեան վերաբերեալ:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1 Գտէ՛ք հականիշով մը փոխարինելի բառերը եւ փոխեցէ՛ք:
Բախտաւոր խումբը բարի լուրը կ'իմացնէր բոլորին:

Նոր եւ գեղեցիկ զգեստներ պիտի հագուիք:

Ան դանդաղ քայլերով գնաց ծանր տոպրակը ուսին:

Խոշոր ծրարը լեցուն կ'երեւէր:

2 Տեղին գործածեցէ՛ք հետեւեալ հոմանիշ բառերը՝ անոնց իմաստային տարրերութիւնները նշելէ ետք:
(քմծիծաղ, ժպիտ, խնդուք, ծիծաղ, քրքիջ)
Բժիշկը բարիով մը ընդունեց հիւանդը:
Ոստիկանըով արձանագրեց կեղծ պատրուակը:
Սրահը լեցուեցաւ հանդիսականներուով:
Անոնքով կը բամբասէին իրենց ընկերը:
.....նու ծաղրը կը հասնէին ականջիս:

3 Մէկէ աւելի եւ իրարու մօտիկ իմաստներ ունեցող բառը կը կոչուի բազմանիշ: Օրինակ՝ «գլուխ»բառը, որ ունի հետեւեալ իմաստները.
ա.- մարմնի վերին մասը (մարդու գլուխ, թոշունի գլուխ)
բ.- բանի մը ծայրը (աստիճաններուն գլուխը)
գ.- կարգ մը բանջարեղինները (գլուխ մը սոխ, գլուխ մը սխտոր)
դ.- գիրքի մը բաժինները (Յովհաննու Աւետարանի Գ. գլուխը)
ե.- խելք (գլուխ չունի, գլուխը չ'աշխատիր)
Փակագիծին մէջ դրուած բառերէն ընտրեցէ՛ք վարի իմաստները

արտայայտող բազմանիշ բառը:

60 վայրկեան - պահ - ժամերգութիւն - եկեղեցի

մարմնի անդամ - չափ մը - ստորոտ

թիւ - տող - դաս





շարք - սորվելիք բան - խրատ

ազատ ձգուած - գրութեան տեսակ

(տուն, ժամ, համար, արձակ, դաս)

ԵՌԱՆԿԻՒՆ

1 Թիւերուն համապատասխան մասերուն անունները ընդօրինակեցէ՛ք փակագիծին մէջէն առնելով:




1.-

2.-

3.-

4.-



5. 6. 7.

(անկիւններ, կիսկող, կողմեր, խարիսխ, երկկողմնազոյգ եռանկիւն,
հաւասարակողմ եռանկիւն, անհաւասարակողմ եռանկիւն)

2 Կարդացէ՛ք եւ փորձեցէ՛ք հասկնալ, թէ այս գրութիւնը երկրաչափական խնդիր է, թէ բանաստեղծութիւն:

Անհաւասարակողմ եռանկիւն

Այբը կօշիկ մը ունի, որ ծակ է,
Բենը կօշիկ չունի, որ ծակ ունենայ,
Գիմը ոտք չունի, որ կօշիկ ունենայ:

Իգնա Սարըասլան

ԱԾԱՆՑԱԽՈՐ ԵՒ ԲԱՐԴ ԲԱՌԵՐ

Բաղադրեալ բառերը կ'ըլլան ածանցաւոր եւ բարդ:

Ածանցը բաղադրեալ բառին այն մասն է, որ կցուած կ'ըլլայ արմատին սկիզբը կամ վերջը եւ անկէ նոր բառ կը կազմէ: Ածանցը առանձին չի գործածուիր, առանձին իմաստ չունի: Այսպէս՝

խնձորենի, սալորենի, տանձենի, կեռասենի.

Հոս ենի ածանցը պտուղի անուններէն ծառի անուններ կը կազմէ: Պասարան, պահարան, գործարան, լուացարան.

Հոս արան ածանցը արմատ բառերէ տեղի անուններ կը կազմէ:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Որոշեցէ՞ք հետեւեալ ածանցաւոր բառերուն ածանցը:

քաջութիւն, լաւութիւն, եղբայրութիւն
.....

ծովային, օդային, ցամաքային
.....

մայրաբար, եղբայրաբար, ընկերաբար
.....

հայերէն, արաբերէն, ուսւերէն
.....

անտուն, անգործ, անկիրթ, անմիտ
.....

2 Վերի ածանցներով գրեցէ՞ք մէկական շարք բառեր:

.....
.....
.....
.....
.....
.....
.....

3 Գտէ՞ք արմատը եւ ճանչցէ՞ք ածանցը:

արմատ ածանց
.....

թագաւոր
.....



թագուհի
համեղ
անհամ
վազել
տեսութիւն
մեղք
մեղաւոր
Ռուսիա
ռուսերէն

Բարդ բառը կազմուած կ'ըլլայ երկու եւ աւելի արմատ բառերէ: Արմատները երբեմն իրարու կը միանան ուղղակի, բայց երբեմն ալ այօդակապով, եւ, ու շաղկապներով, ըստ, ընդ, ի, զ նախդիրներով: Օրինակ՝ պարերգ (պար - երգ) չէզոք (չէ - զ - ոք) առեւտուր (առ - եւ - տուր) օրըստօրէ (օր - ըստ - օրէ) ցիրուցան (ցիր - ու - ցան) վազնիվազ (վազն - ի - վազ) օղանաւ (օղ - ա - նաւ) գիրկընդիւառն (գիրկ - ընդ - իւառն)

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ

● Վերի օրինակներուն պէս բաժնեցէ՛ք վարի բարդ բառերուն բաղադրիչները եւ բերանացի բացատրեցէ՛ք բարդութեան կազմութիւնը:		
խաչբառ	մէկընդիշտ
երթեւեկ	անցուղարձ
փայտոջիլ	պատկերազարդ
գոյնզգոյն	գոհարատուփ
զարդասեղ	հետիւն
փոխնիփոխ	մէկզմէկ



ԼՐԱՑՈՒՄԻ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

Լրացումները իրենց կարգին լրացումներ կրնան ունենալ: Այսպէս՝ Դպրոցին վարորդը ինքնաշարժը կը վարէ:

Ասիկա պարզ ընդարձակ նախադասութիւն մըն է, որովհետեւ «դպրոցին» անդամը «վարորդը» ենթակային լրացումն է, իսկ «ինքնաշարժը» անդամը՝ «կը վարէ» ստորոգիչին լրացումը:

Մեր դպրոցին վարորդը նոր ինքնաշարժը կը վարէ:

Աս ալ պարզ ընդարձակ նախադասութիւն մըն է, բայց այստեղ ենթակային լրացումը ունի իր լրացումը՝ «մեր», իսկ ստորոգիչի լրացումը՝ իր լրացումը «նոր»:

Պարզ ընդարձակ նախադասութեան անդամները երկու խումբի կը բաժնուին, այսպէս՝

ենթակայի խումբ

մեր դպրոցին վարորդը

ստորոգիչի խումբ

նոր ինքնաշարժը կը վարէ

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Փակագիծի բառերով մէկական լրացումով օժտեցէ՛ք ենթական եւ ստորոգիչը, ապա լրացումները լրացուցէ՛ք նոր լրացումներով:

(լրացումի լրացում)

(լրացում)

ա) սոխակը

..... կ'երգէ:

(վանդակ, մեր, անուշ, շատ)

բ) Սարգիսը

..... կը գրէ:

(դասարան, եօթերորդ, ոտանաւոր, հայերէն)

գ) աչքերը

..... կը փնտոէին:

(երիտասարդ, զբոսաշրջիկ, տեսարաններ, գեղեցիկ)

¶) δրագիրը
.....պիտի իրականանար:
(Հօրեղբայր, առաջին, հեռաւոր, օր մը)
Ե)նիւթը
.....կու գայ:
(«Սասունցի Դաւիթ», վիպերգ, Հայ, բանահիւսութիւն)

2 Ենթակային խումբը՝ մէկ, իսկ ստորոգիչի խումբը երկու գիծով նշանակեցէ՛ք:

Դպրոցին դուռը բաց կը մնար այդ օրը:
Նորափիթիթ մանչուկ մը այնքան վարակիչ խնդուք մը կը սկսէր:
Կաղանդ Պապան լսոշոր ծրար մը կը հանէր կողովէն:
Տղոց կենսուրախ ձայնը ցնծութեամբ կը պարուրէր անոնց մայրե-
րուն հոգիները:
Հիւղաւանի բոլոր տղաքը կ'արշաւէին սուլոցի ուղղութեամբ:
Ամենայն Հայոց Բանաստեղծը ծնած է Լոռի գաւառի Դսեղ գիւղը:

3 Ճիշդ ձեւով ու դիրքով բառերը շարելով ունենանք Հայկական
առած մը: Ինչպիսի՞ նախաղասութիւններ են անոնք:

ծակ անուշ օձ հանել խօսք

Հաւ երազ մէջ անօթի կուտ տեսնել

մօրուք ամէն իր ունի սանը

բացակայութիւն կատու մուկեր բռնել Հարսանիք

Թ. ԴԱՍ

ՓՈԽԱՐԷՆ

ՀԵՂԻՆԱԿՐ

ԶԱՅՐԱՏ, բում անունով Զարեհ Եալտըզճեան, ապրած է Կ. Պոլիս (1924-2004): Ունի բանաստեղծութիւններու շարք մը ժողովածումներ, ինչպէս «Մեծ Քաղաքը», «Գունաւոր Սահմաններ», «Կանանց Շող», «Բարի Երկինք», «Մաղ Մը Զուր», «Ծայրը Ծայրին», «Զուրը Պատէն Վեր» եւ այլն:

Զահրատ իրերէն եւ երեւոյթներէն խորհուրդ մը հանող բանաստեղծ է: Ունի ազատու անկաշկանդ ոճ, պարզ ու սրամիտ լեզու:

ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱՊՐԱՆՔ

Ազատութիւնը մարդու կամքի անկա-



խորհրիւնն է խօսքի եւ գործի մէջ, բայց մենք գիտե՞նք արդեօք, թէ ո՞ւր, ինչպէս եւ որքան պէտք է ազատ վարուինք: Մեր ազատութեան մէջ ինքնազիտակցութիւնը դեր կրնա՞յ ունենալ:

Տայի ինչ որ ուզէիր,
Խա՞նդ ուզէիր՝ ա՛ո ըսէի – ծովու չափ –
Խանդաղատա՞նք – պարուրէի քեզ անսահման գորովով –
Լո՞յս ուզէիր – ոտքիդ տակ արեգակներ շարէի –
Խաղաղութիւն թէ ցանկայիր – երկինքէն հազար ու մէկ
ծիածանով անցքիդ համար կերտէի:

Տայի ինչ որ ուզէիր,
Ինչ որ կրնաս դեռ ուզել:

Յո՞յս ուզէիր – երա՞զ, պատրա՞նք – ինքս լեցուն եմ այնքան,
Որ ոչ թէ քեզ, այլ տիեզերք մը յորդելու կը բաւէ,
Առ ըսէի – որքան կ'ուզես – որքան կրնաս – աւելի –

Փոխարէն
Ազատութիւն – ազատութիւնս տայիր:

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Խանդ - եռանդ, աւիւն

Խանդաղատանք - գուրզուրանք, գորով, գութ

Պարուրել - պատել, համակել, շրջապատել

Անսահման - անհուն, անվերջ, անհատնում

Գորով - գուրզուրանք, սէր

Արեգակ - արեգ, արեւ, արփի

Ցանկալ - փափաքիլ, բաղձալ, ըղձալ

Կերտել - կառուցել, չինել, ստեղծել, յօրինել

Պատրանք - ցնորք, խարէական երեւոյթ

Ինքս - ես

Ցորդիլ - դուրս թափիլ, դուրս պոռթկալ, զեղուլ

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Ի՞նչ կը փափաքի բանաստեղծը ունենալ:

2.- Թուէ՛, թէ ի՞նչ կը խոստանայ բանաստեղծը տալ ազատութեան փոխարէն:

3.- «Լոյսը» հոս փոխաբերական ի՞նչ իմաստ կրնայ ունենալ:

4.- Պատասխանեցէ՛ք մէկ-մէկ, թէ ի՞նչ չափով եւ ինչպէ՛ս կու տայ խանդը, խանդաղատանքը, լոյսը, խաղաղութիւնը, ապա յոյսը, երազն ու պատրանքը: Ասոնք չափազանութիւններ են, իսկ չափազանցութիւնը զգացումը սուր կերպով արտայայտելու միջոց է:

5.- Մանուկը ինչպէ՞ս կը չափէ մէկու մը հանդէպ ունեցած իր սէրը, մեծնալու փափաքը, մեծ մարդ ըլլալու երազը եւ այլն: Ի՞նչ նմանութիւններ կրնաս գտնել բանաստեղծին ու մանուկի մը զգացումներ չափելու կերպին միջեւ:

6.- Պատկերացուցէ՛ք, որ դուք բանաստեղծն էք, իսկ միւսը, որուն կը դիմէք, մայր է կամ հայր. անկէ անկախ ըլլալ կը փորձե՞ս երբեմն, ի՞նչ պարագաներու եւ որքա՞ն:

7.- Կը պատահի՞, որ ծնողքէդ առնելիք արտօնութեան մը փոխարէն՝ բան մը խոստանաս անոնց. ի՞նչ:

8.- Առաջին երկու հարցումներուն գրաւոր պատասխանեցէ՛ք:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Կարդացէ՛ք Զահրատի վարի բանաստեղծութիւնը, ուր տան կատուն կը նկարագրուի:

1 Երկու-երկու տողերով քննեցէ՛ք, թէ ի՞նչ հանգրուաններով կը կատարուի նկարագրութիւնը: Նկարագրութեան համար ի՞նչ տարրեր ընտրած է բանաստեղծը:

2 Ապա վերաբարդեցէ՛ք առանց գոց ըսելու ճիզի մը:

3 Փորձեցէ՛ք այդպէս նկարագրել ձեր չնիկը, կամ կատուն, վանդակի թուզունը, ձկնիկը, ձեր կրտսեր քոյրը կամ եղբայրը: Նկարագրութեան համար ընտրեցէ՛ք ամէնէն բնորոշ յատկանիշները:

ՄԱՅՄՈՒՆ

Մայմուն որ կ'ըսեմ՝ կապիկ չկարծէք,
Տան սեւ փիսիկին անունն է.
Փիսիկ որ կ'ըսեմ՝ աղուոր չկարծէք,
Աշխարհիս ամէնէն տգեղ կատուն է:

Սեւ է որ կ'ըսեմ՝ սեփի-սեւ չկարծէք,
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են.
Դեղին որ կ'ըսեմ՝ արեւ չկարծէք,
Արեւը մէկ է, աչքերն երկու են:

Երկու որ կ'ըսեմ՝ զատ-զատ չկարծէք,
Երկուքին խորն ալ երազը մէկ է.
Երազ որ կ'ըսեմ՝ մեծ բան չկարծէք,
Մարդու մը կողմէ սիրուիլն է:

ՃԵՐՄԱԿ
.....

ՍԵՓԻ-ՍԵՒ, ԲԱՅՑ

ԴԵՂԻՆ

ԿԱՊՈՅՄ

ԿԱՐՄԻՐ



ԱԾԱՆՑԱԽՈՐ ԲԱՌԵՐ

Ածանցները կ'ըլլան երկու տեսակ.

- **նախածանց**, որ կը դրուի բառին սկիզբը, ինչպէս՝ անվարժ, անկիրթ, անխելք, անգութ. **ան՝ նախածանց**:

- **վերջածանց**, որ կը դրուի բառին վերջը, ինչպէս՝ գիրք, ոտք, ձեռք, վանք, վէրք. **ք՝ վերջածանց**:

Ածանցաւոր բառերը կ'ըլլան.

- **մենածանց բառեր**, օրինակ՝ ղժգոհ(ղժ ածանցով)

- **բազմածանց բառեր**, օրինակ՝ ղժգոհիլ(ղժ եւ իլ ածանցներով):

- **բարդածանց բառեր**, օրինակ՝ լաւատեսութիւն (լաւ-ա-տես՝ բարդ բառ, ութիւն՝ ածանց):

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Արմատը նախ կապեցէ՛ք յարմար վերջածանցին, ապա գրեցէ՛ք ածանցաւոր բառը.

դաշտ	●	•աւոր	արեւ	●	•ութիւն
վստահ	●	•ացի	հինգ	●	•եղէն
գիւղ	●	•եղ	իլ	●	•աւետ
ձի	●	•ային	չար	●	•ուտ
կող	●	•ելի	շահ	●	•ովին
ուժ	●	•ք	զարդ	●	•երորդ

2 Հայերէնի ան, ապ, ղժ, տժ տ, չ նախածանցները կը կոչուին ժխտական նախածանցներ: Անոնք բառին վրայ դրուելով կը կազմեն «չունեցող»ի իմաստով բառեր, ինչպէս՝ տուն - անտուն, երջանիկ - ապերջանիկ, զոհ - ղժգոհ եւ այլն: Արդ, յարմար ժխտական նախածանցով կազմեցէ՛ք վարի բառերուն հականիշը: Ոմանք կրնան միայն արմատը պահել: Օր.՝ հասուն - տհաս, համեղ - անհամ:

գեղեցիկ

.....

ունեւոր

Երախտագիտ	բախտաւոր
օրինաւոր	հաճելի
կարող	արդար
վախկոտ	արժանի
ուշիմ	հանգիստ

3 Վարի ածանցաւոր բառերը բաժնեցէ՛ք վարի երեք սինակներուն մէջ:

մենածանց չ-տես	բազմածանց տ-հաս-ութիւն	բարդածանց դաս-ա-գիր-ք
.....
.....
.....
.....
.....
.....
.....
.....
.....
.....
.....

Անգործութիւն, թագաւորական, դժբախտաբար, դժգոհանք, ակնօցաւոր, բանուորուհի, վախկոտութիւն, թերթատել, չտեսութիւն, տհասութիւն, թագուհի, տեղացի, ոտք, հագուստ, ուտեստ, հոտաւէտ, չաստուած, տժգոյն, ծամօն, համեստօրէն, ճաշկերոյթ, քաղաքավարութիւն, բանաստեղծուհի, նաւթահանք, քուէարկել, արեւմուտք, արեւելք, արծաթազօծել, համտեսել, գովասանք:



ՈՐՈՇԻՉ

Որեւէ բանի մը կամ ոեւէ մէկուն որակը կամ որպիսութիւնը, չափը, քանակը, կարգը ցոյց տուող բառը կը դառնայ որոշիչ : Որոշիչը կը գտնենք որոշեալ բառին վրայ դնելով ինչպիսի՞՝ որքա՞ն, քանի՞, քանի՞երորդ ո՞ր հարցումները:

Որոշիչ ունեցող բառը որոշեալ է:

		որոշիչ
մաքուր ձեռքեր	ինչպիսի՞ ձեռքեր (որակ)	մաքուր
մաքուր ձեռքերը	ո՞ր ձեռքերը (որակ)	մաքուր
առատ բարիքներ	որքա՞ն բարիք (չափ)	առատ
փայտէ դպալ	ինչպիսի՞ դպալ (որակ)	փայտէ
օղերով աղջիկ	ինչպիսի՞ աղջիկ (որակ)	օղերով
հինգ մատիտ	քանի՞ մատիտ (քանակ)	հինգ
եօթերորդ դասարան	քանի՞երորդ դասարան (կարգ)	եօթերորդ

Որոշիչ ենթակային կամ որեւէ լրացումի լրացում է:

Փայտէ դպալը կոտրեցաւ: - փայտէ - «դպալը» ենթակային լրացումը
Ծիտը սիրուն բոյն մը շինեց: - սիրուն - «բոյն մը» լրացումին լրացումը

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Ընտրեցէք ճի՛շդ հարցումը, գտէ՛ք որոշիչը եւ գրեցէ՛ք:

հայկական պար	ինչպիսի՞ պար	հայկական
տասներկու գաւաթ
մէկական տետրակ
ընդարձակ սրահը
ընդարձակ սրահ
եօթերորդ դասարան
արծաթէ պնակ

բաւական աշխատանք•

գլխարկով աղջիկ•

Սակաւ արդիւնք•

2 ՄԵԿ գիծով նշեցէ՛ք որոշիչը, երկու գիծով՝ որոշեալը, ապա ըսէ՛ք, թէ որոշիչը ենթակայի՞, թէ լրացումի լրացում է:

Բախտաւոր խումբը բարի լուրը կ'իմացնէր բոլորին:

Քանի մը վայրկեան ետք կ'երեւէր կաղանդ Պապան:

Առատ նուէրներով կու գար ան:

Նուրջ հարիւր տղաք կը խմբուէին սրահին մէջ:

Մենք նոր եւ գեղեցիկ զգեստներ պիտի հագուինք:

Մենք քարէ շէնքեր պիտի բարձրացնենք:

Սրտարուխ եւ վարակիչ խնդուք մը կը փրթէր սրահին մէջ:

Համաշափ եւ կենսուրախ ձայնը կը տարածուէր թաղին վրայ:

Տղաք շողացող աչքերով կը վերադառնային իրենց տեղերը:

Ան ուրկէ՞ կը ճարէր այսքան նուէրներ:

Բոլոր ներկաները ուրախ տրամադրութեամբ կը մեկնէին:

3 Զախս սիւնակի որոշիչ-որոշեալ զոյգերը ասոյթներ են, ունին փոխարերական իմաստներ: Նախ կապեցէ՛ք իմաստին, ապա գործածեցէ՛ք խօսքի մէջ:

- | | | |
|-----------------|---|---------------------|
| Երկար լեզու | ● | • անկուշտ, չգոհացող |
| լայն փոր | ● | • լաւ տեսողութիւն |
| սուր աչք | ● | • համբերող |
| դանայեան տակառ | ● | • չարախօս |
| բաց ճակատ | ● | • անլուծելի հարց |
| գորդեան հանգոյց | ● | • ձարուտուք |
| խուլ ականջ | ● | • անտարբեր |
| պարապ խօսք | ● | • անմեղ |

Ժ. ԴԱՍ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

ՅԵՂԻՆԱԿԸ

ՓՄԱՏՄՈՍ ԲԻՒԶԱՆԴԻ «Պատմութիւն Յայոց» գիրքը հիմգերորդ դարու հայ առաջին պատմագիրքերէն մէկն է: Ենդինակին մասին մանրամասնութիւններ չկամ: Գիրքին մէջ կը պատմուի չորրորդ դարու Յայաստանի պատմութիւնը, հայ - պարսկական պատերազմները, մինչեւ 387 թուական:

ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱՊՐՈՎԱՆՔ

Առաջին հատուած.- 34 տարիներ տեսած կուիներէ ետք պարսկներու Շապուհ Բ. բագաւորը դաւադրաբար կը ծերբակալէ

հայոց Արշակ Բ. Արշակունի թագաւորը եւ սպարապետ Վասակ Մամիկոնեանը: Շապուհ յաղթական կը կարծէ ինքզինք ու ծաղրով կը դիմէ Վասակին, որ յանդուգմ պատախաններով կը խայտառակէ նենգ ու խարերայ թշնամին:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՒԱԾ.- Արշակ Բ.ի կը յաջորդէ իր որդին՝ Պապ թագաւոր, որուն օրով Մուշեն Մամիկոնեան կը կազմակերպէ հայոց բանակը ու կրկին անկախութիւն կը բերէ Յայաստանին: Շապուհ պարտուած է, բայց հիացած է հայ զօրավարին ազնը- ութեան վրայ:

1.- Վասակ Մամիկոնեան Շաղուիի առջեւ

Շապուհ թագաւոր հրամայեց իր առջեւ բերել Վասակ Մամիկոնեանը, Մեծ Հայքի զօրավար սպարապետը: Եւ որովհետեւ Վասակ մարմնով փոքր էր՝ Շապուհ թագաւոր ըսաւ անոր.

- Աղուէ՞ս, դո՞ւն էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ եւ մեր քաջերը չարչարեցիր: Դո՞ւն էիր ան, որ այսքան տարի արիները կոտորեցիր: Հիմա իմ ձեռքէս ինչպէ՞ս պիտի ազատիս: Ես քեզ աղուէսի մահով պիտի սատկեցնեմ:

Վասակ սպարապետ պատասխան տալով ըսաւ.

- Իմ մեծութեանս իսկական չափը դուն չես հասկնար, որովհետեւ այժմ միայն իմ փոքր մարմինս կը տեսնես, եւ սուրս ալ վրաս չէ: Մինչեւ հիմա քեզի համար առիւծ էի, իսկ հիմա աղուէս դարձայ: Բայց երբ ես դեռ Վասակ էի՝ ես հսկայ էի. մէկ ոտքս մէկ լերան վրայ կար, իսկ միւս ոտքս՝ միւս լերան վրայ: Երբ աջ ոտքիս վրայ կը յենէի՝ աջ կողմի լեռը գետնին տակ կը տանէի, իսկ երբ ձախ ոտքիս կը յենէի՝ ձախ լեռը գետնին տակ կը տանէի:

Շապուհ թագաւոր հարցուց եւ ըսաւ.

- Զ'ըլլա՞ր ինծի ըսես, թէ այդ ի՞նչ լեռներ են, որ դուն գետնին հաւասար կ'ընէիր:

Վասակ պատասխանեց.

- Լեռներէն մէկը դուն էիր, իսկ միւսը՝ յունաց թագաւորը:

Ապա պարսից թագաւորը հրամայեց Հայոց Վասակ զօրավարի մորթը հանել, խոտով լեցնել ու տանիլ Անդմշն բերդը, որ Անյուշ կը կոչուի, ուր բանտարկեցին նաեւ Արշակ թագաւորը:

2.- ԵԵՐՍԱԿԱԶԻՆ ԹՈՂ ԳԻՆԻ ԽՄԷ

Մուշեղ Մամիկոնեան՝ Վասակի որդին, Մեծ Հայքի սպարապետը, ազնուականներէ ու ազգականներէ ընտրեց քառասուն հազար ընտիր ու հաւատարիմ մարդիկ, միաբան ու միակամ, պատրաստեց անոնց համար ձի, զէնք եւ ուտեստ, կազմեց զօրք եւ առաւ տարաւ Ատրպատականի սահմանը, հոն զօրանոց հաստատեց Հայոց Աշխարհը պաշտպանելու համար:

Նոյն ժամանակ պարսից Շապուհ թագաւորն ալ իր զօրքով ու լրիւ պատրաստութեամբ եկաւ Ատրպատական:

Եւ Հայոց զօրավար ու սպարապետ Մուշեղ իր քառասուն հազարնոց բանակով յարձակեցաւ Շապուհի բանակին վրայ ու կոտորել սկսաւ: Պարսից Շապուհ թագաւորը ձի հեծաւ ու կրցաւ ճողովրիլ Մուշեղի ձեռքէն, բայց անոր բանակի ամբողջ բազմութիւնը ինկաւ հայոց զօրքի սուրին բերանը: Շատեր սպաննուեցան, պարսից աւագներէն շատերը ձերբակալուեցան, իսկ Շապուհի կանանցը՝ Տիկնանց Տիկինը միւս կիներուն հետ միասին, գերի ինկաւ Մուշեղի ձեռքը:

Եւ Հայոց Մուշեղ զօ-



Վարդգէս Սուրէնեանց, «Կիլիկեան Ասպետ»,
կտաւ իւղաներկ

ըավարը հրամայեց մորթել վեց հարիւր աւագներ, մորթերը հանել, խոտով լեցնել եւ դրկել հայոց Պապ թագաւորին: Այսպէս ըրաւ ան իր հօր՝ Վասակին վրէժը լուծելու համար:

Հայոց Մուշեղ սպարապետը թոյլ չտուաւ սակայն որեւէ անարգանք հասցնել Շապուհի կիներուն, այլ յատուկ կառքերու վրայ դրած՝ զանոնք ազատ արձակեց իրենց ամուսինին ետեւէն: Նոյնպէս ազատ արձակեց գերիներէն ոմանք, որ ողջ-առողջ երթան պարսից թագաւորին քով:

Պարսից թագաւորը զարմացաւ Մուշեղի բարերարութեան, քաջութեան եւ ազնուութեան վրայ: Մանաւանդ զարմացած էր, որ Մուշեղ ոչ մէկ անարգանք հասցուցած էր իր կանանցին:

Մուշեղ այդ ժամանակ ճերմակ ձի մը ունէր, իսկ Շապուհ թագաւոր, իր զօրականները հիւրասիրելու ատեն, երբ գինիի գաւաթը ձեռքը առնէր՝ կ'ըսէր.

- Ճերմակաձին թող գինի խմէ:

Եւ գաւաթի մը վրայ նկարել տուաւ Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձին հեծած: Կերուխումի ատեն այդ գաւաթը կը դնէր առջեւը եւ շարունակ նոյն բանը կը կրկնէր.

- Ճերմակաձին թող գինի խմէ:

ՓԱՒՍՏՈՍ ԲԻԻԶԱՆԴ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Մեծ Հայք - Հայաստանի մեծագոյն մասը, ուր ձեւաւորուած է Հայկական առաջին պետութիւնը:

Արի - արիացի, ցեղ, որմէ կը ծագին նաեւ պարսիկները

Յունաց, պարսից, Հայոց - գրաբար՝ յոյներու, պարսիկներու, Հայերու

Զօրք - բանակ, պատերազմական ուժ

Ազնուական - թագաւորական եւ իշխանական դասակարգ

Միաբան - համաձայն, միակամ, համերաշխ

Ուտեստ - ուտելիք, ապրուստ

Լրիւ - ամբողջովին, անթերի կերպով

Ճողոպրիլ - մազապուրծ ազատիլ, պրծիլ

Աւագ - մեծաւոր

Անարգանք - նախատինք, վիրաւորանք

Բարերարութիւն - բարի արարք

Կերուխում - ճաշկերոյթ, խնձոյք, գինարբուք

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Շապուհ ինչպէ՞ս կը դիմէ Վասակ Մամիկոնեանին, զոր խարէ-ութեամբ ձերքակալած էր:
- 2.- Հայոց սպարապետը ի՞նչ կը պատասխանէ իր մեծութիւնը մոռցած Շապուհին:
- 3.- Ան իր մեծութեան չափը ինչպէ՞ս կը յիշեցնէ Շապուհին:
- 4.- Շապուհ ի՞նչ կը հարցնէ, իսկ Վասակ ի՞նչ պատասխան կու տայ:
- 5.- Կրնա՞ս ապացուցել, որ Մուշեղ որքան խոհեմ, նոյնքան ալ քաջ սպարապետ մըն էր, որքան վրէժինդիր, նոյնքան ալ մարդասէր զին-ուորական մը, որքան խիստ, նոյնքան ալ յարգալից անձ մը:
- 6.- Շապուհ ինչո՞ւ հիացած էր զինք չարաչար պարտութեան մատ-նած Մուշեղին վրայ: Ատիկա ինչպէ՞ս կ'արտայայտէր:
- 7.- Գրաւոր պատասխանցէ՛ք թիւ 4 հարցումին:
- 8.- Առաջին վերնազիրը եւ թիւ 4 հարցումին պատասխանը պատ-րաստեցէ՛ք ուղղագրութեան համար:

≡ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱԽՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ ≡

- Հայկական թագաւորութիւններն են.
- ա) ԱՐԱՐԱՏԵԱՆ թագաւորութիւն կամ ՈՒՐԱՐՏՈՒ, Ք. Ա. 9-6րդ դարեր:
- բ) ԵՐՈՒԱՆԴՈՒՆԻՆԻՆԵՐՈՒ թագաւորու-թիւն, Ք. Ա. 6-2րդ դարեր:
 - գ) ԱՐՏԱՇԵՍԵԱՆ թագաւորութիւն, Ք. Ա. 189 - Ք. Ե. 1 թուականներ:
 - դ) ԱՐՇԱԿՈՒՆԻՆԻՆԵՐՈՒ թագաւորութիւն, 66- 428 թուականներ:
 - ե) ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԻՆԵՐՈՒ թագաւորութիւն-ներ Անիի, Կարսի եւ Տաշիրի մէջ, 885-1113 թուականներ:
 - գ) ԱՐԾՐՈՒՆԻՆԻՆԵՐՈՒ թագաւորութիւն Վասպուրականի մէջ, 908-1021 թուականներ:
 - է) ԿԻԼԻԿԵԱՆ Հայաստանի իշխանապետութիւն, 1080-1198, իսկ թագաւորութիւնը՝ 1198-1375 թուականներ:



ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

**1 Որոշեցէ՞ք, թէ ի՞նչ իմաստով գործածուած է բազմանիշ բառը:
Կապեցէ՞ք:**

- | | | |
|------|--------------------------------|-----------------------------|
| թեւ | Թոչունին թեւերը վիրաւոր էին: | • • կողմնակի մաս |
| | Մարզիկին թեւը շատ կը ցաւէր: | • • թոչելու անդամ |
| | Խումբին աջ թեւը բացակայ ունէր: | • • բազուկ |
| ափ | Ափս կը քերուի: | • • գետի կամ ծովի եղերք |
| | Նաւակը ափին մօտեցաւ: | • • բուռ |
| աստղ | Այս խաղին մէջ աստղս փայլեցաւ: | • • երկնային մարմին |
| | Արեւը մեծ աստղ մըն է: | • • յայտնի արուեստագէտ |
| | Երգի աստղերը բեմ ելան: | • • բախտ |
| կոյր | Կոյրը ցուպով կը ճանչնայ մայթը: | • • բուժ |
| | Այդ կոյր դանակը չի կտրեր: | • • աչաղուրկ |

**2 Նոյն զրութիւնը, բայց իրարմէ անկախ տարբեր իմաստներ
ունեցող բառերը կը կոչուին նոյնանուն բառեր: Օրինակ՝**

- | | | |
|----------------|---|--------------------------------|
| այր - այր մարդ | - | այր - քարայր, անձաւ |
| կէտ - միջակէտ | - | կէտ - ծովային խոշոր կենդանի մը |
| դի - դիակ | - | դի - կողմ |

**Բառարանի օգնութեամբ գտէ՞ք վարի նոյնանուն բառերուն երկ-
րորդին իմաստը:**

- | | | |
|-----------------------------|-------|-------|
| փոկ - ծովային կենդանի մը | փոկ | |
| բարակ - որսի շուն | բարակ | |
| հազար - բանջարեղէն մը | հազար | |
| մարտ - տարուան երրորդ ամիսը | մարտ | |

**3 Վերի բազմանիշ եւ նոյնանուն բառերու համեմատութեամբ փոր-
ձեցէ՞ք ճանչնալ անոնց տարբերութիւնները:**



ԻՍԿԱԿԱՆ ԲԱՐԴ ԲԱՌԵՐ

**Բարդ բառերը կ'ըլլան երեք տեսակ՝ իսկական բարդ բառեր,
յարագիր բառեր, կցական բառեր:**

**Իսկական բարդ բառերուն մէջ սովորաբար առաջին արմատը երկ-
րորդ արմատին լրացումն է, ինչպէս՝**

դասապահ	> դասի պահ
զետափ	> զետին ափը՝ եզերքը
օձաձուկ	> օձի նմանող ձուկ
սուզանաւ	> սուզուող նաւ
քարաշէն	> քարով շինուած
նստասենեակ	> նստելու սենեակ
հեռաղիտակ	> հեռուն դիտող
խոչորացոյց	> խոչոր ցուցնող

**Իսկական բարդ բառերը կրնան այսպիսի ունենալ եւ չունենալ.
այսպիսի ունենալ եւ չունենալ
անյօդակապ. փողկապ՝ փող-կապ, քարտաչ՝ քար-տաչ
Անյօդակապ կ'ըլլան նաև այն իսկական բարդ բառերը, որոնց
երկրորդ բաղադրիչը ձայնաւորով կը սկսի: Օրինակ. պար-երգ՝ պարերգ
աղբ-աման՝ աղբաման, դաս-ընկեր՝ դասընկեր, ծառ-ուղի՝ ծառուղի:**

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Իսկական բարդ բառերու վերածեցէ՞ք:

- | | |
|-------------------|-------|
| առագաստով նաւ | |
| մանր բաները դիտող | |
| դաշտային մուկ | |
| պարային երգ | |
| տառի տեսակ | |
| հիւրի սենեակ | |
| օրերը ցոյց տուող | |

Ժամը ցոյց տուող
Հնդկական հաւ
ռազմական նաւ
Հեռուն դիտող գործիք
պատառը (կերակուրի) քաղող
գետերու մէջ ապրող ձի
վարդի գոյն ունեցող
աշխատանքը սիրող
դասերու ցուցակ

2 Նախ բարդ բառեր կազմեցէ՞ք, ապա բաժնեցէ՞ք վարի սիւնակ-ներուն մէջ.- սարդ - ոստայն, դրոշմ - թուղթ, հաց - հատիկ, հաց-թուխ, ձեռ(ք) - գործ, քար - այծ, լի - առատ, երկ(ու) - սեռ, նոր - եկ, պար - զլուխ, հեռ(ու) - դիտակ, բախտ - որոշ, ցեղ - պետ, սահման - փակ, արծաթ - գոյն, երկաթ - գործ, ականջ - օղ, քաջ - առողջ:

յօդակապով

անյօդակապ

.....
.....
.....
.....
.....
.....
.....
.....
.....
.....



ՅԱՏԿԱՑՈՒՑԻՉ

Որեւէ բանի մը կամ ոեւէ մէկուն պատկանելիութիւնը կամ ծագումը ցոյց տուող բառը կը դառնայ յատկացուցիչ : Յատկացուցիչը կը գտնենք յատկացեալ բառին վրայ դնելով որո՞ւն (ն) կամ որո՞նց, ի՞նչ բանի (ինչի՞ն) կամ ի՞նչ բաներու (ինչերո՞ւն) հարցումները:

Յատկացուցիչ ունեցող բառը յատկացեալ է:

ՅԱՏԿԱՑՈՒՑԻՉ

Քու մատիտղ նոր է:

որո՞ւն մատիտը

քու

Մեր մատիտը նոր է:

որո՞նց մատիտը

մեր

Գիրքին կողքը կարմիր է:

ինչի՞ն կողքը

գիրքին

Գիրքերուն կողքը կարմիր է:

ինչերո՞ւն կողքը

գիրքերուն

Յատկացուցիչը ենթակային կամ որեւէ լրացումի լրացում է:

Թուչունին բոյնը քանդուեցաւ: - Թուչունին - «բոյնը» ենթակային լրացումը

Աղուէսը թուչունի բոյնին մօտեցաւ: - Թուչունի - «բոյնին» լրացումին լրացումը

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Ընտրեցէ՛ք ճիշդ հարցումը, գտէ՛ք յատկացուցիչը եւ գրեցէ՛ք:

Յասմիկին պայուսակը
.....

իմ տունս
.....

ծառին պտուղը
.....

անոնց տունը
.....

արտերուն հունձքը
.....

քննութեան արդիւնքը
.....

ձեր բակը
.....

եղօր ընկերը
.....

ըոլորին հայրենիքը
.....

2 Փակագծի մէջ դրուած բառը յատկացուցիչի վերածեցէ՛ք:
Ա.

(Ես) տունս	(մենք) տունը
(դուն) տունդ	(դուք) տունը
(ան) տունը	(անոնք) տունը
(ինք) տունը	(իրենք) տունը
(ո՞վ) տունը	(որո՞նք) տունը

Բ.

(Եղբայր) Հարազատութիւնը
(Քոյր) սէրը
(Հայր ու մայր) Հոգատարութիւնը
(Գիշեր) մութը
(Ծով) ալիքը
(Ծնունդ) տարեղարձ
(Համբարձում) տօնը
(Զատիկ) արձակուրդ
(Հուն) Հաւատարմութիւնը
(Մուն) մթնոլորտը
(Ընկեր) ներկայութիւնը
(Աստուած) պաշտպանութիւնը
(Անգլիա) մայրաքաղաքը
(Ռուսիա) դրօշակը
(Երեկոյ) հանդէս
(առաւտօտ) զանգ
(սէր) խոստում



ԺԱ. ԴԱՍ

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻԻ ՆԱՄԱԿԸ ԱՌ ՍԱՀԱԿ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Հեղինակը

Մովսես Խորենացի ծնած է Տարօնի Խորոնք գիւղը: Եղած է Ս. Մեսրոպ Մաշտոցի կրտսեր աշակերտներէն մէկը: Ան գիտեր նաև յունարէն, ասորերէն ու պարսկերէն:

Ամոր մեծագոյն երկն է «Պատմութիւն Հայոց» գիրքը, ուր շարադրած է հայոց պատմութիւնը հնագոյն ժամանակներէն մինչեւ 430 թուականը: Ան կոչուած է հայոց Քերթողահայրը կամ Պատմահայրը:

Վերնագիրի թելադրանք

Մովսես Խորենացի իր գիրքի մուտքին կը պատասխանէ իշխան Սահակ Բագրատունիին, որ վարդապետէն խնդրած է գրել հայոց պատմութիւնը: Սահակ Բագրատունին մեկենաս է, այսինքն՝ արուեստի կամ գրական գործի մը նիւթական հոգատա-



Պատմահօր պապակի արձանը
Մագիստրատունին առջեւ:
Քանդակագործ՝ Երեմ Վարդանեան

Իութիւնը կատարողը:

Մովսես Խորենացի կը գովէ Սահակ Բագրատունիի առաջարկը: Ան ցաւ կը յայտնէ, որ մեր նախնիները նախապէս չեն մտածած նման բան առաջարկել իմաստուններուն, երբ մենք թէեւ փոքրիկ ազգ ենք, բայց գրուելու արժանի պատմութիւն ունինք:

Մովսէս Խորենացին մեր ազգի պատմութեան այս մուտքին մէջ կ'ողջունէ Սահակ Բագրատունին:

Խնդրանքդ իմ ճաշակիս եւս ախորժելի է եւ մանաւանդ իմ սովորութիւններուս: Ուստի ոչ միայն պէտք է քեզ գովել, այլեւ քեզի համար աղօթել, որպէսզի միշտ այսպէս մնաս:

Ես կը նկատեմ, որ մեզմէ առաջ ապրած ու մեզի ժամանակակից հայոց աշխարհի ցեղապետներն ու իշխանները այսպիսի պատմական յիշատակարաններ գրել չհրամայեցին իմաստուններուն: Ուրեմն պարզ է, որ դուն պէտք է ճանչցուիս քեզմէ առաջ բոլոր եղածներէն

վեհագոյնը, արժանանաս գովեստներու եւ պատմական այսպիսի յիշատակարանի մէջ դրուելու արժանի:

Ուրեմն ուրախութեամբ կ'ընդունիմ քու խնդրանքդ եւ սիրով կ'աշխատիմ զայն կատարել՝ քեզի ու ապագայ սերունդներուն համար ձգելով զայն իբրեւ անմահ յիշատակարան, ուր հօրէ որդի ծննդաբանութիւնը:

Իսկապէս, գովութեան արժանի են այն թագաւորները, որոնք իրենց ժամանակները գիրով եւ պատմութեամբ հաստատեցին եւ իւրաքանչիւրը իր իմաստութեան գործերն ու քաջութիւնը արձանագրեց պատմագրական մատեաններու մէջ: Մեր կողմէ գովասական խօսքերու արժանի են նաեւ այն մատեանագիրները, որոնք այս ծանր աշխատանքով զբաղեցան:

Սակայն ես կը կամիմ նաեւ առանց մեղադրական յիշատակութեան չձգել մեր նախնիներու անխմաստասէր բարքերը, այլ ճիշդ այստեղ, մեր ձեռնարկի մուտքին, անոնց մասին կշտամբանքի խօսքեր ըսել, որովհետեւ անոնցմէ ոչ ոք մեր ազգի պատմութիւնը մատեանգրելու մասին մտածեց:

Թէպէտեւ մենք փոքր ածու ենք եւ թիւով յոյժ սահմանափակ ու զօրութեամբ տկար, եւ շատ անդամ օտար թագաւորութիւններու կողմէ նուածուած, սակայն մեր երկրին մէջ եւս կատարուած են արութեան բազում գործեր, որոնք արժանի են գիրով յիշատակութու:

Բայց ես հիացած եմ քու մտքիդ բեղմնաւորութեան վրայ, որովհետեւ միայն դուն այսպիսի մեծ գործի ձեռնարկեցիր եւ մեզի առաջարկեցիր հետազոտութիւն կատարել ու ճշգութեամբ յօրինել մեր ազգի պատմութիւնը, գրել թագաւորներու եւ նախարարական ցեղերու եւ տոհմերու մասին, յայտնելով թէ ո՛վ ուրկէ՛ ծագած է, ի՞նչ գործեր կատարած է, այս բաժնուած ցեղերէն որո՛նք բնիկ մեր ազգէն են, եւ որո՛նք եկուորներ են եւ հայանալով բնիկ դարձած են: Առաջարկեցիր ամէն մէկուն գործերն ու ժամանակները գիրով դրոշմել, անկարգ աշտարակի շինութենէն սկսած մինչեւ հիմա:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՅԻ

Մովսէս Խորենացի իր «Պատմութիւն Հայոց» գիրքը գրած է հինգերորդ դարու խօսակցական հայերէնով, զոր այժմ գրաբար կը կոչենք: Գրաբարով գրուած է հայ մատենագրութիւնը: Գրաբարով կը կատարուին հայ եկեղեցւոյ Ս. Պատարագն ու Ս. Խորհուրդները:

Կարդացէ՛ք Մովսէս Խորենացիի բնագիրէն առնուած վարի բաժինը եւ համեմատեցէ՛ք աշխարհաբարի վերածուած նոյն հատուածին հետ:

Թէպէս եւ եմք ածու փոքր եւ թուով յոյժ ընդ փոքրու սահմանեալ եւ զօրութեամբ դիմար, եւ ընդ այլով յոլով անգամ նուածեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գրանին գործեալ եւ ի մերում աշխարհիս եւ արժանի գրոյ յիշապակի:

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ողջունել - բարեւել

Ախորժելի - հաճելի, համակրելի

Յիշատակարան - յիշատակի արձան կամ գիրք

Վեհագոյն - բարձրագոյն, ազնուագոյն, վսեմագոյն

Ծննդաբանութիւն - տոհմի մը սերումի պատմութիւնը

Ազգաբանութիւն - ազգային պատմութիւն

Գովութիւն - գովք

Պատմագրական մատեան - պատմութեան գիրք, պատմագիրք

Կամիլ - ուղել, կամենալ

Անիմաստասէր - գիտութիւնները չսիրող

Բարք - կենցաղ, սովորոյթ, ապրելակերպ, խառնուածք

Կշտամբանք - յանդիմանութիւն, պարսաւ

Ածու - մաս-մաս մշակուած հող, հողաշերտ

Յոյժ - չափազանց

Արութիւն - քաջութիւն

Բեղմնաւորութիւն - պտղաբերութիւն, յղութիւն, արդիւնաւորութիւն

Հետազօտութիւն - քննութիւն, խուզարկում, որոնում

Գիրով դրոշմել - գիրով հաստատել, ամրագրել

Անկարգ աշտարակ - Բարելոնի աշտարակը, որուն շինութեան ատեն,

աւանդութեան համաձայն, լեզուները խառնակուեցան եւ անկարգութիւններ պատահեցան

ԴԱՍԱՀԱՅՐԻ ԱՅԽԵՆ ԳՐՈՒԹՈՒԹԻՒՆԻ.

1.- Մովսէս Խորենացի Սահակ Բագրատունին գովելու եւ անոր խնդրանքը կատարելու երեք պատճառներ կը թուէ երկրորդ, երրորդ եւ վերջին պարբերութիւններուն մէջ: Քննարկեցէ՛ք:

2.- Սահակ Բագրատունի գիտէ՛, թէ զիրքը ինչպէ՛ս պէտք է զրուած ըլլայ եւ ի՞նչ բաժիններ ունենայ:

3.- Մովսէս Խորենացի որո՞նք գովութեան արժանի կը նկատէ:

4.- Մովսէս Խորենացի գիտէ՛, թէ իր զիրքը մնայուն արժէք մը պիտի դառնայ հայութեան համար. ան ի՞նչ կ'ըսէ այս մասին:

5.- Մովսէս Խորենացի ի՞նչ մեղադրական խօսք կ'ուղղէ մեր նախնիներուն, ինչո՞ւ:

6.- Մովսէս Խորենացի ի՞նչ կ'ըսէ մեր ազգին եւ անոր պատմութեան մասին: Գրաւոր պատասխանեցէ՛ք:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1 Մովսէս Խորենացի ի՞նչ կը կոչէ.

- Հօրէ որդի սերումին պատմութիւնը
- Ազգի մը ծագումին պատմութիւնը
- Պատմութեան իր զիրքը
- Ուսումը արհամարհող կեցուածքը
- Գրող իմաստունները
- Մեր փոքրիկ ազգը
- Բարելոնի աշտարակը

2 Նախ լրացուցէ՛ք յարմար բառերով, ապա հատուածը պատրաստեցէ՛ք ուղղագրութեան համար:

Մովսէս Խորենացի եւ Սահակ Բագրատունի

..... Ա. Մեսրոպ Մաշտոցի

աշակերտներէն մէկն է: Ան գրած է հայոց պատմութիւնը

Ժամանակներէն մինչեւ 430: Անոր պատմագիրքը

կը կոչուի:

Այս գիրքը գրելու առաջարկը կը կատարէ իշխան
.....: Ան է, այսինքն ի
կամ գործի մը նիւթական հոգատարութիւնը կատարող
անձը:

Մովսէս Խորենացի կոչուած է Հայոցը
կամ ը:


**3 Կապելով կազմեցէ՛ք յատկացուցիչ-յատկացեալ զոյգեր, որոնք
յայտնի ասոյթներ են. գտէ՛ք մօտաւոր իմաստները (վարը) եւ գոր-
ծածեցէ՛ք խօսքի մէջ:**

Ճիտի	●	● օղ
Խղճի	●	● գարշապար
Փորի	●	● արցունք
ականջի	●	● պարտք
Յուղայի	●	● խայթ
Կոկորդիլոսի	●	● ցաւ
Հայր Աբրահամի	●	● աւետարան
Աքիլլէսի	●	● Համբոյը
Գայլի	●	● սեղան

(Խրատ - միակ տկարութիւնը - կեղծ ցաւակցութիւն -
պարտաւորութիւն - խղճմտանք - մտմտուք - երկար-բարակ խրատ եւ
յանդիմանութիւն - դաւաճանութիւն - առատ սեղան)

4 Կապելով կազմեցէ՛ք յարմար որոշիչ-որոշեալ զոյգեր:

պատմական	●	մատեան
պատմագրական	●	աշխատանք
գովասական	●	դէպքեր
ծանր	●	թիւ
անխմաստասէր	●	վարմունք
սահմանափակ	●	զօրութիւն
տկար	●	խօսքեր
պարկեշտ	●	բարք



ՏՈՀՄԱԾԱՌ

Տոհմածառը գերղաստանին կամ տոհմին Հօրէ որդի ծննդաբանութիւնը կը պատկերէ: Կազմեցէ՛ք ձեր գերղաստանին տոհմածառը:
Սկսէ՛ք Մեծ Եղեռնէն վերապրած ձեր նախահօրմէն. անոր անունին քով նշանակեցէ՛ք Երկրի այն վայրը, ուրկէ կը ծագի ան, եւ այն նոր վայրը, ուր ընտանիք կը կազմէ. Ճիւղերուն վրայ զետեղեցէ՛ք անոր զաւակները, իսկ ոստերուն վրայ՝ թոռները, ապա՝ ծոռերը:

Դիմեցէ՛ք ձեր ընտանիքի աւագներուն օգնութեան:

Իր հայրական փոհմի ծառը պատրաստեց Մարիա Նահապետեանը (Է. դասարան)



ԱՐՄԱՏԱԿԱՆ Ն ՀՆՁԻՒՆԸ ԲԱՂԱԴՐԵԱԼ ԲԱՌԵՐՈՒՆ ՄԷՋ

Գտնենք ային ածանցով վարի ածանցաւոր բառերուն արմատները.
դաշտային՝ դաշտ լեռնային՝ լեռն-
ծովային՝ ծով ձմեռնային՝ ձմեռն-
թաղային՝ թաղ ամառնային՝ ամառն-
Հին հայերէնին մէջ լեռ, ձմեռ եւ ամառ բառերը կ'արտասանուէին
ճիշդ այդպէս՝ լեռն, ձմեռն, ամառն, բայց արդի հայերէնի մէջ ն հնչիւնը
ինկած է, ու անոնք ստացած են լեռ, ձմեռ, ամառ ձեւերը:
Ածանցումի եւ բարդումի ատեն ն հնչիւնը կը վերականգնի:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

**1 Գտէ՛ք վարի բաղադրեալ բառերուն առաջին արմատը եւ տուէ՛ք
անոր պարզ ձեւը արդի հայերէնի մէջ:**

արմատը	արդի ձեւը
սառնարան	սառն
գառնուկ
թոռնիկ
մատնացոյց
հարսնաքոյր
ակնաբոյժ
բեռնակիր
ինքնաթիռ
ատամնաբոյժ
լեռնաշղթայ

**Արմատական ն հնչիւնը պահած են միայն հետեւեալ բառերը.-
խառն, խուռն, յախուռն, յանդուգն, դառն, եղեռն, Վահագն, դիւցազն,
առձեռն:**

2 Բարդ եւ ածանցաւոր բառեր կազմեցէ՛ք Հետեւեալ պարզ
բառերով.- ինք, ակ, ձմեռ, ատամ, լեռ, մատ, սառ, բեռ:

3 Գտէ՛ք առաջին արմատը: Ի՞նչ ածանցով կրնայ առանձին գոր-
ծածուիլ ան: Նոյն արմատով կազմեցէ՛ք այլ բաղադրեալ բառ մը:
Հետեւեցէ՛ք օրինակին:

ոտնաման ոտն ոտք ոտնագնդակ

ձեռնածալ

աչազուրկ

խելամիտ

վանական

հանածոյ

կառապան

գովեստ

մեղանչել

աղօթարան

խօսիլ

վագել



ԲԱՑԱՑԱՅՏԻՉ

Անձի մը կամ բանի մը ո՞վ կամ ի՞նչ ըլլալը ցոյց տուող լրացումը կը կոչուի բացայայտիչ:

Ընկերուհիս յաջողեցաւ:

Բայց եթէ ես ուզեմ բացայայտել, թէ ո՞վ է ընկերուհիս, կ'ըսեմ.

Ընկերուհիս՝ Յասմիկը, յաջողեցաւ:

«Յասմիկը» կը բացայայտէ ընկերուհիս ինքնութիւնը:

Բացայայտիչ ունեցող բառը բացայայտեալ կը կոչուի:

Այդ ծառին պտուղը ուշ կը հասուննայ:

Դարձեալ, եթէ ուզեմ բացայայտել, թէ ի՞նչ է այդ ծառը, կ'ըսեմ.

Այդ ծառին՝ կեռասենիին, պտուղը ուշ կը հասուննայ:

Հոս «ծառին» բացայայտեալին բացայայտիչն է «կեռասենիին»:

Բացայայտիչը բացայայտեալին կը բաժնենք բութով, իսկ նախադասութեան միւս անդամներէն՝ ստորակէտով:

Բացայայտիչը կ'ունենայ բացայայտեալ բառին յատկանիշները (ձեւ ու պաշտօն):

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Բացայայտիչը՝ մէկ, իսկ բացայայտեալը երկու գիծով նշեցէ՛ք:
Յովհ. Թումանեան՝ Ամենայն Հայոց Բանաստեղծը, ճնած է Դսեղ:
Դանիէլ Վարուժանէն՝ նահատակ բանաստեղծէն, ես գիրք ունիմ:
Ան Հայոց զօրավարին՝ Մուշեղ Մամիկոնեանի, կենաց կը մաղթէր:
Մեղի՝ աշակերտներուս, տրամադրեցէ՛ք այդ գիրքերը:
Դուն՝ ստորագրեալդ, կ'ընդունիս այս պայմանները:
Ես՝ ստորագրեալս, Հալէպ կը բնակիմ:

2 Փակագիծին մէջ դրուած բառը բացայայտիչի վերածեցէ՛ք :

Հայրենիքս (Հայաստան) կը գտնուի Փոքր Ասիոյ արեւելքը:

Մեր մայր գետին (Արաքս) ակունքները կը բխին Սրմանց գագաթէն:

Մայրաքաղաքէն (Երեւան) երէկ մեկնեցայ:

Մենք (աշակերտ) պարտինք պարտաճանաչ ըլլալ:

Դուք (աշակերտ) քննութեան ներկայացէ՞ք:

3 Բացայատիչով մը օժտեցէ՞ք չեղագիր բառը:
Դպրոցս կը գտնուի մեր տան մօտ:

Մեր Պատմահայրը զրեց «Պատմութիւն Հայոց» գիրքը:

Մեր դպրոցի տնօրէնը գնահատեց մեր աշխատանքը:

Մկրտիչ Մարկոսեան իր ծննդավայրէն Պոլիս կը փոխադրուի:



ԺԲ. ԴԱՍ

ՄԵՐ ՊԱՏՄԻՉՆԵՐԸ ԵՒ ՄԵՐ ԳՈՒՍԱՆՆԵՐԸ

Հեղինակը

ԱՐԵՏԻՔ ԻՍԱԳԱԿԵԱՆ (1875-1957) ծնած է Կիւմրի (Ալեքսանդրապոլ, Լենինական): Եջմիածնի Գէորգեան ճեմարանը աւարտելէ ետք համալսարանական ուսման կը հետեւի Գերմանիոյ մէջ: Կը գրէ հայրենասիրական եւ անձնական բանաստեղծութիւններ, վիպերգներ, պատմուածքներ, կը մշակէ ժողովրդական առակներ, հեքիաթներ, աւանդութիւններ: Շրջան մը Եւրոպա դեգերելէ ետք կը հաստատուի Երեւան: Կ'արժանանայ ժողովուրդի սիրոյն եւ յարգանքին: Զինք կը կոչեն Վարպետ: Իր բանաստեղծութիւններէն շատեր երգի վերածուած են:

Վերնագիրի թելադրանք

Աւետիք Իսահակեան իր այս քեր-




Աւետիք Իսահակեանի դիմանկարը,
կփաւ ինդաներկ,
նկարիչ՝ Մարտիրոս Սարեան (արդի
հայ գեղանկարչութեան հիմնադիր)

թուածը ծօնած է հայ պատմիչներուն եւ
գուսաններուն: Պատմիչները իրենց մատեաններով, իսկ գուսանները իրենց հիւսած երգերով ու վիպերգներով մեզի կ'աւամդեն մեր նախահայրերուն պատմութիւնը ու մեզ կը դաստիարակեն հայրենասիրութեամբ եւ ազգային գիտակցութեամբ:

Մեր հոյակապ հին վանքերի մուտք խուցերում, մենութեան մէջ,
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լոյսով անշէջ,
Մի նշխարով, մի կում ջրով եւ ճգնութեամբ գիշերն անքուն,
Պատմութիւնը մեր գրեցին մազաղաթի վրայ տժգոյն,
Եղեռները, նախաճիրները հորդաների արիւնոուշտ,
Փլուզումը հայրենիքի եւ ոսոխի սուրը անկուշտ
եւ ողբացին լալահառաչ դժխեմ բախտը Հայաստանի
եւ յուսացին արդարութեան մի խուլ Աստծոյ դատաստանի:

Մեր գեղջուկի պարզ խրճիթում, սուրբ օճախի շուրջը նստած,
Գուսանները մեր խանդալից, առջեւնները գինի եւ հաց,
Վիպերգեցին յաղթանակը դիւցազների մեր մեծազօր



Սարգիս Պիծակ (14րդ դար),
մանրանկարիչ, ինքնանկար



Գուսանի մանրանկար



Ծերուն Ծաղկող (14րդ
դար), ինքնանկար

Եւ ծաղրեցին պարտութիւնը ոսոխների մեր բիւրաւոր
Եւ հիւսեցին պատմութիւնը յաւերժացնող ժողովուրդի,
Վառ հաւատով փառքերը մեր աւանդեցին որդոց որդի,
Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,
Հայրենիքի սիրոյ համար միշտ բարձրացած թուր Կայծակին:

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հոյակապ - փառաւոր, մեծղի, վսեմ (շինութիւն)

Խուց - նեղ ու փոքր սենեակ

Մենութիւն - մինակութիւն, առանձնութիւն

Վշտահար - վիշտէ զարնուած, վշտաբեկ

Անշէջ - անմար, մշտավառ

Նշխար - պատարագի հաց, մաս

Կում - ումագ, պուտ մը ջուր

Ճգնութիւն - զրկանքի եւ ծոմապահութեան կեանք

Տժգոյն - գունատ, դեղնած, անփայլ

Նախճիր - սպանդ, ջարդ, եղեռն

Հորդա - կողոպուտ ու սպանդ կատարող բազմութիւն

Արիւնուշտ - գագանաբարոյ, արիւն ծծող

Ոսոխ - թշնամի, հակառակորդ

Լալահառաչ - հառաչանքով լացող, ողբ ու լացով

Դժիսեմ - դաժան, անզգամ, չար
Օճախ - հնոց, վառարան
Գուսան - երգասան, աշուղ
Խանդալից - խանդավառ, եռանդուն
Մեծազօր - մեծ զօրութեան տէր
Բիւրաւոր - անհամար, անթիւ
Աւանդել - աւանդ տալ, յանձնել
Որդոց որդի - սերունդէ սերունդ
Անընկճելի - այն որ կարելի չէ ընկճել, ուրիշի կամքին ենթարկել

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Պատասխանեցէ՛ք լրացումներով:

**ա.- Մեր պատմիչները ի՞նչ պայմաններու տակ եւ ինչպէ՞ս գրեցին
մեր պատմութիւնը:**

Մեր հին վանքերու մէջ, առանձին, մեր
պատմիչները մը, ջուրով եւ,
մեղմ անշէջ լոյսին տակ գրեցին մեր պատմութիւնը
տժգոյն վրայ:

բ.- Մեր գուսանները ո՞ւր հիւսեցին իրենց վիպերգները:

Մեր պարզ մէջ, սուրբ
չուրջ, համեստ սեղաններու առջեւ, մեր գուսանները
հիւսեցին իրենց վիպերգները:

**գ.- Մեր պատմիչները ի՞նչ նկարագրեցին, ի՞նչ բան ողբացին եւ
ինչի՞ յուսացին իրենց մատեաններուն մէջ:**

Մեր պատմիչները նկարագրեցին հորդաներու
կատարած ու , հայրենիքի եւ
..... անկուչտ սուրը, անոնք ողբացին Հայաստանի

բախտը եւ յուսացին աստուծոյ մը
արդարութեան:

Դ.- Գուսանները ի՞նչ ըրին իրենց վիպերգներուն մէջ :

Գուսանները մեր մեծազօր

յաղթանակը, մեր բիւրաւոր ոսոխներու

մեր աւանդեցին , տեսան

մեր , ազատ ,

Հայրենիքի սիրոյ համար միշտ բարձրացած :

2.- Բանաստեղծը ի՞նչ ըսել կ'ուզէ հետեւեալ արտայայտութիւն-ներով. իմաստները որոշեցէ՛ք ամրող տողը քննելով.- անկուչտ սուրը, խով Աստուած, Հաց ու գինի, մեր փառքերը, տեսան չքեղ մեր ապագան, ազատ ոգին, ... Թուր Կայծակին:

3.- Առաջին բաժնի չորս պատասխանները (ա-դ) պատրաստեցէ՛ք ուղղագրութեան համար:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

● Վարի շրջադասութիւնները շարադասեցէ՛ք. այսպէս՝

Մջադասութիւնն շարադասութիւնն

պատմիչները մեր վշտահար > մեր վշտահար պատմիչները

փլուզումը Հայրենիքի > Հայրենիքի փլուզումը

գուսանները մեր խանդալից

մագաղաթի վրայ տժգոյն

ոսոխի սուրը անկուչտ

ղժիսեմ բախտը Հայաստանի

պատմութիւնը մեր գրեցին

պարտութիւնը ոսոխներուն մեր բիւրաւոր




ԺԳ. ԴԱՍ

ՊԶՏԻԿ ՀԵՐՈՍԸ

Հեղինակը

ԱՐԱՄ ՅԱՅԿԱԶ (1900-1986), բուն ամուսնով՝ Արամ Չեքեմեան, ծնած է Շապին Գարահիսար, Արեւմտեան Յայաստան։ 1915ին մասնակցած է Շապին Գարահիսարի հերոսամարտին, որտեղ նոր չորս տարի հայ տղոց հետ կ'ապրի քիւրտերու մէջ։ 1919ին կը փախչի կու գայ Պոլիսու կը յաճախէ Կեդրոնական Վարժարան, ապա կը հաստատուի Ամերիկայի Միացեալ Նահանգներ։

Արամ Յայկազի պատմուածքները մեծ մասով յուշեր են՝ քաղուած ծննդավայրեն, Սեծ Եղեռնի տարիներէն, Պոլսոյ, ապա Ամերիկայի կեանքէն։ Անոնք ամփոփուած են շարք մը ժողովածումերու մէջ, ինչպէս «Յեղին Զայնը», «Չորս Տարի Քիւրտիստանի Լեռներուն Մէջ», «Չորս Աշխարհ», «Ապրէք, Երեխէք» եւ այլն։



Վերնագիրի թելադրանք

Արամ Յայկազի իր այս պատմուածքին մէջ կը պատմէ, թէ Շապին Գարահիսարի հերոսամարտին խումբ մը կիմերու փրկութեան համար պատամի մը մահը արհամարելով կը նետուի առաջ ու իր նահատակութեամբ քաջութեան օրինակ կը հանդիսանայ միւսերուն։

Զեւնառումը մը պայթեցաւ Բերդի դրան առջեւ տարածուող հրապարակին վրայ։ Մետաղի ու քարի բեկորներ անձրեւեցին չորս կողմ, ու փոշին, վառօդի ծուխին խառնուած, ըռպէ մը վարագուրած պահեց հրապարակը։ Դուրսի թուրքերը դուռը քանդելու աշխատանքը դադրեցուցին, մինչ ներսի թուրքերը կը կռուէին կատաղօրէն։ Անոնք գիտէին, որ եթէ Բերդին մուտքը չբանային դուրսի ընկերներուն դիմաց, ամէն բան վերջացած էր։ Վերջացած էր իրենց կեանքն ալ։

Թուրքերը կրցած էին գուշակել, թէ իրենց վրայ նետուած ձեռնառումը եկած էր դրան դիմաց գտնուող հացթուխ կիներու յատկացուած շարք մը քարայրներէն մէկէն ու կը կրակէին անոնց վրայ։

Կիները անձկութեամբ կը հետեւէին կռուի ճակատագիրին։ Անոնց քով, հսկիչի պաշտօնով միայն մէկ այր մարդ կար, կարմիրեան Գարեգինը, որ իր տասնոցը քաշած՝ կը կռուէր…։ Եթէ միայն անոր քով քանի մը ձեռնառումբ գտնուէր՝ գործը մեծապէս կը դիւրանար։ Կիներն անգամ ըմբռնած էին այդ բանը ու «Ռումբ մը, ոռ' ւմբ մը հասցուցէք» կը պոռային պաղատագին։ Այդ պահուն, ո'չ թէ մարդ, թուչուն իակ չէր կրնար թեւ բանալ տեղէ տեղ, ալ ո'ւր մնաց ծանր առարկան գրկած՝ խիճերուն վրայէն բլուրն ի վեր վազելով քարայրներուն հասնիլը։

Բայց անոնց կոչը լսուած էր, եւ ոռւմբ մը ճամբայ հանուելով բերուած էր մինչեւ պատին ծայրը։

Ո՞վ պիտի ըլլար ստոյգ մահը յանձն առնողը՝ զայն տեղ հասցնելու համար…

Կիներ ու տղաք, աչքերը լայն բացած՝ հիմա կը նայէին այդ մահաբեր գործիքին ու չէին խօսեր, չէին շարժեր. մէկ մը կը նայէին ոռւմբին, մէկ մը՝ ճամբուն, նորէն ոռւմբին, նորէն ճամբուն…։



Սարգիս Մուրաֆեան, հայրենի գեղանկարիչ, «Սասունցիներ», որմանկար,
Սպագայ գիտի Մշակոյթի Տուն

ԶԷ', անկարելի էր...: **Գնդակները սուլելով կը զարնուէին քարերուն եւ խիճերուն ու անոնց ինկած տեղէն դեղին փոշիի պղտիկ ամպեր կը բարձրանային:**

- Ես կը տանի՞մ,- ըստ յանկարծ պղտիկ ձայն մը:

Հմայեակ թեվեքէլեանն էր, հազիւ տասնչորս տարեկան տղայ
մը:

Զարմանքով, հիացումով իրեն նայեցան բոլորը:

Հմայեակ հանեց բաճկոնը, ծռեցաւ, ճերմակ լաթի մէջ փաթաթուած ոռումբը պլեց իր բաճկոնին մէջ ու դրաւ թեւին տակ. խաչակնքեց ու թեթեւ մը առաջ ծռած՝ սլացաւ դէպի քարայրները:

- Աստուածածի՞ն,- պաղատեցաւ կին մը,- Աստուածածի՞ն, պահէ այդ տղան:

Հմայեակ կը սուրար գնդակներով հերկուած զառիթափին վրայէն, ոռումբը թեւին տակ սեղմած, առաջ ծռած, ազատ թեւը լողացողի պէս ետ-առաջ շարժելով կը սուրար:

- Աչքերնի՞ն կուրնայ, տղան կերա՛ն,- անիծեց կին մը եւ ուշաթափեցաւ:

- **ԶԷ', չէ', քարին ետեւ մտաւ հանգչելու,- ուրախ բացագանչեց ուրիշ մը,- տեսայ, ոտքերը ներս քաշեց....:**

Ռոպէ մը ետք, երբ կրակը պահիկ մը մեղմացած էր, ան դուրս թուաւ քարին ետեւէն ու նորէն սուրաց դէպի քարայրը: Գնդակներու անձրեւ մը կը շաչէր իր շուրջը, բայց ան մէկ աջ, մէկ ձախ հակելով՝ կը վազէր, կը սահէր, կ'ելլէր ու քարայրի ապահովութեան մէկ քայլ մնացած՝ թեւին տակի թանկագին ծրարը երկու ձեռքով առաջ երկարած՝ քիթն ու բերնին կ'իյնար վար ու կը մնար անշարժ: Կնոջ մը թեւը թանկագին ծրարը կ'առնէր ներս: Թուրքերու կրակը բզիկ-բզիկ կ'ընէր հերոսին անշացած մարմինը....:

Վայրկեան մը ետք, քարայրներուն առջեւ ցցուած ապառաժի կատարէն վար նետուեցաւ Հմայեակի տարած ոռումբը: Դժոխային որոտով մը պայթեցաւ մահաբեր գործիքը:

Քարերը դղրդացին, ու արձագանգը, քարերուն զարնուելով, քանի մը անգամ կրկնուեցաւ: Երբ ծուխն ու փոշին ցրուեցան՝ գետինը ծածկուած էր դիակներով ու դրան առջեւ թուրք չկար:

Ճիշտ այդ պահուն, հրաշալի ու անսպասելի բան մը կը պատա-

Հի: Մերոնք ժամանակը հասած համարելով՝ դուրս կու գան դիրքերէն ու կ'անցնին յարձակողականի:

- Եկէ՛ք, տղա՛ք, եթէ մեռնիլ է՝ մէ՛կ անգամ պիտի մեռնինք, - կը պոռայ մէկը աջ ու ձախ կրակելով ու կը վազէ առաջ:

Անոր կը հետեւին բոլորը. զէնք ունեցո՛ղն ալ, չունեցո՛ղն ալ, մե՛ծն ալ, պղտի՛կն ալ: Մահը ա՛լ սարսափ չունի իրենց համար: Անհաշիւ կը վազեն առաջ: «Մահ իմացեալ անմահութիւն է», «Մա՛հ թուրքերուն», «Զարկէ՛ք», աղաղակներ, կանչեր, օրհնութեան ու անէծքի բառեր, հեծեծանք....:

Բերդը կը մաքրուի թուրքերէն:

ԱՐԱՄ ՀԱՅԿԱԶ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Զեռնառումք – նռնակ, ձեռքով նետուող ոռումք

Բեկոր – կտոր, մաս, նշխար

Վառող – պայթուցիկ նիւթ մը

Գուշակել – պատահելիքը գիտնալ, կոահել

Հացթուխ – հաց եփող

Անձկութիւն – սրտնեղութիւն, հոգ

Ճակատագիր – նախասահմանուած վիճակ

Տասնոց – ատրճանակի տեսակ մը

Պաղատագին – աղաչական, աղերսալի, թախանձագին

Կոչ – կանչ, դիմում, հրաւեր

Ստոյգ – ապահով, հաւաստի, ճիշդ, աներկբայ

Բաճկոն – վերարկու, պատմուճան

Փաթաթել – լաթով կապել, պլել, ծրարել

Սլանալ – դէպի առաջ նետուիլ, թոփչք առնել, խոյանալ

Սուրալ – շատ արագ ընթանալ, արշաւել

Ուշաթափիլ – նուազիլ, գիտակցութիւնը կորսնցնել

Շաչել – ուժեղ ձայն հանել (զէնքի կամ մտրակի)

Ապառաժ – ժայռ, կարծր քար

Որոտ – որոտումի ձայն

Դղրդալ – ցնցուիլ, հիմերէն շարժիլ, թնդալ

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Դասը պատմուածք մըն է, այսինքն՝ դէպք մը կը պատմէ: Որոշեցէ՛ք դասի դէպքին վայրն ու ժամանակը:

2.- Դէպքը կ'ունենայ նախաղրեալ կամ մուտք, ուր կը գտնենք դէպքին երկու կողմերը: Որո՞նք են եւ ի՞նչ վիճակի մէջ են անոնք:

3.- Դէպքը առաջ կը շարժի հանգոյցով, որ այն պահն է, երբ գործողութիւնը նոր ընթացք պէտք է ստանայ: Որոշեցէ՛ք այդ բաժինը: Հոն պատմուածքին գլխաւոր հերոսը ինչպէ՞ս կը յայտնուի:

4.- Գլխաւոր հերոսը ի՞նչ գործողութիւններով կը զարգացնէ դէպքը: Պատմեցէ՛ք՝ երեւան հանելով նպատակին հասնելու համար անոր ցուցաբերած խիզախութիւնն ու ճարպիկութիւնը:

5.- Դէպքը կ'ունենայ գազաթնակէտ: Ո՞ր գործողութիւնն է ատիկա. ի՞նչ կը պատահի:

6.- Լուծումը դէպքին աւարտն է, որ հոս կը սկսի ու կը վերջանայ հակայարձակումով: Պատմեցէ՛ք:

7.- Բացատրեցէ՛ք «մահ իմացեալ անմահութիւն է» ասացուածքը: Հմայեակի անմահութիւնը ինչպէ՞ս հասկնալ: Գրաւոր պատասխանեցէ՛ք:

8.- Ուղղագրութեան համար պատրաստեցէ՛ք այս պատմուածքին լուծումը: Ուշադրութիւն դարձուցէ՛ք կէտաղրական նշաններուն՝ խօսակցական գծիկին, չակերտին, կախման կէտին, շեշտին:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1 Իմաստային ի՞նչ տարբերութիւններ ունին հետեւեալ բառախումբերը: Գործածեցէ՛ք նախաղասութիւններու մէջ:

պայթիլ - շաշել - որոտալ - դղրդալ

խիճ - աւազ - քար - ժայռ (ապառաժ)

2 Յարմար տողին վրայ աւելցուցէ՛ք «եփել» բառին վարի հոմանիշներէն մէկը:

տապկել - խորովել - թխել - խարկել (աղանձել) - խաշել

չացը -----

Միա կամ այլ հում բան մը ձէթով կամ իւղով --

Բաց կրակի վրայ միսը կամ բանջարեղինը -----



Եռացող ջուրի մէջ -----

Սուրճը, թրջած սիսեռը, ցորենը ամանի մը մէջ -----

3 Յարմար ածանցը աւելցուցէ՛ք կիսատ բառին վրայ:

Անոնք կատաղ..... կը կոռւէին:

Գործը մեծ..... կը դիւրանար:

Կիները պաղատ..... կը պոռային:

Կնոջ մը թեւը թանկ..... ծրարը կ'առնէր ներս:

Դժոխս..... որոտով մը պայթեցաւ մահաբեր գործիքը:

Հմայեակ հերոս կը նահատակուէր:

ԱՐԵԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹԻՒՆ

Կարդացէ՛ք եւ լրացուցէ՛ք փակագիծին մէջ դրուած բառերով:


(սիրտ, կծկում, ձախ փորոք, զարկերակ, մազանօթ, երակ, աջ փորոք,
տրոփիւն)

Արեան շրջանառութեան կեղրոնը ն է:

Արիւնը սրտի ներով էն կը մղուի մարմնի
.....ներէն ներս, իակ անոնցմէ
կ'անցնի ներուն, ապա կ'անցնի
.....ներուն ու անոնցմէ կը վերա-
դառնայ սրտի :

Սրտի կծկումներուն ձայնը կը կոչուի
.....:

Գործածեցէ՛ք խօսքի մէջ.- արիւնահոսութիւն,
արեան կարմիր եւ սպիտակ գնդիկներ,
արեան շիճուկ, սրտի կաթուած, սրտաբան:



ՅԱՐԱԴԻՐ ԲԱՌԵՐ ԿԱՄ ԴԱՐՁՈՒԱԾՔՆԵՐ

Յարադիր բառերը կամ դարձուածքները երկու կամ աւելի բառերու կապակցութիւններ են, որոնք մէկ ամբողջութիւն կը կազմեն եւ բառային մէկ իմաստ ունին: Օրինակ՝

խնամք տանիլ (խնամել), վերջ տալ (վերջացնել)
ուխտ ընել (ուխտել), ընկեր ըլլալ (ընկերանալ)
ներս գալ (մտնել), դուրս գալ (ելլել), վեր գալ (բարձրանալ)
ուտել խմել, եփել թափել, երթալ գալ

Կարգ մը յարադիր բառերու բաղադրիչները իրարու կը կապուին ու շաղկապով: Օրինակ՝ գիշեր ու ցերեկ, օր ու արեւ, դուռ ու դրկից, տուն ու տեղ, թեւ ու թիկունք եւ այլն: Կրնան նաեւ միայն գծիկով ըլլալ, ինչպէս՝ գիշեր-ցերեկ, տուն-տեղ, դուռ-դրկից, երկար-բարակ եւ այլն:

Բաշխական եւ մօտաւոր թուականները նոյնպէս գծիկով կը գրուին, ինչպէս՝ երկու-երկու, հինգ-հինգ, երկու-երեք, տասը-քսան եւ այլն:

Յարադիր բառերէն ոմանք միայն փոխարերական իմաստով կը հասկցուին: Այդպիսի բառերուն կ'ըսենք ասոյթ: Օրինակ՝ լեղին փրթաւ՝ վախցաւ, տարիք առնել՝ մեծնալ, զլուխ արդուկել՝ ձանձրացնել, ձեռք նետել՝ ձեռնարկել, աչք դնել՝ հաւնիլ, ճամբայ ելլել՝ մեկնիլ, թեւ ու թիկունք՝ պաշտպան, օր ու արեւ՝ կեանք:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Երթալ, բերել, տալ, դնել, առնել բայերու ընկերակցութեամբ յարադրութիւններ կազմեցէ՝ք փակագիծի մէջ նշուած իմաստներով:

ետեւ	(նահանջել)	յառաջ	(ստեղծել)
տակ	(պարտուիլ)	վերջը	(սպառել)
վրայ	(կազզուրուիլ)	դէմ	(դիմադրել)
մէջը	(ձախողիլ)	դուրս	(հանել)
ներս	(ընդունիլ)	ծայր	(սկսիլ)
վճիռ	(ընդունիլ)	խորհուրդ	(խրատել)

2 Յարադրութիւններ կազմեցէ՛ք հետեւեալ բառերով (նոյնութեամբ կամ ձեւափոխութեամբ) եւ տուէ՛ք բացատրութիւնը:

ձեռք ձեռք դնել
ձեռքէ ելել

- գրաւել
կորսուիլ, վատնուիլ

ոտք -

աչք -

երես -

քիթ -

կուրծք -

ականջ -

գլուխ -

սիրտ -

ծունկ -

3 Փակագիծի մէջ դրուած բառին փոխարէն վարի շարքէն ընտրեցէ՛ք յարադիր բառ մը եւ ամբողջացուցէ՛ք նախադասութիւնը:

(կեանք) չտեսաւ:

(պաշտպան) եղայ:

(ընտանիք) կազմեց:

(դրացիներ) եղան:

(սարսափի) մատնուեցայ:

(բազմաթիւ) դէպքեր պատմեց:

(եռանդուն) շարժումներ կ'ընէր:

(ահ ու դող, օր ու արեւ, կրակ ու բոց, թեւ ու թիկունք,
անթիւ- անհամար, դուռ-դրկից, տուն ու տեղ)



Ալեքսանդր Սարովիսան (1898-1977) հայ մեծ երգիծանկարիչ է: Ապրած է Եղիպատու: Իր երգիծանկարները պապուած են աշխարհի զանազան թերթերու մէջ: Ունի երգիծանկարներու առանձին ժողովածուներ, ինչպէս «Մենք Մեր Ակնոցով» և «Տե՛ս Խօսքերդ», որը երգիծանկարի ձեւով ներկայացնուցած է հայերէն ասոյթները: Ահա թէ ի՞նչ կ'ուլայ, երբ բառացի կը բացաբրենք մեր ասոյթները:

ՈՒՂԻՂ ԵՒ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐ

Խնդիրները ստորոգիշխն լրացումներն են, զորս կը գտնենք ստորոգիշխն վրայ ղնելով զո՞վ, որո՞ւն, որմէ՞՝, որո՞վ կամ ի՞նչ, ինչէ՞՝, ինչո՞վ հարցումները: **Այսպէս՝**

Խնդիրներ

Մայրը զաւակը կը սիրէ:	Մայրը զո՞վ կը սիրէ:	զաւակը
Մայրը զաւակին կը հետեւի:	» որո՞ւն կը հետեւի:	զաւակին
Մայրը զաւակէն գոհ է:	» որմէ՞՝ գոհ է:	զաւակէն
Մայրը զաւակով հապարտ է:	» որմո՞վ հապարտ է:	զաւակով
Տղան գիրք կը կարդայ:	Տղան ի՞նչ կը կարդայ:	գիրք
Տղան գիրքին կը նայի:	» ինչի՞ն կը նայի:	գիրքին
Տղան գիրքէն կը սորվի:	» ինչէ՞ն կը սորվի:	գիրքէն
Տղան գիրքով կ'աշխատի:	» ինչո՞վ կ'աշխատի:	գիրքով

Ուղիղ խնդիր կը կոչուին զո՞վ եւ կամ ի՞նչ եւ հարցումներուն պատասխանող անդամները, իսկ միւս հարցումներուն պատասխանող անդամները կը կոչուին անուղղակի խնդիրներ:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Որոշեցէ՞ք վերի ուղիղ եւ անուղղակի խնդիրները:

2 Յոզնակիի վերածեցէ՞ք վերի խնդիրները եւ համապատասխան հարցումը ըրէք (որո՞նք, որո՞նց, որոնցմէ՞՝, որոնցմո՞վ. ինչե՞ր, ինչերո՞ւ, ինչերէ՞՝, ինչերո՞վ): Օրինակ՝

Մայրը զաւակները կը սիրէ: Մայրը որո՞նք կը սիրէ: - զաւակները

3 Որոշեցէ՞ք ուղիղ եւ անուղղակի խնդիրները՝ ճիշդ հարցումներով: Կիսերը կը հետեւէին կոիւին:

Կիսեր ու տղաք կը նայէին գործիքին:

Բոլորը իրեն նայեցան:

Հմայեակ հանեց բաճկոնը:

Կին մը թանկագին ծրարը ներս կ'առնէր:

Գետինը ծածկուած էր դիակներով:

Բերդը կը մաքրուի թուրքերէն:

4 Որոշեցէ՛ք ստորոգիչը, ապա որոշեցէ՛ք խնդիրին տեսակը: Նոյն ստորոգիչը ուրիշ նախաղասութիւններու մէջ գործածեցէ՛ք:

Տնօրէնը	աշակերտը:	• կը գովեն
Մայրը	իր զաւակը:	• կը գնահատէ
Մայրիկը	մանկիկը:	• կը յարգենք
Բարեկամներդ	քեզ:	• կը հրաւիրեմ
Դասընկերս	զիս:	• կը քնացնէ
Ես	ձեզ տարեղարձիս:	• կը կտցեն
Մենք	զիրենք:	• կը սիրէ
Թոշունները	պտուղները:	• կը քաջալերէ

5 Բացէ՛ք փակագիծը եւ որոշեցէ՛ք, թէ ի՞նչ խնդիր է:

Այս դեղը բուժեց (հիւանդ)

Ոստիկանները ձերբակալեցին (գող)

Աշակերտները հասկցան նոր (դաս)

Ես (ընկեր)

 նամակ ուղարկեցի:

Ընկերս գիրք նուիրեց իր (քոյր)

Արշակ խարուեցաւ նենդ (թշնամի)

Ծառերը տապալեցան սաստիկ (հով)

Մենք (ինքնաշարժ)

 մեկնեցանք զիւղ:

Այս բնանկարը (ջրաներկ)

 զծուած է:

6 Հետեւեալ բայերով պարզ նախաղասութիւններ կազմեցէ՛ք եւ ցոյց տուէք խնդիրը.- գտնել, տեսնել, յանդիմանել, նայիլ, կարդալ, ճանչնալ, խաղցնել, քնացնել, խուսափիլ, հանդիպիլ, մօտենալ, հեռանալ:

ԺԴ. ԴԱՍ

ԽԱԶԻԿԸ

Հեղինակը

ԱՆԴՐԱՍԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ (1910-1989) ծնած է Արեւմտեան Դայաստանի Կիլրին քաղաքը: Մեծ Եղեռնեն վերապրելով կը մնայ Դալէպի որբանոցը, կ'աւարտէ տեղույն Դայկագեան Վարժարանը, ապա Պէյրութի ճեմարանը: Դիմնած ու երկար տարիներ խմբագրած է «Նայիրի» պարբերականը:

Անդրասիկ Ծառուկեան բանաստեղծ է եւ արձակագիր: Իր նշանաւոր գործերն են «Թուղթ Առ Երեւան», «Սանկութիւն Չունեցող Մարդիկ», «Երազային Դալէպը»:

Վերնագիրի թելադրանք

Պատմուածքը առնուած է «Սանկու-



թիւն Չունեցող Մարդիկ» հատորէն, ուր կը ներկայացնէ որբանոցի ընկերներէն մէկը՝ Խաչիկը, մայր ունենալու ցանկութեամբ եւ կեանքին մէջ յաջողակ գործի մը տէր ըլլալու երազով:

Ատենէ մը ի վեր սկսած էին որբերը ցրուելու գործողութեան: Մեծերէն խումբ մը Հայաստան ղրկեցին: Շատեր կը գտնէին իրենց ծնողքը: Ամէն օր բազմութիւն կար դրան առջեւ: Անուններ կը կարդային, ցանկեր կը կազմէին: Մայր մը, հօրաքոյր մը, մօրաքոյր մը կու գար, կ'առնէր իր հարազատը ու կը տանէր:

Մեկնումները կը շարունակուէին, օրէ օր աւելի հոծ խումբերով եւ երբեմն օրը քանի մը անգամ: Ու քանի կը շատնար անոնց թիւր, այնքան կ'աճէր մնացողներուն դառնութիւնը: Մեզմէ իւրաքանչիւրը կ'ապրէր սպասումին անձկութիւնը: Բոլորն ալ կը յուսային, թէ շուտով կը հասնի նաեւ իրենց կարգը: Խորհրդաւոր աղբիւրներէ լուրեր կը ստացուէին հեռաւոր տեղերէ գալիք մայրիկներու կամ հօրաքոյրերու մասին, որոնք պիտի հասնէին այսօր վաղը ու տանէին զիրենք: Կ'ուզէին հաւատալ իրենց իսկ դարբնած սուտերուն, ապա հաւատացնել շրջապատին, բոլորովին լքուած ու անտէր չմնալու ճիգով մը:

- Իմ մայրիկս ըսած է Կարպիսին հօրաքոյրին, թէ վաղը պիտի գայ եւ կառքով պիտի տանի ինծի...:

**Կարպիսը նոյն առաւօտ մեկնող տղայ մըն էր: Բան մըն ալ ըսած
չէր իրեն, գիտէր: Մենք ալ գիտէինք: Բայց կը խօսէր այդպէս,
համոզուած եւ ինքնավստահ շեշտ մը տալ ուզելով բառերուն:**

**Բացառութիւն կը կազմէր Խաչիկը: Անտարբեր երեւոյթ մը
առած էր, իբրեւ թէ բնաւ չետաքրքրուէր մեկնումներով: Հետզհետէ
կը մեկուսանար, կը կծկուէր: Խաղերուն չէր մասնակցեր:**

**Գիտէի պատճառը: Անոնցմէ էր Խաչիկ, որոնց համար ոչ մէկ
հեռաւոր վայրէ գալիք մէկ հայր ու մայր գոյութիւն ունի: Պատմած
էր հազար անգամ: Բոլորը սպաննուած էին, մէկիկ-մէկիկ, իր աչքե-
րուն առջեւ: Կը յիշէր իւրաքանչիւրին մահուան պարագաները,
վայրը, արտասանած խօսքերը: Վերջին մեռնողը եղած էր մայրը,
նորածին քոյրը կուրծքին: Արաբ պետեւի մը գտած էր զինք, եւ ատեն
մը պահելէ ետք, յանձնած ամերիկացի որբահաւաքներուն:**

**Ամբողջ օրը լուռ կը մնար: Նոյնիսկ ինծի հետ չէր խօսեր,
հակառակ որ մտերիմներ էինք եւ կը պառկէինք մէկ անկողինի մէջ:
Չէի խանգարեր իր տիրութիւնը, բայց միշտ հետն էի:**



Անդրանիկ Շառուկեան
և իր մայրը, լուսանկար



Արշիլ Կորքի (Ոսկանիկ Ադոյեան,
ամերիկահայ գեղանկարիչ), «Մայր
ու Որդի», կտաւ իւղաներկ

- Գրիգորն ալ գնաց,- ըսաւ գիշեր մը Խաչիկ:

Նոյն առաւօտ մեկնած էր Գրիգորը, մեր երրորդ մտերիմը, զինք առնելու եկող մեծ եղբօրը հետ:

Ես ալ պիտի երթայի: Հասած էր նաեւ իմ մայրիկս, դիմում կատարած էր Հայրիկին եւ շուտով կը վերջանային ձեւակերպութիւնները:

- Ե՞րբ պիտի երթաս...

- Կարծեմ դեռ երկու-երեք շաբաթ կայ...

Սուտ էի, երկու-երեք շաբաթը երկու-երեք օր էր միայն: Յատկապէս կ'երկարէի ժամանակը, մեղմելու համար իր տխրութիւնը: Աւել ցուցի:

- Ես ամէն օր որբանոց կու գամ...: Մայրիկս հրաման կ'առնէ, դուն կիրակի օրերը մեր տունը կու գաս...:

- Միւսերն ալ այդպէս ըսին, բայց գացին ու ա'լ չերեւցան, - ահաւոր դառնութեամբ մը փիլիսոփայեց Խաչիկ ու դարձաւ միւս կողմ, կունակը ինծի: Ես ալ կունակս դարձուցի, նեղուած՝ խոստումներուս հանդէպ իր թերահաւատութենէն: Քէն ըրած, այդպէս մնացինք ատեն մը: Բայց երկուքս ալ չէինք քնանար: Կը զգայի, թէ կը տառապի Խաչիկ, բայց ընելիք չկար, ըսելիք չկար:

Կրկին դարձաւ իմ կողմս եւ մշտեց: Ես ալ դարձայ:

- Քեզի բան մը պիտի ըսեմ...:

- Հսէ':

Բաւական ուշացաւ ըսելիքը: Մութին մէջ իսկ կը զգայի Խաչիկին տագնապը՝ ձայնին ելեւէջներէն, երկարաձգուող լոռութիւններէն, քարի պէս անշարժ մարմինէն: Վերջապէս, կրկին լսեցի.

- Մայրիկիդ բան մը կ'ըսե՞ս...:

- Ի՞նչ ըսեմ:

Դարձեալ լոռութիւն, բայց այս անգամ կարճատեւ: Ու յանկարծ.

- Ինծի ալ տղայ կ'ընէ՞...:

Հիմա ես էի լուռ մնացողը: Հարցումը անակնկալ էր. առաջարկը, թէեւ պարզ ու գեղեցիկ, բայց միտքիս մէջ կը ստեղծէր անորոշ տարողութեամբ կասկած մը, կարելիութիւններուս սահմանէն դուրս մթութիւններով, չփոթներով: Բայց ծածկեցի մտավախութիւնս, եւ պատասխանեցի.

- Հարկաւ կ'ըսեմ. մայրիկս բարի է, կ'ընդունի:

- Գիտեմ, առտուն տեսայ, ճիշդ իմ մայրիկիս պէս է...:

**Ամէն օր կու գար մայրիկս, ուտելիքներ կը բերէր, եւ Խաչիկ
միշտ հետս էր:**

- Եղբայր կ'ըլլանք, հետզհետէ աճող խանդավառութեամբ կը խօսէր Խաչիկ,- կը մեծնանք, կօշկակարի խանութ մը կը բանանք, ես կը կարեմ, դուն կը ծախես, դրամ կը շահինք: Մայրիկդ ալ մէկի տեղ երկու տղայ կ'ունենայ...:

Մինչեւ ուշ ատեն գործակցութեան ծրագիրներ մշակեցինք Խաչիկին հետ: Երբեմն դերձակի խանութ մըն էր բացուածը, դեղագործ էինք քիչ յետոյ, սափրիչ, կահագործ, մինչեւ որ վերադառնայինք մայր գաղափարին՝ կօշկակարի խանութին:

Քունը սկսած էր ծանրանալ մեր կոպերուն: Քնացանք այնպիսի ինքնավստահութեամբ, որ կարծես առաւօտ կանուխ մեր առաջին գործը պիտի ըլլար երթալ բանալ խանութը: Կէս քունի մէջ լսեցի կրկին իր պատուէրը.

- Չմոռնաս ըսել: Մէկի տեղ երկու տղայ կ'ունենայ...:

Մէկի տեղ երկու տղայ...:

Խեղճ Խաչիկ...:

ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ



Մեծ Եղեռնին վերապրած հայ որբերու հաւաքավայր մը

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հոծ - սեղմ, ստուար, խիտ

Դառնութիւն - լեղութիւն. փոխ.՝ մաղձ, նեղութիւն, զայրոյթ

Դարքնել - մետաղը հալեցնելով գործիք շինել. փոխ.՝ ստեղծել, շինել

Ճիգ - ջանք, յոգնութիւն, պրկում

Մեկուսանալ - մէկ կողմ քաշուիլ, առանձնանալ, կղզիանալ

Որբահաւաք - որբեր հաւաքող ու խնամող անձ կամ հաստատութիւն

Թերահաւատութիւն - տկար հաւատք. տարակուսանք

Տագնապ - ճգնաժամ, ահուվախ, խուճապ

Տարողութիւն - չափ

Կարելիութիւն - հնարաւորութիւն, ատակութիւն

Շփոթ - իրարանցում, տագնապ

Մտավախութիւն - գէշ բանի ակնկալութիւն, կասկած

Հարկաւ - անշուշտ

Կահագործ - կարասի շինող ատաղձագործ, հիւսն

Պատուէր - ապսպրանք, յորդոր, հրահանգ

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Հեղինակը ի՞նչ բառերով կ'արտայայտէ մնացողներուն հոգեկան վիճակը: Գրաւոր պատասխանեցէ՞ք:

2.- Մնացողները ինչո՞ւ կ'ուզէին հաւատալ իրենց իսկ դարբնած սուտերուն:

3.- Խաչիկ ինչո՞ւ բացառութիւն կը կազմէր:

4.- Խաչիկ իրօ՞ք անտարբեր էր, թէ կը տառապէր, որ մայր չունի: Ինչպէ՞ս կ'արտայայտուէր ատիկա իր վարմունքին մէջ:

5.- Հեղինակը ինչպէ՞ս կ'ընդունի Խաչիկին առաջարկը: Իր շփոթը ի՞նչ բառերով կ'արտայայտէ:

6.- Փայլուն ապագայի մը միասին փնտոտուքը կրնա՞յ պահ մը ամոքել տղոց զրկանքին պատճառած ցաւը: Ինչպէ՞ս:

7.- Դասարանին մէջ խաղի վերածեցէ՞ք դասին վերջին երկու բաժինները, ի հարկին հերոսներու երկխօսութիւնները պատշաճ կերպով հարստացնելով:

8.- Ուղղագրութեան համար պատրաստեցէ՞ք վերջին հատուածին առաջին երկու պարբերութիւնները: Որոշեցէ՞ք յարմար վերնագիր մը:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

● Նոյն հնչումը, բայց տարբեր ուղղագրութիւն եւ իմաստ ունեցող բառերը կը կոչենք նմանաձայն բառեր: Օրինակ՝

ԿԱՐԳ (շարք, հերթ)	<>	ԿԱՌ-Ք (սայլ, ինքնաշարժ)
ԳՈՂ (աւազակ)	<>	ՔՈՂ (չղարչ)
ԴԵՌ (տակաւին)	<>	ԴԵՌ (պաշտօն, գործ)

Վարի նմանաձայն զոյգերէն ո՞ր մէկը պէտք է աւելնայ բաղադրեալ բառը ունենալու համար: Բառը կազմելէ ետք քննեցէ՛ք նաեւ անոր իմաստը: Դիմեցէ՛ք բառարանին:

կա՞րգ, [թէ] կառ(ք)

---ել ---ուսարք ---աղբել ան---

---վարել ---շար չոգե--- ----ավարիչ

դե՞ռ, [թէ] դեր

---ահաս ---ատի ---եւս

---ասան ---ակատար ---ուսոյց

գո՞ղ, [թէ] քօղ

---նալ ---ութիւն գաղտա---ի խաչա---

---արկել ---ածածկ անս--- ---աղերծել

ԿՑԱԿԱՆ ԲԱՌԵՐ

Երկու բառերու կցումով կազմուած բարդ բառերը կը կոչուին կցական բառեր: Անոնք սկզբնապէս կա'մ քովէ քով գործածուող բառերէ կազմուած են, կամ ալ յարադիր բառերէ:

Կցական բառերու բաղադրիչները իրարու կը կցուին հետեւեալ ձեւերով,

1.- ու եւ եւ շաղկապներով, ինչպէս՝

լաց ու կոծ > լացուկոծ
երթ ու դարձ > երթուդարձ
առ եւ տուր > առեւտուր

2.- Հին հայերէնի ընդ ըստ, գ, ի նախդիրներով, ինչպէս՝

մէկ ընդ միշտ > մէկընդմիշտ
օր ըստ օրէ > օրըստօրէ
գոյն զգոյն > գոյնզգոյն
հեւ ի հեւ > հեւիհեւ

3.- Ուղակի կցումով, ինչպէս՝

հօր եղբայր > հօրեղբայր
այս օր > այսօր
թէ պէտ եւ > թէպէտեւ
ամէն ուր > ամէնուր
քառասուն հինգ > քառասունհինգ

4.- Ա յօդակապով, թէեւ ա յօդակապը յատուկ է իսկական բարդութիւններուն: Ունինք երկու բառ միայն՝

մօր քոյր > մօրաքոյր
հօր քոյր > հօրաքոյր

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Երեք սիւնակներու մէջ տարանջատելով բաժնեցէ՛ք հետեւեալ կցական բառերը.- մէկընդմէկ, մէջընդմէջ, տողընդմէջ, հետզհետէ, չեզոք, զառիվար, գոյնզգոյն, գիրկընդխառն, կէսօր, այստեղ, նաեւ, թէեւ, ամէնուր, ինչպէս, այսքան, որքան, ախուվախ, լացուկոծ, երթեւեկ, ասուլիս, անցուդարձ, ելեւէջ, նիստուկաց, հալումաշ:



շաղկապատը

նախդրաւոր

ուղղակի կցումով

2 Հստ տեսակի՝ տարանջատելով բաժնեցէ՛ք հետեւեալ բառերը.-ցիրուցան, երկարաշունչ, քարուքանդ, կարգուսարք, նորափթիթ, տարուբեր, առուծախ, միաբերան, ահուղող, վազնիվազ, այստեղ, ամէնուրեք, ծանրաբեռն, խաչքար, նորեկ, տոհմածառ, աղաման, օղաչու:

իսկական բարդութիւններ

կցական բառեր



ՊԱՐԱԳԱՆԵՐ

Պարագաները ստորոգիչի լրացումներն են, զորս կը գտնենք ստորոգիչին վրայ դնելով ինչպէ՞ս (ձեւի), ո՞ւր, ուրկէ՞ (տեղի), ե՞րբ, երբուշնէ՞ (ժամանակի), որքա՞ն (չափի ու քանակի) եւ ինչո՞ւ (պատճառի ու նպատակի) հարցումները:

Սկիւրիկը արագ կը վազէ:	Ինչպէ՞ս կը վազէ:	- արագ ձեւի պարագայ
Արեւը հիմա կը ծագի:	Եր՞բ կը ծագի:	- հիմա
Առառութնէ քեզ կը փնտուեմ:	Երբուշնէ՞ կը փնտուեմ:	- առառութնէ ժամանակի պարագայ
Հայրս Երեւան մեկնեցաւ:	Ո՞ւր մեկնեցաւ:	- Երեւան
Քոյրս դպրոցէն վերադարձաւ:	Ուրկէ՞ վերադարձաւ:	- դպրոցէն տեղի պարագայ
Թութակը շատ կը խօսի:	Որքա՞ն կը խօսի:	- շատ չափի ու քանակի պարագայ
Եղբայրս դասի մեկնեցաւ:	Ինչո՞ւ մեկնեցաւ:	- դասի նպատակի պարագայ
Եղէզը հովէն կը շարժի:	Ինչո՞ւ կը շարժի:	- հովէն պատճառի պարագայ

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Հարցումը ստորոգիչին վրայ դնելով գտէ՛ք ձեւի պարագան:

Մարզիկը հպարտութեամբ բեմ ելաւ:

Ես սիրով կը կատարեմ քու կամքդ:

Անգամ մըն ալ այդպէս մի՛ վարուիր:

Կրիան դանդաղ կը շարժի:

Անոնք մտերմաբար կը խօսին:

2 Հարցումը ստորոգիչին վրայ դնելով գտէ՛ք տեղի պարագան:

Անդրանիկ Ծառուկեան ծնած է Կիւրին:
Տարագիրները Տէր Զօրէն անցան:
Այստեղ Հաւաքուած են Հայ որբերը:
Ասկէ լաւ կ'երեւի Մասիս սարը:

3 Հարցումը ստորոգիչին վրայ դնելով գտէ՛ք ժամանակի պարագան:

Մենք ամառը կը Հանդիպինք իրարու:
Կէսօրին ճաշի հրամմէ՛:
Ընկերներս երեկոյեան ժամադրուեցան:
Առտուընէ զիրար կը փնտուիին:
Զբոսաշրջիկները գիշերով ճամբայ ելան:
Այսօր քրոջս ծննդեան տարեղարձն է:
Այստեղ երբեմն կը ձիւնէ:
Երկու ժամէն տուն կը հասնիմ:
Երեքշաբթի օրը արձակուրդ է:

4 Ճիշդ Հարցումը ստորոգիչին վրայ դնելով գտէ՛ք չափի ու քանակի պարագան:

Ես քանիցս գգուշացուցի զինք:
Ընկերս չափազանց նեղուած է:
Այդ գիրքը միթէ այդքա՞ն սուղ է:
Ապրանքը հարիւր քիլօ կշռեց:
Ծիտիկը քիչ կը ճոռողէ:
Ինքնաշարժը հազար քիլոմետր ընթացաւ:
Մարզիկը յիսուն մետր վազեց:
Երեք անգամ կրկնեցի խօսքս:

**5 Որոշեցէ՛ք նպատակի եւ պատճառի պարագաները: Ուշադի՛ր,
անոնք իմաստով իրարմէ կը զանազանուին:**

Փոքրիկը ուրախութենէն կը ցատկուտէր:
Ան անկողին մտաւ քնանալու:
Մշուշէն բան չէր երեւեր ճամբան:
Անոնք ընտանեօք գիւղ մեկնեցան օդափոխութեան:
Ըմբիշները բեմ ելան մրցումի:
Փոքրիկը կակազելէն յոգնեցաւ:

ԺԵ. ԴԱՍ

ՅԻՇԵՑԷՎ ԶԻՍ


ՅԵՂԻՆԱԿՐ

ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ (բուն անունով՝ Մուշեղ ճենտերէծեան, 1913, Սիվրիհիսար - 1990, Պէյրութ) կուսանի Կիպրոսի Սելցոնեան Կրթական Հաստատութեան եւ Պէյրութի ճեմարանին մէջ: Պելճիքայի մէջ կը ստանայ համալսարանական կրթութիւն, ապա Պէյրութ հաստատուելով կը նետուի ուսուցական ասպարէգ:

Եղածէ բանաստեղծ, վիպագիր ու թատերագիր: Իր երկեւն յիշենք «Տուներու Երգ», «Կրակը», «Յայաստան», «Ողջոյն Քեզ, Կեանք» (բանաստեղծութիւններ), «Մնաս Բարով Մանկութիւն» (յուշագրական վէպ):

ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Այս քերթուածին մէջ, Մ. Իշխան սո-



վամահ մանչուկի մը բերնով կ'ուզէ արթնցնել մարդոց խիղճը աշխարհի բոլոր այն մանուկներուն համար, որոնք պատերազմի եւ բնութեան աղևներու բերումով սովամահ ըլլալու դատապարտուած են: Մ. Իշխանի յատուկ են հայրենասիրական եւ մարդասիրական նուրբ ապրումներ:

Պիտի բախեմ, պիտի բախեմ այս գիշեր
Երազներու դուռը փակ,
Որ պահ մը գէթ ձեր խիղճերուն հեշտասէր
Խորունկ քունէն արթննաք:

Չէ՞ք յիշեր զիս, ես այն մանչուկն եմ սիրուն,
Որ յոգնասպառ, կիսամերկ,
Անապատին մէջ Տէր Զօրի մտաւ քուն
Եւ չարթնցաւ ալ երբեք:

Մի՛ սարսափիք կմախակերպ իմ տեսքէս,
Հող չեմ մտած ես ընաւ,

Կը շրջեի դիակներու մէջ այսպէս
Միշտ անօթի ու ծարաւ...:

Ծեծը ոչինչ, կը բուժուի վերքը սուրին,
Ոչինչ է վախն իսկ մահուան.
Սարսափելին՝ երբ սովատանջ կը մարին
Փոքրիկ տղաք ինձ նման:

Ո՛չ զարդ կ'ուզեմ եւ ոչ տաքուկ բրդեղին,
Կմախքներ միշտ մերկ կ'ըլլան.
Բայց երբ առնէք տաք հացիկներ դուք փուռէն՝
Յիշեցէ՛ք զիս անպայման:

Պիտի բախեմ, պիտի բախեմ շարունակ
Մարդոց դռները բոլոր,
Որ ունենայ ամէն մանչուկ, աղջնակ
Կտոր մը հաց ամէն օր:

ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Բախել - զարնել, թակել
Գէթ - գոնէ, առնուազն
Հեշտասէր - հեշտանքը՝ հաճոյքը սիրող, զգայասէր
Յոզնասպառ - յոզնութենէ ուժասպառ եղած
Կմախակերպ - կմախքի կերպարանք ստացած
Սով - սնունդի չգոյութիւն
Ոչինչ - ոչ մէկ բան
Սովատանջ - սովի պատճառով տանջուող, սովալլուկ
Ինձ նման - ըսել՝ ինձի պէս

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Իր ձեւով ոտանաւոր մըն է այս գրութիւնը, չափածոյ գրուածք
մը: Որոշեցէ՛ք, թէ քանի՞օ տուն կամ համար ունի, տուները քանի՞օ տողէ

կազմուած են, իսկ տողերը ի՞նչ չափով կ'ընթանան: Ապա տեսէք, թէ յանգերը ի՞նչ կարգով բաժնուած են տողերուն վրայ, 1-2, 3-4, թէ՝ 1-3, 2-4:

2.- Բանաստեղծը իր զգացումները կրնայ արտայայտել ուրիշի խօսքով: Այդ անձը կը կոչուի քնարական հերոս: Ո՞վ է այս բանաստեղծութեան քնարական հերոսը: Որոշեցէ՛ք նաև տեղն ու ժամանակը: Գրաւոր պատասխանեցէ՛ք:

3.- Փոխարինեցէ՛ք մէկ բառով. «Մտաւ քուն ու չարթնցաւ ալ երեք»: Ի՞նչ ըսել կ'ուզէ «Հող չմտաւ ան երեք» նախաղասութեամբ:


4.- Ի՞նչ չարիքներու կ'ենթարկուի մանչուկը տարագրութեան մէջ: Ո՞րն է ամէնէն սարսափելին:

5.- Մանչուկը առաջին եւ վերջին երկու տուներուն մէջ ինչո՞ւ կը դիմէ մարդոց: Ի՞նչ է «Խղճի քունը»: Մանչուկը ի՞նչ կ'ուզէ արթնցնել մարդոց մէջ, ինչո՞ւ:

6.- Արդա՞ր է այս պահանջը: Պատերազմի եւ աղէտներու մեծագոյն զոհերը որո՞նք կ'ըլլան:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1 Կապելով կազմեցէ՛ք յարմար կապակցութիւնը:



2 Նոյն հնչումը, բայց տարբեր ուղղագրութիւն եւ իմաստ ունեցող բառերը կը կոչենք:

Բառարանի օգնութեամբ ճշղեցէ՛ք վարի նմանաձայն բառերուն իմաստները:

բակ	>< փակ
դիակ	>< թիակ
բախ(ել)	>< փախ(չիլ)

Համբ >< յամբ
Համար >< յամառ

**Ապա, տեսէք, թէ այդ արմատներով ի՞նչ բաղադրեալ բառեր կան
բառարանին մէջ ու զրեցէ՛ք քանի մը հատը:**

փակ
դի
թի
բախ(ել)
փախ(չիլ)
համբ
յամբ
Համար
յամառ

**3 Հետեւեալ բառերը ըստ կազմութեան բաժնեցէ՛ք եւ տարան-
ջատեցէ՛ք վարի սիւնակներուն մէջ.- Հեշտասէր, մանչուկ, յոզնասպառ,
խորունկ, կմախակերպ, դիակ, այսպէս, տեսք, ոչինչ, սարսափելի,
անպայման, բանաստեղծ, սովատանջ, մարդասէր, այլեւս, նոյնքան,
թերեւս, հետիոտն:**

ածանցաւոր բառեր բարդ բառեր կցական բառեր

.....
.....
.....
.....
.....
.....



ԻՐԱԻՈՒՆՔՆԵՐԴԻ ԿԸ ՃԱՆՉՆԱՌ



Լսա՞ծ էք «ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒԻ ԻՐԱԻՈՒՆՔՆԵՐՈՒԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՑՆԱԳԻՐ»ին մասին:

Այս համաձայնագրին մասնակից պետութիւնները պարտաւոր են ճանչնալու եւ հատուցելու մանուկներուն եւ պատանիներուն հետեւեալ իրաւունքները.

ա.- Բոնութենէ պաշտպանուած ըլլալու իրարունք

«Ոչ մէկ մանուկ պէտք է ենթարկուի ֆիզիքական կամ հոգեկան ճնշումի, խոշտանգումներու, դաժանութեան կամ արժանապատութիւնը նուաստացնող վերաբերմունքի կամ պատիժի»:

բ.- Մտքի, խղճի եւ դաւանանքի ազատութեան իրաւունք

«Համաձայնագրի մասնակից պետութիւնները կը յարգեն մտքի, խղճի եւ կրօնի ազատութեան մանուկին իրաւունքը»:

գ.- Առողջութիւնը պահպանելու իրաւունք

«Իւրաքանչիւր մանուկ ունի առողջապահական համակարգի եւ հիւանդութիւններու բուժման եւ առողջութեան վերականգնման առաւել

Կատարեալ ծառայութիւններէն օգտուելու իրաւունք»:

դ.- Տնտեսական շահագործումէ պաշտպանուած ըլլալու իրաւունք
«Իւրաքանչիւր երեխայ ունի կրթութիւնը խոչընդոտող, իր
առողջութեան, ֆիզիքական, մտաւոր, բարոյական եւ ընկերախն զար-
գացման վնասող աշխատանքէ զերծ մնալու իրաւունք»:

Ե.- Կրթութեան իրաւունք
«Մասնակից պետութիւնները կը ճանչնան մանուկի կրթութեան
իրաւունքը»:

Պ.- Մշակութային արժեքներուն հաղորդակցուելու իրաւունք
«Բնիկ ազգաբնակչութեան կամ ազգային փոքրամասնութեան
իւրաքանչիւր մանուկ ունի իր մշակոյթէն օգտուելու, իր մայրենի լեզուն
գործածելու իրաւունք»:

Է.- Հանգիստի իրաւունք
«Իւրաքանչիւր մանուկ ունի հանգիստի, ժամանցի, իր տարիքին
համապատասխան խաղերուն ու զուարձալի միջոցառումներուն, նաեւ
մշակութային կեանքին մասնակցելու իրաւունք»:



Յասմիկ Սեւոյեան, 15 փարեկան, Մանկական Պատկերասրահ, Երևան

ԿՐԿՆԱԼՈՐ ԲԱՌԵՐ

Նոյն արմատի կրկնութեամբ կազմուած բարդ բառերը կը կոչուին կրկնաւոր:

Կրկնաւոր բառերը կրնան ըլլալ

1.- Իսկական բարդ բառեր՝ այօղակապով, ինչպէս՝ մեծամեծ (շատ մեծ), խորախոր (շատ խոր), ծանրածանր (շատ ծանր):

2.- Առ եւ ընդ նախդիրներով յարադիր բառեր, ինչպէս՝ բառ առ բառ, մաս առ մաս, մերթ ընդ մերթ:

3.- Գծիկով անջատուած յարադիր բառեր, ուր՝

- կրկնուող արմատները անփոփոխ են, ինչպէս՝ մէկ-մէկ, հինգ-հինգ, պատառ-պատառ, փունջ-փունջ, մեծ-մեծ:

- կրկնուող արմատներէն մէկը աղաւաղուած է, ինչպէս՝ մանր-մունք, պղտիկ-մղտիկ, դգալ-մդգալ, պարապ-սարապ, կաս-կարմիր:

4.- Բարդածանց կրկնաւորներ, ուր՝

- կրկնուող արմատը անփոփոխ կը մնայ. - մըթալ՝ մըթմըթալ, գոռալ՝ գոռգոռալ, քրթալ՝ քրթքրթալ, փայել՝ փայփայել եւ այլն:

- կրկնուող արմատին հնչիւններէն մէկը կը փոխուի. - քաշել՝ քաշքշել, վազել՝ վազվզել, ծոել՝ ծոմոել, գծել՝ գծմծել եւ այլն:

- կրկնուող արմատին կրկնուող բաղաձայնը մէկի կը վերածուի.

մըռո՛ մոռալ՝ մոմոալ տը՛զզ՝ տզզալ՝ տզտզալ

խը՛զ՝ խչչալ՝ խչխչալ վը՛ժժ՝ վժժալ՝ վժվժալ

Ասոնք ընաձայնութիւններէ կազմուած բառեր են:

5.- Ոչ բնաձայնական կրկնաւորներ, ուր արմատի ու հնչիւնը ը կը դառնայ առաջին բաղադրիչին մէջ: Ցիշենք այդ բառերը ու անոնցմով կազմուած նոր բառեր գտնենք:

բարբառ (լեզու)

սարսուռ (դող)

թրթիռ (դող)

մըմուռ (ցաւ)

գըգիռ (դրդում)

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ

● Շեղատիպ բառերը կրկնաւոր բառով մը փոխարինեցէ՞ք:

Փունջերով ծաղիկներ բերինք անտառէն:

Քանի մը մասերով սորվեցանք դասը:

Բառացի կրկնեցի սորվածս:

Խանութին **մանր** գնումներ կատարեցինք:

Դեղին վարդեր կան պարտէզին մէջ:

Մաքուր սեղանը չաղտոտի:

Ոմանք **կը վազեն**, իսկ ուրիշներ **կը գծեն**:

Կատուն **կը մոռայ**, մեղուն **կը տզզայ**:

Դուռը **կը ճըռայ**, իսկ ծորակը **կը կաթի**:

Արջը կը մրթայ, իսկ առիւծը **կը գոռայ**:

Շատ խոր իմաստներ ունի այս առակը:

Շատ մեծ յարգանքի արժանի է հիւրը:



ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԲԱԶՄԱԿԻ ԱՆԴԱՄՆԵՐ

Նախադասութեան մէջ նոյն պաշտօնը ունեցող մէկէ աւելի անդամները կը կոչուին բազմակի:

Բազէն, անգղը, արծիւը եւ ագռաւը գիշատիչներ են:

Որո՞նք գիշատիչներ են:

- բազէն, անգղը, արծիւը եւ ագռաւը

Հոս կան չորս ենթականներ, ուրեմն այս նախադասութիւնը ունի բազմակի ենթակայ:

Բազմակի կ'ըլլան ենթական, որոշիչը, յատկացուցիչը, բացայացիչը, խնդիրներն ու պարագաները:

Բազմակի անդամները իրարմէ կը տրոհենք ստորակէտով, իսկ վերջին երկուքը՝ եւ, ու շաղկապներով:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Որոշեցէ՛ք նշուած բառերուն պաշտօնը եւ հաստատեցէ՛ք, թէ բազմակի են, ապա ընդօրինակեցէ՛ք անհրաժեշտ կէտերը դնելով:

ա.- Արմաւիրը երուանդաշատը Արտաշատը Տիգրանակերտը Վաղարշապատը Դուինը Անին Կարսն Վանը Հայաստանի նախկին մայրաքաղաքներն են:

բ.- Արաքս գետը ունի երեք գլխաւոր հարկատուներ՝ Ախուրեանը Հրազդանն Քասախը:

գ.- Անի մայրաքաղաքի Տրդատ Ճարտարապետը կառուցած է
Եկեղեցիներ պալատներ բերդեր պարիսպներ կամուրջներ եւ այլն:

.....

.....

.....

դ.- Բարձր լերկ ձիւնածածկ զագաթ մըն է Մեծ Մասիսը:

.....

.....

.....

ե.- Աշակերտները կարդացին Անդրանիկ Շառուկեանի Համաս-
տեղի Արամ Հայկագի պատմուածքները:

.....

.....

.....

գ.- Եղբայրս բարեւներ յղած է Սարգիսին Յակոբին Անիին Սօսիին:

.....

.....

.....

է.- Փարիզէն Աթէնքէն Լոնտոնէն Պէյրութէն Գահիրէէն Հիւրեր
ունեցանք:

.....

.....

.....

2 Ուղագրութեան Համար պատրաստեցէ՛ք վերի եօթը նախա-
դասութիւնները՝ ինքնաթելաղրութեամբ աւելցնելով ստորակէտը, ու,
եւ շաղկապները:

ԱՌԱԿ

Առակը կարծ պատմութիւն մըն է, որուն հերոսները միշտ մարդիկ են, թէեւ մարդոց փոխարէն շատ անգամ հանդէս կու գան կենդանիներ, բոյսեր եւ առարկաներ: Ուրեմն՝ առակը այլաբանական պատմութիւն մըն է, այսինքն՝ բան մը կ'ըսէ, բայց մարդոց ուրիշ բան կը հասկցնէ: Առակին եղրակացութիւնը նոյնպէս այլաբանական է, անոր բուն իմաստը բարոյախօսութիւն է. մարդոց խրատ մը կու տայ կամ մարդկային թերութիւն մը կը քննադատէ:

Ստորեւ քանի մը ժողովրդական առակներ:

Աղուէսը եւ ագռաւը

Աղուէսը գործ-բան ձգեց, ագռաւը հալածեց, բայց չկրցաւ բռնել:

- Ա՛յ կռկուան ագռաւ, գիտցա՛ծ եղիր, որ մը ձեռքս կ'իյնաս, տե՛ս, թէ ինչպէ՞ս հոգիդ կը հանեմ,- ըսաւ:

Ցանքի ատեն էր, աղուէսը գիտէր, որ ագռաւը պիտի գար, ցորենի սերմերը ուտէր: Գնաց մտաւ ակօսին մէջ, նետուեցաւ վրան, բռնեց:

- Գիտեմ, աղուէ՞ս,- ըսաւ ագռաւը,- զիս պիտի ուտես, քանի որ մեր մէջ հայրական թշնամութիւն կայ, քու հայրդ ալ իմ հայրս կերեր է, բայց շատ չարչարեր է: Պիտի ուտես՝ կե՛ր, բայց մի՛ չարչարեր:

- Անօթի եմ, չո՛ւտ ըսէ, հայրս ինչպէ՞ս կերաւ քու հայրդ:

- Հայրդ հանեց իմ հայրս այդ ժայռին գագաթը ու վար ձգեց: Հօրս ոսկորները ջարդուեցան: Խեղճը շատ չարչարուեցաւ: Հայրդ եկաւ ու կերաւ: Կ'աղաչեմ, դուն հօրդ պէս մի՛ ըներ:

- Քիչ բան արդէն չէի գիտեր, այս ալ սորվեցայ,- ըսաւ աղուէսը,- ես ալ քեզ պիտի չարչարեմ, որ սիրտս պաղի:

Աղուէսը բարձրացաւ ժայռին գագաթը ու ագռաւը նետեց վար: Ագռաւը, թեւերը բացած, թռվուալով ցատկուտեց այս քարէն միւս քարը: Աղուէսն ալ կարծեց, թէ ագռաւը այդպէս հոգի կու տայ: Ան իջաւ վար ու մտաւ քարավէժին մէջ, բայց սահեցաւ, որովհետեւ խիճերը կը հոսէին ոտքերուն տակէն: Աղուէսը սահեցաւ, գլորեցաւ վար եւ ուշքը կորսնցուց:

Աղուաւը թառեցաւ աղուէսին գլխուն վրայ եւ ըսաւ.

- Հա՛, աղուէ՛ս եղբայր, ինչպէ՞ս ես, իմ հայրս ինչ որ ըրաւ քու հօրդ՝ ես ալ այդպէս կ'ընեմ ահա:

Ու կտցելով աղուէսին երկու աչքերը հանեց:

Յորենն ու գարին

Յորենը կ'ըսէ գարիին.

- Գարի՛ եղբայր, ես հեռու երկիր կը մեկնիմ, տեղս հաց եղիր մինչեւ որ գամ:

- Սիրո՛վ, - կ'ըսէ գարին, - կ'ըլլամ:

Յորենը կ'ելէ ճամբայ, կ'երթայ:

Գարին ետեւէն կը կանչէ.

- Յորե՛ն եղբայր, ցորե՛ն եղբայր, տեղդ փախլաւա ալ ըլլա՞մ:

Յորենը կը ծիծաղի, կ'ըսէ.

- Նախ հա՛ց եղիր, տեսնենք, յետոյ փախլաւա ըլլալու մասին մտածէ:

Գայլը եւ աղուէսը

Աղուէսը դէս ու դէն ինկաւ, որ ուտելու բան ճարէ: Մտաւ այգի, տեսաւ գիւղացին թակարդ լարեր է: Քննեց, զննեց, այս կողմ նայեցաւ, այն կողմ նայեցաւ, տեսաւ՝ թակարդին մէջ պանիր կայ:

Մտածեց՝ ի՞նչ ընեմ, ի՞նչ չընեմ, վազեց գնաց գայլին քով եւ ըսաւ.

- Ափսո՛ս, հազա՛ր ափսոս:

- Ի՞նչ եղեր է, աղուէ՛ս եղբայր, - հարցուց գայլը:

- Այս օրէնքը դնողին եօթը պորտը անիծուի:

- Այդ ի՞նչ օրէնք է, ի՞նչ եղաւ, որ այդպէս կ'ըսես:

- Զես ըսեր, պանիր գտեր եմ, բայց օրը պաս է:

- Ծօ՛, եկուր երթանք, պասը ի՞նչ է, պանիրն ալ, միսն ալ, ոսկորն ալ կ'ուտեմ, տա՛ր զիս:

Գայլը գնաց մտաւ թակարդին մէջ ու բռնուեցաւ: Խեղճը թփըռտաց, այս ու այն կողմ զարնուեցաւ, ուշքը գնաց:

Աղուէսը անհոգ-անհոգ եկաւ պանիրը կերաւ:

- Մի՛ ուտեր,- ըսաւ գայլը,- այսօր պաս է քեզի համար:
- Զէ՛,- ըսաւ աղուէսը,- սխալեր եմ, այսօր օրը շաբաթ է:

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ակոս - հողի մէջ փորուած գիծ, ուր բան մը կը տնկեն կամ կը ցանեն
Քարավիժ - զառիթափի վրայ մանր քարերու եւ խիճերու սահանք
Թառիլ - թռչունին տեղ մը կենալը
Ափսոս - մեղք, աւաղ
Պաս - մսեղէնի եւ կաթնեղէնի պահեցողութիւն, պահք. եկեղեցական
օրէնքով՝ ամէն ուրբաթ օր պահեցողութիւն կ'ըլլայ

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

Որոշեցէ՛ք իւրաքանչիւր առակի

- Գլխաւոր հերոսները եւ անոնց տեսակը (կենդանի, բոյս, իր):
- Ոչ մարդ հերոսներուն իրական յատկութիւնները:
- Անոնց պայմանական արարքները, որոնք միայն մարդոց յատուկ կրնան ըլլալ:
- Իւրաքանչիւրին եղրակացութիւնը, որ բուն այլաբանութիւնն է:
- Այդ այլաբանութեամբ տրուած բարոյախօսութիւնը մարդոց. ի՞նչ է այդ խրատը, ի՞նչ է ծաղրուող մարդկային թերութիւնը:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1 Ուշադրութեամբ կարդացէ՛ք «Յորենն Ու Գարին» առակը եւ պիտի տեսնէք, թէ հոն խօսքերը, խօսողին համաձայն, երկու տեսակ են՝ պատմողի խօսք եւ հերոսի խօսք: Տարբեր գոյներով զատորոշեցէ՛ք պատմողի եւ հերոսի խօսքերը: Նկատեցէ՛ք, որ պատմողի խօսքը հերոսի խօսքէն կը բաժնենք միջակէտով եւ ստորակէտ-գծիկով, իսկ հերոսի նոր խօսքը կը սկսինք նոր տողի վրայ գծիկով:

Առակը պատրաստեցէ՛ք ուղղագրութեան համար եւ ինքնաթելաղ-րութեամբ դրէ՛ք խօսակցական միջակէտը, ստորակէտ-գծիկը եւ նոր տողի վրայ գծիկը:

2 Դասարանին մէջ խաղի վերածեցէ՛ք «Գայլն Ու Աղուէսը» առակը, մէկը կ'ըլլայ պատմող, մէկը՝ գայլ, իսկ երրորդ մը՝ աղուէսը:

ԺԷ. ԴԱՍ



ԱՌԱԿԱԳԻՐՆԵՐ

Գրողներ եւս սիրած
են առակներով իրենց
միտքերը արտայայտել:
Անոնք մշակած են ար-
դէն ծանօթ ժողովրդա-
կան առակները կամ
ստեղծած են նորը:
Հայ առաջին առա-
կագիրներն են.



**ՄԽԻԹԱՐ ԳՕՇ (ԺԲ. դար), գրած է օրէնքներու գիրք մը՝ «Դատաս-
տանագիրք», եւ առակներու ժողովածու մը: Ան օրէնքները հասկնալի
դարձնելու համար առակները օրինակ բերած է:**

**ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (ԺԳ. դար), իբրև վարդապետ իր քարոզներուն
մէջ պատմած է առակներ, անոնց օրինակներով խրատներ տուած
մարդոց: Իր առակներու ժողովածուն կը կոչուի «Աղուէսագիրք»:**

Այրի կինը եւ որդին

**Այրի կին մը ունէր տասը այծ: Որդին ամէն օր այծերը կը տանէր
արօտ, իսկ մայրը շերեփ մը ջուր կը լեցնէր կաթին մէջ եւ կը ծախէր:**

- Ինչո՞ւ ջուր կը խառնես դրացիներու կաթին, - հարցուց գաւակը:

**- Զաւա՛կս, այդպէս մեր կաթը քիչ մը կ'աւելնայ, մնացածը
մեզի թացան կ'ըլլայ ձմեռուան համար, - պատասխանեց մայրը:**

**Օր մը, երբ որդին այծերը արօտ տարած էր, անձրեւ եկաւ, հեղեղ
դարձաւ, այծերը սրբեց լեցուց գետը: Որդին տուն դարձաւ պարապ:**

- Զաւա՛կս, ո՞ւր են այծերը, - հարցուց մայրը:

Որդին պատասխանեց.

**- Մայրի՛կ, այն շերեփ մը ջուրը, որ կը խառնէիր կաթին ու կը
ծախէիր դրացիներուն, հաւաքուեցաւ, հեղեղ դարձաւ, եկաւ եւ մեր
այծերը տարաւ լեցուց գետը:**

ՄԽԻԹԱՐ ԳՕՇ

Իշխանը եւ այրի կինը

Չար եւ անիրաւ իշխան մը կար: Նոյն քաղաքին մէջ կ'ապրէր այրի կին մը: Իշխանը ծանր տուրքեր պահանջելով կը նեղէր կինը, մինչ կինը կ'աղօթէր, որ երկար ու խաղար կեանք ունենայ իշխանը:

Մարդիկ գացին եւ ըսին իշխանին.

- Այրին կ'աղօթէ քու չարութեանդ փոխարէն:

Իշխանը եկաւ եւ ըսաւ.

- Ո՛վ կին, ես քեզի բարիք չեմ ըրած, դուն ինչո՞ւ կ'աղօթես ինծի համար:

Այրի կինը պատասխանեց.

- Հայրդ գէշ մարդ էր, անիծեցի, եւ ան մեռաւ: Դուն եկար անոր տեղը, բայց աւելի խիստ ու չար եղար: Հիմա կը վախնամ, որ դուն մեռնիս եւ քու որդիդ քեզմէ աւելի չար ըլլայ:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՅԻ

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Ի՞նչ է «Այրի կինը եւ Որդին» առակին եղրակացութիւնը: Բառացի վերարտադրեցէ՞ք զաւկին պատասխանը:

2.- Բառացի կրնա՞յ պատահիլ այդպիսի բան, թէ այս խօսքը այլաբանական է, այսինքն՝ կ'ըսենք բան մը, բայց ուրիշ բան կը հասկցնենք:




3.- Ուրեմն՝ ի՞նչ կը քննադատէ այս առակը, ի՞նչ խրատ կու տայ:

4.- Ի՞նչ է «Իշխանը եւ Այրի կինը» առակին եղրակացութիւնը: Բառացի վերարտադրեցէ՞ք այրի կնոջ պատասխանը:

5.- Խորքին մէջ կինը Աստուծոյ փա՞ռք կու տայ, թէ...: Ան իշխանաւորներուն ի՞նչ հասկցնել կ'ուզէ, ի՞նչ կը պահանջէ անոնցմէ:

ԵՐԿՐԱԶԱՓԱԿԱՆ ԶԵԽԵՐ

(Քառակուսի, քառանկիւն, չեղանկիւն, կիսկող, անկիւնակապ)



1.
2.
3.
4.
5.

ԲԱՆԱՀԻՒՄՈՒԹԻՒՆ

ԱՌԱԾՆԵՐ ԵՒ ԱՍԱՑՈՒԱԾՔՆԵՐ

Առածն ու ասացուածքը կարճ իմաստուն խօսքեր են, զորս ժողովուրդը ստեղծած է իրարու փորձառութիւն մը փոխանցելու եւ խրատելու կամ մարդկային թերութիւն մը սրբագրելու համար:

Ասացուածքը բառացի իմաստ ունի. «Յարգէ՛, որ յարգուիս»:

Առածը առակներու եղրակացութեան կը նմանի, ունի այլաբանական նշանակութիւն, այսինքն բան մը կ'ըսէ՛, բայց ուրիշ բան կը հասկցնէ՛. «Ի՞նչ որ ցանես՝ զայն կը հնձես»:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Օրոշեցէ՛ք, թէ վարի իմաստուն խօսքերէն ո՞ր մէկն է ասացուածք, որը՝ առած: Ի՞նչ առիթի կրնայ ըսուիլ անոնցմէ իրաքանչիւրը:

Սոխ ու հաց, սիրտը՝ բաց:

Գող, սիրտը՝ դող:

Այսօրուան գործը վաղուան մի՛ ձգեր:

Խեւն ըսաւ, խելօքն հաւատաց:

Եշը ի՞նչ ընէ նուշը,

Կ'երթայ կ'ուտէ փուշը:

Քամի ցանողը փոթորիկ կը հնձէ:

Ծոյլին համար ամէն բան դժուար է:

Տաշուած քարը գետին չի մնար:

Զուրն ինկողը անձրեւէն չի վախնար:

Ով կ'ըսէ իր ուզածը՝

Կը լսէ իր չուզածը:

Քամիին բերածը քամին կը տանի:

Կաթիլ-կաթիլ գետ կ'ըլլայ,

Կը հոսի կ'երթայ ծով կ'ըլլայ:

Օձէն վախցողը պարանին չուքէն կը վախնայ:

2 Զեր ընտանիքի տարեցներէն գրի առէ՛ք քանի մը ասացուածք ու առած եւ կարդացէ՛ք դասարանին մէջ:

.

ԿՈՉԱԿԱՆ

Կոչական կը կոչուի այն բառը, որուն կ'ուղղուի նախադասութիւնը կամ խօսքը:

Տղա՛ս, այսօրուան գործը վաղուան մի՛ ձգեր:

Այսօրուան գործը վաղուան մի՛ ձգեր, տղա՛ս:

Այսօրուան գործը, տղա՛ս, վաղուան մի՛ ձգեր:

«Տղաս» բառը վերի նախադասութիւններուն մէջ կոչական է, նախադասութենէն անկախ է եւ անկէ ստորակէտով բաժնուած է:

Կոչականը չեշտ կը ստանայ, երբեմն չեշտի փոխարէն կրնայ երկար արտասահմանուիլ ու երկար ստանալ:

Աղուէ՛ս, հեռացի՛ր հաւոցէն:

Աղուէս, բռնեցի քեզ:

Կոչականը կրնայ քանի մը բառէ կազմուած ըլլալ. այդ պարագային չեշտը կը դրուի վերջընթեր բառին վրայ:

Քեզ, հա՛յ լեզու, կը սիրեմ մրգաստանի մը նման:

Իմ հեռաւո՛ր հայրենիք, դուն սրտիս մէջ ես:

Կոչականը կրնայ սկսիլ ով եւ էյ բառերով. այդ պարագային չեշտը կամ երկարը կը դրուի անոնց վրայ:

Էյ ջան հայրենիք, ինչքան սիրուն ես:

Ով թանկագին բարեկամներ, եկէ՛ք այցի այս գիշեր:

Կոչականը կրնայ կրկնուիլ, կամ կոչականի ղերով հանդէս կրնան զալ մէկէ աւելի անուններ. այդ պարագային անոնք իրարմէ ստորակէտով կը զատուին եւ բոլորն ալ չեշտ կը ստանան:

Փիսօ՛ փիսօ՛ մլաւան, թողիր թաւրիզ, գացիր Վան:

Վաղգէ՞ն, Շուշան եւ Սիփան, միացէ՛ք մեղի:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Գտէ՛ք կոչականը եւ դրէ՛ք պէտք եղած կէտաղրութիւնը:

Դուն Արագած ալմաստ վահան կայծակեղէն թուրերու:

Տէր օրհնէ ծառն այս մատղաշ:

Ո՞րն է Պապօ մեր հայրենիք:

Օրօր տղաս օրօր ըսեմ՝ քնանաս:

Իմ մայրենի քաղցրիկ բարբառ կ'օրհնեմ քեզ:

Բաց շուրթերդ, խօսիր անգին, միր դալայլիր իմ սիրասուն:

Որդիս քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ իմ բալիկ:

Մէկ բուռ հող ես, մէկ բուռ քար Հայաստան իմ Հայաստան:

2 Վարի խօսքերը ուղեցէ՛ք յարմար կոչականի մը:

Դուն յաւերժ ծածանի՛ր մեր երկնքին մէջ:

Դուն գարնան սիրուն թոչնիկ ես:

Շողա՛ ու կեանք տուր բոյսերուն ու մարդոց:

Ինչո՞ւ չես մլաւեր այսօր դուն:

Ո՞ր հաւնոցը մտար այս գիշեր:

Հերի՛ք այդ ոսկորը կրծես:

Ահա քեզի ափ մը հատիկ:



ԺԼ. ԴԱՍ

ԵՂԲԱՅՐ ՀՐԱՅՐ

Հեղինակը

ՎԱՐԱՄԻՄ ՄԱԻԵՍ (1926, Երուսաղեմ -1986, Լիզուն): Ուսումը ստացած է Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց Վարժարանին մէջ: Իր լանտայի մէջ հետեւած է համալսարանական ուսման: Եղած է ուսուցիչ, ապա վարիչ տնօրէն Գալուստ Կիլայենկեան Յաստատութեան Յայկական Բաժնին:

Վահրամ Մատեանի պատմուածք-ներու եւ ակնարկներու ժողովածուներն են «Յայու Բեկորներ», «Միսացող Յոգիներ», «Ամէն Տեղ Յայ Կայ», որոնց նիւթը կը քաղէ գաղութէ գաղութ տուած իր այցելութիւն-ներէն՝ ներկայացնելով օտարութեան մէջ հայօրէն ապրելու ճիգ թափող հայեր:



Վերնագիրի թելադրանք

Եղրայր Յրայր իր ընտանիքին կողքին կը հոգայ նաև իր գաղութի կազմակերպումի գործը, որովհետեւ հայօրէն ապրելու համար պէտք է հաւաքական գործ դպրոցի, ակումբի եւ եկեղեցւոյ միջոցով: Գրուածքը ակնարկ մըն է իրական դէմքի մը մասին:

Ծանօթներ էինք Երուսաղէմէն: Մենք՝ փոքր տղայ, ինք՝ հասուն մարդ:

Որբերու սերունդէն էր: Անոնցմէ՝ որոնք հակառակ անցնող տարիներուն, հակառակ քունքերն ի վեր սողոսկող սպիտակին, կը շարունակեն տղայ մնալ տակաւին իրենց խանդավառութեամբ, իրենց եռանդով, ոգիով ու երազներով:

Կեանքը զերոյէն սկսած էր, ինչպէս կ'ըսէր, երբ խօսքը ըլլար իր սերունդին: Երկարատեւ դժուարութիւններէ ետք, ժամանակի ընթացքին ստեղծած էր համեստ, բայց ապահով սեփական գործ մը ու երջանիկ էր կնոջն ու երկու զաւակներուն հետ:

- Մարդու պէս ապրելու համար դրամը չի բաւեր. աւելի կարեւոր բաներ կան կեանքին մէջ,- կը կրկնէր յաճախ:

Հրայրին բուն կեանքը կը սկսէր երեկոյեան, խանութը փակելէն վերջ, երբ կ'երթար ուղղակի ակումբ:

Երիտասարդական կեղրոն մըն էր ակումբը ու ինք՝ Եղբայր

Հրայրը, ինչպէս իր սկառւտները կը կոչէին զինք, ատենապետն էր վարչութեան, բանախօսը հանդէսներուն, ճաշկերոյթներուն թամատան, ընդհանուր սկառւտապետը, վարչական ներկայացուցիչը մարդական բաժնին ու տղոց բոլոր դժուարութիւններուն հասնող, ճարմը գտնող մեծ եղբայրը:

- Եղբա՛յր Հրայր:
- Հա՛ ճան:

Խտացած միութիւնն էր Եղբայր Հրայրը իր նուիրումով, հաւատքով, անսպառ խանդավառութեամբ։ Մինչեւ խանութ տասը վայրկեան հազիւ տեւող ճամբան իրեն համար կ'առնէր սովորաբար 25-30-35 վայրկեան։ Խօսք մը ունէր անպայման դիմացը ելողին։ Բարեւ մը, յիշեցում մը՝ կատարուելիք աշխատանքներու, մեր գաղութներէն ուրախալի լուր մը, որուն մասին կարդացած կ'ըլլար նախորդ գիշեր ստացած թերթերէն մէկուն մէջ։

Եղբայր Հրայր անփոխարինելի մէկ անդամն էր գաղութին ու իր այս կեանքն ու հետաքրքրութիւններն էին կարծես, որ երիտասարդ կը պահէին զինք։ Ո՞վ կը հաւատար, թէ քառասունը անցած էր արդէն։

Նոյն քաղցր լեզուն ու սիրտն էր բոլորին հետ։ Իսկ զինք շրջապատող, հայութիւնով բարախուն ու ամէն օր քիչ մը աւելի հասակ նետող այս տղաքն ու աղջիկները անխուսափելի մէկ մասը դարձած էին այլեւս իր կեանքին։ Քանի մը սերունդներ էր դաստիարակած իր նուիրումի, զոհողութեան, հայկական ոգիով։ Քսան տարի առաջ իր խումբերուն մէջ նոր արձանագրուած թոթովախօս պտըլիկ գայլիկները հիմա մեծցած էին շատոնց ու ոմանք նոյնիսկ կը գործակցէին իրեն նոյն վարչութեան մէջ։ Ո՛չ, մէկը պարապի չէր գացած։

- Է՛, վաղը, երբ մեկնելու ըլլանք այս աշխարհէն, աչքերնիս ետեւ չի մնար. տղաքը ահա կը հասնին մէկ կողմէն։

Մասնաւոր յարգանք ունէին բոլորը իրեն հանդէպ, իսկ ինք անոնց կը մօտենար միշտ հայրական գորովով, երէց եղբօր մը գուրգուրանքով։

- Եղբա՛յր Հրայր:
- Հա՛ ճան:

Վերջին անգամ զինք տեսած էի ասկէ տասնամեակ մը առաջ:
Շատ ջուրեր անցած էին հին օրերուն վրայէն: Գաղութէն շատեր մեկնած էին օտար, աւելի ապահով ափեր: Պակսեր էր մանաւանդ երիտասարդութիւնը: Բաց էր ակումբը տակաւին, բայց սրահը, առարկաները, պատէն կախուած լուսանկարները ունէին տիրութիւն մը, որ սիրելիներէ պարպուած բնակարաններու է յատուկ:

Հոն էր Եղբայր Հրայրը, «պատնէշի վրայ»: Զէ՛, լաւատեսութիւնը չէր կորսնցուցած, միայն հայ ժողովուրդը ողջ մնար:

Խօսեցանք: Հետաքրքուեցաւ մեր տարբեր գաղութներու վիճակով, հայկական կեանքով, նոր սերունդով, վարժարաններով ու ակումբներով:

Պատմեցի: Ուրախացաւ:

- Իսկ մենք ալ հոս... տեսար,- ըսաւ,- կը շարունակենք նոյն ձեւով: Սերունդները կը ծնին, թեւ կ'առնեն եւ օր մըն ալ տեսար՝ չկան:

- Եղբա՛յր Հրայր:

- Հա՛ ճան:

ՎԱՀՐԱՄ ՄԱԻԵԱՆ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Սողոսկիլ - սողալով մտնել, սպրդիլ

Խանդավառութիւն - ոգեւորում, եռանդ, քաջալերանք

Ոզի - չունչ, հոզի

Երկարատեւ - երկար տեւող

Սեփական - անձնական

Անփոխարինելի - որ կարելի չէ փոխել ուրիշով

Բաբախում - տրոփող, զարնող (սիրտը)

Անխուսափելի - որմէ կարելի չէ փախչիլ կամ խուսանաւել

Երէց - աւագ, տարիքով աւելի մեծ

Ափ - եղերք, սահման

Պատնէշ - պաշտպանութեան պատ, պատուար, պարիսպ. հոս՝ գործ

ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Ո՞վ է Եղբայր Հրայր, ուրկէ՞ սկսած ու ի՞նչ ըրած է իրեն համար:

Անհատական կեանքի յաջողութիւնը բաւարա՞ր է երջանիկ ըլլալու համար:

2.- Ո՞վ է Եղբայր Հրայր իր գաղութիւ ազգային կեանքին մէջ: Գրաւոր պատասխանեցէ՞ք:

3.- Նկարագրի ի՞նչ գիծերով «խտացուած Միութիւն» կը դառնայ Եղբայր Հրայր: Ինչպէ՞ս կ'արտայայտուին այդ գիծերը իր միութենական ու ընկերային կեանքին մէջ:

4.- Իրեւ սկառտապետ ինչպէ՞ս դաստիարակած էր ան իր գայլիկները, ի՞նչ եղած է արդիւնքը, ինչպէ՞ս «մէկը պարապի գացած չէր»:

5.- Յարաբերութեան ի՞նչ գիծեր կային իր եւ իր նոր ու հին սկառտներուն միջեւ:

6.- Հեղինակը ի՞նչ բանի կը նմանցնէ արտագաղթի պատճառովքիչ այցելուներ ունեցող ակումբը: Այսուհանդերձ, Եղբայր Հրայր ի՞նչ ոգիով կը շարունակէ իր գործը:

7.- Եղբայր Հրայր ինչո՞ւ ուրախացաւ հեղինակին հետ ունեցած իր զրոյցէն ետք:

8.- Դուն անպայման կը ճանչնաս Եղբայր Հրայրին նմանող մէկը, որ ժամանակ կը գտնէ օգտակար գործ կատարելու միութեան, եկեղեցւոյ կամ դպրոցին համար: Ան կրնայ հայրդ ըլլալ, ազգական մը, ծանօթ մը կամ պատասխանատու մը քու միութեանդ մէջ: Ներկայացո՛ւր դայն, ինչպէս Վ. Մաւեան ներկայացուցած է Եղբայր Հրայրը:

ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1 Բացատրեցէ՞ք վարի արտայայտութիւններն ու նախադասութիւնները:

Քունքերն ի վեր սողոսկող սպիտակ:

Կեանքը զերոյէն սկսիլ:

Խտացած միութիւնն էր Եղբայր Հրայրը:

Հասակ նետող այս տղաքն ու աղջիկները:

Մէկը պարապի չէր գացած:

Աչքերնիս ետեւ չի մնար:

Շատ ջուրեր անցած էին հին օրերուն վրայէն:

Հոն էր Եղբայր Հրայրը, «պատնէշի վրայ»:

2 Զրուցել ակումբի կարգուկանոնի մասին եւ խօսակցութեան նիւթ

դարձնել վարչութիւն, ատենապետ, սկառտական շարժում, սկառտապետ, հանդէս, բանախօս, վարչական ներկայացուցիչ, միութենական, ճաշկերոյթ կամ սիրոյ սեղան եւ թամատա բառերը:

3 Բառարանի օգնութեամբ ճշղեցէ՛ք վարի նմանաձայն բառերուն իմաստները: Ապա տեսէ՛ք, թէ այդ արմատներով ի՞նչ բաղադրեալ բառեր կան բառարանին մէջ ու գրեցէ՛ք քանի մը հատը:

գով(ք)

><

քով

դեւ

><

թեւ

գամ(ել)

><

քամ(ել)


հան(ք)

><

յանգ

ՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆ

(մարսողութիւն, սպիտակուցներ, ածխաջուրեր, ճարպեր, կենսանիւթեր)



Պատասխանեցէ՛ք մէկ բառով. ի՞նչ կը կոչուի.

- կերակուրէն սնունդ ստանալու գործողութիւնը:

- հաւկիթէն ու միսէն ստացուած սնունդը:

- խմորեղէնէ ու քաղցրեղէնէ ստացուած սնունդը:

- կարագէն, իւղէն ու ձէթէն ստացուած սնունդը:

- բանջարեղէնէ ու պտուղներէ ստացուած սնունդը:



ԲԱՌԵՐՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԸՍՏ ԻՄԱՍՏԻ

(Վերաբաղ)

Ի՞նչ կը կոչուին այն բառերը, որ ունին

- Նոյն իմաստը
.....
- Մօտիկ իմաստներ
.....
- Հակառակ իմաստներ
.....
- Իրարու մօտիկ մէկէ աւելի իմաստներ
.....
- Իրարմէ անկախ մէկէ աւելի իմաստներ
.....
- Նոյն հնչումը, բայց այլ գրութիւն եւ իմաստ
.....

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Բառարանի օգնութեամբ գտէ՛ք Հետեւեալ նոյնանուն բառերուն երկրորդ իմաստը:

- | | |
|-----------------------|----------------------|
| փող - նուագարան | փող
..... |
| համար - ի նպաստ, վասն | համար
..... |
| սան - կաթսայ | սան
..... |
| ակ - աղբիւր | ակ
..... |

2 Վարի նմանաձայն զոյգերէն ո՞ր մէկը պէտք է աւելնայ բաղադրեալ բառը ունենալու համար: Բացատրեցէ՛ք բաղադրեալ բառը:

Վա՞ր(ել), թէ վառ(ել)

խանդա....վոռւնելանիւթմշտա....

իմբ....

մեքենա....

կառա....իչ

հանդիսա....



յա՞ր, թէ հար (հարուածել)

....ատեւ

....աժամ

....արերիլ

ողնա....

ցրտա....

սարսափիա....

....ուած

կաթուածա....

յառաջ, թէ հառաչ

....դիմել

....դէմ

իջիկայ

....աբան

....ել

լալա....

....անք

2 Որոշեցէ՛ք «տուն» բազմանիշ բառին իմաստը. կապեցէ՛ք:

- | | |
|--|-------------------|
| Երկու տուն վերջերս ներգաղթեցին հայրենիք: | • բնակարան |
| Սարգիս ոտանաւորէն տուն մը գոց սորվեցաւ: | • շէնք |
| Մեր տունը կը գտնուի երրորդ յարկի վրայ: | • ընտանիք |
| Բազմայարկ տուներ կան այդ փողոցին մէջ: | • ոտանաւորի բաժին |

3 Իրարու կապեցէ՛ք նոյնանիշ բառերը:

- | | | |
|----------|---|-------------------|
| գագաթ | ● | • ոտանաւոր |
| աքաղաղ | ● | • բանաստեղծութիւն |
| չափածոյ | ● | • սար |
| քերթուած | ● | • աքլոր |
| լեռ | ● | • կատար |

4 Ժխտական նախածանցներով կազմեցէ՛ք հետեւեալ բառերուն հականիշը (ապ, տժ, դժ, չ, տ, ան):

գիտուն արդիւնաւէտ

երջանիկ որակաւոր

գոհ կարեւոր

հաճելի ունեւոր



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1.- Հայերէն առաջին լրագիրս - Մկրտիչ Մարկոսեան	3
Հնչին եւ տառ	9
Հայերէնի այբուբենը	10
Բառ եւ նախադասութիւն	11
2.- Մեր Մատենադարանը	
Եւ անգլիացի Տիգը - Ռոպէր Հատուէճեան	13
Զայնաւոր եւ բաղաձայն Հնչիններ	19
Պարզ եւ բարդ նախադասութիւններ	20
3.- Հայ Լեզուին - Զապէլ Ասատուր	22
Օրօրոցային երգեր եւ մանկական խաղերգներ	25
Զայնաւոր Հնչիններ	27
Պարզ համառօտ նախադասութիւն	29
4.- Պուպրիկը - Համաստեղ	31
Երկարբառներ	37
Ենթակային եւ ստորոգիչին համաձայնութիւնը	39
5.- Խարուած Ծառը - Յակոր Միքայէլեան	41
Վանկ եւ բառ	46
Լոելեան ենթակայ	48
Բնութեան երգեր	50
6.- Նոնենինները - Ուիլիամ Սարոյեան	52
Վանկատում եւ տողադարձ	58
Պարզ եւ բարդ ստորոգիչներ	60
Դիւցազնավէպ	62
7.- Սասունցի Դաւիթ - Յովհաննէս Թումանեան	63
Պարզ եւ արմատ բառեր	68
Պարզ ընդարձակ նախադասութիւն	70
8.- Մեր Կաղանդ Պապան - Ֆիլիփ Զաքարեան	73
Ածանցաւոր եւ բարդ բառեր	79
Լրացումի լրացումներ	81
9.- Փոխարէն - Զահրատ	83

Ածանցաւոր բառեր	86
Ոլոշիչ	88
10.- Պատմութիւն Հայոց - Փաւստոս Բիւզանդ	90
Իսկական բարդ բառեր	95
Յատկացուցիչ	97
11.- Մովսէս Խորենացիի նամակը առ Սահակ Բագրատունի	99
Արմատական և հաջողական բաղադրեալ բառերուն մէջ	105
Բացայատիչ	107
12.- Մեր պատմիչները եւ մեր գուսանները - Աւետիք Իսահակեան	109
13.- Պղտիկ հերոսը - Արամ Հակազ	113
Յարադիր բառեր կամ դարձուածքներ	119
Ուղիղ եւ անուղղակի խնդիրներ	122
14.- Խաչիկը - Անդրանիկ Ծառուկեան	124
Կցական բառեր	130
Պարագաներ	132
15.- Յիշեցե՛ք զիս - Մուշեղ Իշխան	134
Իրաւունքներդ կը ճանչնա՞ս	138
Կրկնաւոր բառեր	140
Նախաղասութեան բազմակի անդամներ	141
16.- Առակ	144
17.- Առակագիրներ	147
Ասացուածքներ եւ առածներ	149
Կոչական	150
18.- Եղբայր Հրայր - Վահրամ Մաւեան	152
Բառերու տեսակները ըստ իմաստի (վերաքաղ)	157

ԱՆԴԱՍՏԱՆ Ա.

Հայերէնի եւ Հայ գրականութեան համադրեալ ձեռնարկ
միջնակարգ եւ երկրողական կարգերու համար
ՅԱԿՈԲ ԶՈԼԱՔԵԱՆ

**Կողք եւ նկարներուհամադրում՝ ՀՐԱԶԴԱՆ ԹՈՔՄԱՃԵԱՆ
Տպ. «ԱՐԵՒԵԼՔ»**